

ՄԿՐՏԻՉ ՊԱՐՍԱՄԵԱՆ

**ԱՐԵՒՄՏԱՀԱՅ
ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐ**



(Ա. ՇԱ. Թ.)

Մ Ի Ս Ա Ք Մ Ե Շ Ա Ր Ե ՞ Ց
Մ Ա Տ Թ է Ո Ս Զ Ա Ր Ի Ֆ Ե Ա Ն
Վ Ա Հ Ա Ն Թ է Ք է Ե Ա Ն
Շ Ա Ի Ա Ր Շ Ն Ա Ր Դ Ո Ւ Ն Ի



ՄԱՏԵՆԱՇԱՐ
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ»
ԹԻՒ 1

ՓԱՐԻԶ
1937

~~831.99(05)~~ ~~311440004~~
~~7-35~~ / ~~Григорьев, В.~~
~~Григорьев Григорий~~
~~ст. Григорий~~ 108.
563

ՄԿՐՏԻՉ ՊԱՐՍԱՄԵԱՆ

891.99.092

ԱՅՈՒԹՎԱՆ Հ 1961 թ.

① - 35

**ԱՐԵՒՄՏԱՀԱՅ
ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐ**



(Ա . Շ Ա Ր Գ)

Կ Գ Գ Գ Կ
A 31174

Մ Ի Ս Ա Գ Մ Ե Շ Ա Ր Ե Ն Ց
Մ Ա Տ Թ Է Ո Ս Զ Ա Ր Ի Ֆ Ե Ա Ն
Վ Ա Հ Ա Ն Թ Է Ք է Ե Ա Ն
Հ Ա Ւ Ա Ր Շ Ն Ա Ր Դ Ո Ւ Ի Ն Ի



ՄԱՏԵՆԱՇԱՐ
«ՀԱՄԱՁԳԱՑԻՆ»
Թիի 1



Փ Ա Ր Ի Զ
1937

1 AUGUSTA 690 590 1000

MANUSCRIPT

ՇԱԻԱՐՅ ՆԱՐԴՈՒԻՆԻ

I .— ԳՐԱԿԱՆ ԽԱՌՆՈՒԱԾՔ ՄԸ

Շաւարչ Նարդունին մանկութիւնը անցեր է ընտանիքան մթնոլորտի մը մէջ, ուր կանուխին արձագանդ գտեր են աշխարհիկ եւ եկեղեցական քերթողութեան դասնազան տարրեր : Նոյն խակ եկեղեցական երգերը, շարականները եւ անոնց ընթերցումը տպաւորեր են անոր միաքը, եւ հող պատրաստեր ապագայ կարելիութիւններու : Արմաչի կրօնաշունչ միջավայրը, հայ գիւղի ներքին եւ արտաքին կեանքը, բնութեան խորհուրդը մեծ չափով ներգործեր են անոր մանուկ եւ պատանի երեւակայութեան վրայ : Բոլորիս պէս, ան ալ գեղեցիկ եւ արեւոտ կիրակիները խորանին առջեւ, եւ խունկի քուլաներուն մէջ անցուցեր է, անոնց միստիք խորհուրդովը զինովցեր է, մաքի եւ հոգիի պատուհանները լայնօրէն բացեր է, տպաւորութիւններ ամբարելու համար, որպէս զի տարիներ յետոյ, անոր մտքի կազմութիւնը յանդէր հակառակ զգայութեան, մինչեւ խակ դառնալու սկեպտիկ :

Շատ կանուխին լսեր է հայ բարբառը միայն, առանց ուրիշ լեզուներու խորթ, օտար եւ անհարազատ տարրե-

ըուն : Ապրեր է շուքին տակ նահասկետական դերդաստանի մը, որ գաղթեր է ժողովրդական անդիր քերթողութեան գասական հայրենիք Ակնէն . Հոն՝ ուր բնութեան ամենի լեռներուն գեղեցկութիւնը հպատակեր է աշխատող բաղուկներու ստեղծագործ թափին : Անկասկած հայկական հին հետքերուն վրային քարող այդ քաղաքէն տարեր էին իր նախնիքը երգի, զեղեցկութեան եւ վայելքի ճաշակը, որուն արձագանդը շեշտուած ձևով զգալի է նարդունիի գրականութեան մէջ :

Սրմացի եւ շրջակայքի բնութեան պատկերն է, որ իր բոլոր գոյներով, հոտերով, համերով ու ներդաշնակութեամբ, իրեւե ծաղիկ, պատող, ծառ ու սաղարդ, աղմիւր ու վտակ, կենդանական ու բուսական աշխարհը մէկ խօսքով, տեղ գրաւեր են նարդունիի հէքեաթիւրուն ու արձակ քերթուածներուն մէջ : Իր երանդապանակը Արեւելքի երկինքներուն ու տափաստաններուն պէս ճոխ է, այլազան՝ գոյներով, լոյսով ու ջերմութեամբ :

Բնութեան եւ ընտանիքի ներգործութենէն յետոյ, ժամանակակից հայ կեանքը, Մեծ Սրհաւերքը, իր բոլոր գժոխային ձեւերով, ակօսներ բացեր են անոր մտքին մէջ : Հայրենի գիւղին աքսորուիլը, այդ անարդար գործողութեան կապուած բոլո՞ր բացասական զգայութիւնները, հայրենի գիւղին կարօտը, կորսուած ու քանդուած երդիքներու հեռաւոր յիշատակը, բարոյական ու նիւթական զրկանքները, բոլո՞րը, բոլո՞րը, իը ձեւաւորեն խմորը անոր մտաւորական եւ հոգեկան աշխարհին : Բողոքի եւ զժզոհութեան, դառնութեան եւ հիասթափութեան կենդանի ողին է, որ բարախել կը սկսի իր գրական ստեղծագործութեան մէջ : Հոս չի վերջանար անոր գրական խառնուածքը ձեւակերտելուն աշխատանքը :

Կուգայ զինադադարը : Վերապարձ դէպի հայրենի տւերակները , ուր իր աչքերուն առջեւ փսուած կը դանէ ամէն կողմ , մշակոյթի բոլոր գանձերը : Արմաշի վանքը լքուած , բազմահազար հասորներ , ամէն լեզուէ , չորս հովերուն յանձնուած : Նոր կեանքի սեմին , վայրկեան մը լուսատեսութեան եւ յոյսի ալիքը կը բարձրանայ անոր հոգիին մէջ : Մարտակ մարդոց պէս , սիրու , միտքը եւ հոգին կը բանայ ի խնդիր գեղեցկութեան եւ դիտութեան : Մտաւորական վերելքը կը սկսի , դիտակցութեամբ եւ հետատեսութեամբ : Կը կարդայ ամէն բան , առանց ընտրութեան , ինչ որ ձեռքին տակ կ'իշնայ , մանուկի մը պէս , որ իր առջեւ տարածուած բոլոր խաղալիկները զրկել կ'ուղէ մէկ անդամէն : Վերատեղծան ու վերանորոգման աշխատանքը հաղիւ սկսած , եւ ինքը պատանի սերունդի մը կրթութեան նուիրուած է , երբ նոր փլուզումի մը մահերդը կը հնչէ : Մտահոգութիւն , անստուգութիւն եւ ապագայի մէ՛ծ անորոշութիւն : Նորէն տեղափոխութիւն դէպի երբեմնի մայրաքաղաքը , Պոլս : Հսն բժշկական դիտութեան սպասարկելու ցանկութիւնը կ'արթնայ իր մէջ : Երեք տարի չարաչար աշխատանք , նման ուրիշ երեք տարիներ առ Փարիզ , իրարու կը յաջորդէն , մինչեւ որ մէծ զրկանքներով ու զոհողութիւններով , կը դառնայ դիտութեան առաքեալ , բժիշկ :

Կեանքի մը այս դիմերուն մէջ , արտակարգ եւ բացառիկ բան մը չէք դաներ թերեւս , յատուկ՝ քիչ մը ամէն երխուսաբդի : Իմ կարծիքովս , ինչ որ ուշադրաւ է սակայն , այդ այն է , որ յիշուած սղղակները մտաւորական արդի սերունդին յատկանիշներն են նմանապէս , սերունդին զրական խստանուածքը բնորոշելով :

Այս է պատճառը որ Նարդունին ալ, իբրեւ կազմը՝
ած գրական նկարագիր, քիչ մը շեշտուած ձեռով ունի
իր սերունդը յատկանշող բոլոր տարրերը։ Յանդուգն եւ
արհամարհող, դժգոհ բառին խկական նշանակութեամբ.
դժգոհութիւն, որ արդիւնքն է մտաւորական եւ Փիղե-
քական անստուգութեան։ Մեծ թոփչքներու համար թե-
ւերը բացող, ձեռք բերուած մտաւորական արժէքներու
վրայ գիտակցութեամբ գուրգուրացող եւ անտեղիտալի
մէկու մը պէս, որ իր հօրմէն ժառանդութիւն ստացած
չէ, եւ իր քրտինքով ու նախաձեռնութեամբ տիրացեր է
անոնց։ Հայրերու եւ մտաւորական երէց սերունդներուն
հանդէալ յարդանքի զգացումէն պարպուած, մեր ներկայ
տիրուր իրականութեան առջեւ յուսահատ եւ յուեւես,
անոնցմէ ոմանք մանկութիւնը, երազի մը պէս եւ հին օ-
րերու քաղցրութիւնը կ'ոգեկոչեն, ինչովէս է պարագան
Նարդունիի մօտ, որ «Ով Կաղանդ» պատմուածքին մէջ
ունի հետեւեալ յատկանշական տողերը։

«...Տո՞ւր ինծի մանկուհակ օրերս, տո՞ւր ինծի, ո՞վ
Կաղանդ, իմ չարութիւններս։ Հողիս՝ երեւակայու-
թեամբ առցուն, սիրտս՝ ջերմութեամբ թրթուն, տո՞ւր
ինծի անհանդարս տարիքս, որ տրտնջամ ու բողոքեմ,
որ չհասնի՛մ ու ցանկա՛մ, որ ուղե՛մ ու խլե՛մ, տո՞ւր
ինծի, ո՞վ Կաղանդ, մանկութեանս, կարողութիւնն ու
չարութիւննե՛րը տո՞ւր» ...

Գիւղի եւ քաղաքի զգայութիւններուն պայքարն է
այս։ Խաղաղութեան եւ մանկութեան հրաշքն է զոր
կ'երդէ։

Սերունդին ուրիշ ներկայացուցիչներուն մօտ, ա-
պերախտ մոռացում հայրենի աւանդութիւններու,

մարդկային նուիրական կապերու նոյն իսկ։ Իսկ մեծ
մասը յուսահատ՝ հայութիւնն ձակատագրէն։

Նարդունի քաջութիւնն ու ինքնատպութիւնն ունի
մեր երեսին պոռալու ճշմարտութիւնները, որքան ալ
անոնք դառն ըլլան։ Այս յանդգնութիւնը կ'արտայայ-
տէ ան իր իսկ անձին ու ներքին ևսին հանդէպ։ Եթէ ե-
րէկ նախապաշարուած էր ու տկարութիւններ ունէր
ինչ որ նոր էր եւ երիտասարդներու կողմէ արտայայ-
ռած, այսօր արդէն բժիշկի մը պէս երեւան կը հանէ
իր ախտաճանաչութիւնը, դարձեալ յանուն ճշմարտու-
թեան։ Եթէ երէկ լաւատես էր, այսօր աւելի քան յո-
ռետես է ու կը մտածէ արմատական փոփոխութիւննե-
րու մասին, որքան որ ներեն մեր ընկերային պայման-
ները։

Հէքեաթ պատմելով, քերթուածները գրի առնելով
երազի եւ երեւակայութեան անձնատուր չէ միայն
Նարդունին։ Յիշուած հողերանական ազդակները, ո-
րոնք անոր հոգիին մէջ ողբերդութիւններ կը ծնին,
արդիւնքն են ազդային նահանջական ոգիին, եւ առ հա-
սարակ այն Փիզիքական, քաղաքական եւ բարոյական
պարտութիւններուն, որոնց ենթարկուեցաւ հայ ժողո-
վուրդը։ Հայ մշակոյթի արժէքները անպաշտպան լը-
ուելուն գիտակցութիւնն է դարձեալ, որ երիտասարդ
դրագէտը կը մղէ խոր տպամտութեան։ Լեզուին ծայրը
անէծքի ու նղովքի բառեր ունի ան, կը դգուշանայ ճիշդ
անունովը որակելէ իր հոգեկան դառնութիւնը։ Ներկա-
յի այդ դառնութիւնը իր մէջ խեղել ջանալով է, որ
կ'ողեկոչէ անցեալ զեղեցկութիւնները, դիւզական խա-
ղաղ երեկոներն ու զուարթ առաւտները։ «Գիւզիս
սուզը», զսպուած բառերով, սուզն է հայ ժողովուր-

դին, որ իր գիւղը չունի, եւ կ'ողքայ անոր սուզը: Նը-
ման զգայութիւններ, հպարտ, ինքնազիտակցութեան
նման ոլոռթկումներ կը խտացնեն Ամէն բանէ վերը,
Սենեակիս աշխարհազրուքիւնը եւ կարօտ հայ լեզուին
դրուածքները:

Ունենալէ յեսոյ այս զիտակցութիւնը, եւ տեսնե-
լով, որ հայ մշակոյթի արժէքներուն վտանգ կը սպառ-
նայ, իր սերունդին ներկայացուցիչներէն ոմանց հետ,
Նարդունի կը մշակէ Հայկական գրականուրիւն: Ոգին
եւ իմաստը շատ ծանօթ են, անդամ մը եւս թարմացնե-
լու համար մեր միտքերուն մէջ մեղ կանխող գրական
երկու սերունդներուն պայքարները այդ ուզզութեամբ:
Նարդունի մէկն է անոնցմէ, որոնք կը բարձրացնեն զը-
րականութեան եւ արուեստի ջահը: Որքա՛ն արժէքա-
ւոր կը դաւնայ գրականութեան միջոցավ մշակութային
այս պայքարը, երբ մեր չուրջը կը տեսնենք երփառ-
սարդ գրողներ, որոնք արհամարհանք ունին ինչ որ աղ-
դային է կամ հայկական, գրականութիւն, արուեստ եւ
մշակոյթի ուրիշ արժէքներ: Երբ մեր կորսուած դիւ-
զին նուիրուած արուեստի էջերը, երգուած խաղաղու-
թիւնն ու կեանքը, մարդոց հոգիներու վերակենդանա-
ցումը կը դառնան հեղնանքի առարկայ:

Արտաքին աշխարհի բազմաթիւ աննապատ ոլայ-
ժաններուն ներգործութեան տակ կազմուած մտաւորա-
կան սերունդին մէջ, Նարդունի ինքնաստիալ խառնուածք
մը ունի, որ կը յայտնուի իր գրական ստեղծագործու-
թեան մէջ, տալով անոր իր կեանքին մեծ շղթան կազ-
մող օղակներուն զրոշմը եւ առանձնայատկութիւնը:

Սեփական այդ գրոշմն ու առանձնայատկութիւնն

է, որ առարկայ պիտի դատնայ մեր քննութեան :

Նարդունի գրական տասնամեակ մը կը բոլորէ, հրատարակութեան տալով իր երկրորդ գիրքը Մեղեդիներ, Մեղեդիներ, ... (Հրատ. «Յառաջ» մատենաշար թիւ 1) : Վեց տարիներ առաջ, 1927ին, Աթէնք, «Նոր Օր»ի տպագրութեամբ լոյս կ'ընծայէր իր առաջին դիրքը, Ալպոմ հեքեարներու : 39 էջերով տետրակ մըն էր, համեստ արտաքինով, տպագրական վրիպակներով, որոնք այն ատեն երխուսարդ հեղինակը յուսախար ը-րեր էին : Մուտքի էջէն զատ, կողք վերնագրով, հասու-րեկը կը պարունակէր հետեւեալ կտորները, Ծոցիկը բաց, ևս ինչպէս կ'ուտեմ դեղձը, Աստուածներու ալ-պոմ, Հարսին աղբիւրը, Խջի՛ր, Խջի՛ր Աստուածուիս և վերջաբան մը, որուն մէջ կ'ըսէր թէ «Գանկս փեթակն է իմ մեղուիկներուս, որոնք ծաղկէ ծաղիկ մեղր կը ժող-վւն» :

Վեց տարիներու անընդհատ ծաղկահաւաքութեան արդիւնքն է ուրեմն նոր հատորը, իրրեւ դրական մեղ-րախորիսի, ուր ամբարած է հաղար հաղար ծաղիկնե-րու բեղմնափոշին :

Առաջին հատորէն մինչեւ երկրորդը, ճամբան նոյնն է, արուեստը նոյն, լեզուն ու ոճը դրեթէ նոյն, անշուշտ երկրորդին մէջ աւելի կատարեալ, աւելի մե-րօրեայ եւ նուազ երկչոտ, աւելի զիսուն ու սկեսպանիկ, դեղեցկութեան աւելի երկրպաղու :

Մանկութեան, ողատանեկութեան ու երխուսար-դութեան երազները կախեր էր ալպոմին մէջ : Նորէն բնութեան սիրահար, նորէն գինով՝ հի՞ն, երջանի՛կ, հեթանոսական դարերու տեսլքներով :

Նոր հասորը հասունցած պտուղի մը գեղեցկութեամբ կը ներկայանայ : Գեղեցիկ տալազբութիւն , խընամուած արտաքին , որուն ներքինն ալ նոյնքան դուբդուքի առարկայ դարձեր է :

2.-ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ

Նարդունիի գրականութիւնը Արեւելք կը բուրէ : Արեւելեան բնութիւնը, արեւելեան զգայապաշտութիւնը եւ արեւելքի խորհուրդն ու իմաստութիւնը իրարու քով բերելով, ներդաշնակութիւն մը կը կազմեն հոն : Քառասուն ծաղիկներու հիւթովն ու բոյրովը խըմորուած, բազմաթիւ պատուղներէն քամուած բարկ ըմպելին է, որ խմողը կը զինովցնէ, տեսիլքներու կը տանի, քառասուն աստիճան ջերմութիւն կուտայ ու կը փոխադրէ իրա՛ւ արեւելք, մարդկութեան եւ առաջին քաղաքակրթութեան օրրանը :

Նարդունիի գրականութիւնը կը նմանի տակաւին այն աւազանին, որուն մէջ կը թափին բազմաթիւ ակերէ բխող կենդանի ջրերու հոսանքները : Ազդեցութեանը տակն է արեւելեան հին ժողովուրդներու մշակոյթին, մասնաւորաբար ժողովրդական գրականութիւններուն, հէքեաթներուն, աւանդութիւններուն, որոնցմով կ'ընդելուզէ իր տրուեստը, կաղմելու համար հայկական աւազանը, հայկական արուեստը, տեսակ

մը գորդ, որուն վրայ արեւելեան գոյներու վառ կրակը
թափեր է : Հեթանոսական կեանքը, հին աստուածներն
ու աստուածուհիները, ողիները, ջրանուշները, հրեշ-
տակները եւ մխովլ ու ոսկորով գեղեցիկ աղջիկները,
արժանաւոր տեղ ունին իր զրականութեան մէջ : Հա-
կառակ արեւմտեան քաղաքակրթութեան, արեւմտեան
մշակոյթին անմիջական առդեցութեան տակ դտնուե-
լուն, մղոններով հեռու կը փախչի անկէ : Անշուշտ հե-
տեւեր է արեւմտեան արուեստին տարրերուն, բայց
չատ դժուար է գտնել որ եւ է հետք, անոնց ներգործու-
թիւնը մատնող : Արեւմտեան փիլիսոփայութիւնը եթէ
զինքը յուետես կը դարձնէ, ընդհակառակն արեւել-
եան իմաստութիւնը ուղեցոյց կը դառնայ, կթոսած
քայլերը կը զօրացնէ եւ ուղղութիւն կու տայ :

Եւ սակայն, բոլոր այս ընդդիմարտ հոսանքներուն
եւ ուղղութիւններուն մէջ հայկականութիւնը, աղջա-
յին գիծը պահելու գեղեցիկ արուեստը դիտէ եւ կը
գործադրէ : Աղդայինը աւելի շեշտելու, անոր հնութիւ-
նը, գեղեցկութիւնը հաստատելու համար է, որ պտոյ-
տի ելեր է օտար անդաստանները, համը առեր է օտար
ջրերուն ու պտուղներուն, որպէսզի մեր ջրերուն ու
պտուղներուն համը աւելի զօրաւոր զգայ : Օտարին հետ
ծանօթանալուն համար է, որ աղդայինը աւելի կը սի-
րէ, եւ անոր վրայ աւելի կը գուրզուրայ : Բաղաքներու
կեանքը ասլրելէն յետոյ է, որ կը հեռանայ անկէ, կ'ա-
տէ զայն, հոգիով նուիրուելու համար գիւղական կեան-
քի խաղաղութեան : Բազմամբոխ ոստաններու աղմուկը,
պայքարը, հացի կույը ծանչնալէն յետոյ է, որ կը
փնտոէ զաշտերու անսահման լուրթիւնը : Հասուն մար-
դու, կեանքը ասլրողի կիրքերը եւ իմաստութիւնը իր

Հոգիին վրայ ծանրօրէն զդալէն յետոյ է, որ անհուն քաղցրութեամբ եւ պաշտելի ջերմութեամբ կ'ոգեկո-չէ մանկութիւնը։ Զգայարանքներու գերզգայութիւն ունենալէն, յափրանալէն ու ձանձրախտէն վարակուելէ յետոյ է, որ գիտութենէն կը փորձէ հրաժարիլ։ Բժշկի շաղիկը նետելէ յետոյ, հովուական վերարկուի մը տակ քնանալու անողատմելի երազին անձնատուր ըլլա-լու համար։

A Այս բոլոր տպաւորութիւնները երեք հիմնական դիմերու կը վերածեմ, որոնցմով կը կազմուին Նար-դունիի գրականութեան (Մեղեդիներ, Մեղեդիներ . . .) հոգին ու մարմինը։

Ա. Զգայապաշտ, բնուրենապաշտ եւ խորհրդա-պաշտ բանաստեղծ։

Բ. Մանկութեան բարի եւ հաւատացեալ քրիստո-նեան։

Գ. Սկեպտիկը։

Այս երեք գիծերը անոր գրականութեան մէջ շատ հետեւողական կերպով կը ներկայանան։ Հէքեաթնե-րուն մէջ, երբ կ'ողեկոչէ մանկութիւնը եւ անոր երազ-ները, միամիտ քրիստոնեայի հաւատքը կը ծաղկի ա-նոր գրչին տակ։ Այս մարզին մէջ, երբ հեթանոսական կեանքը կ'երգէ վառ գոյներով՝ նախ զգայապաշտ է, յետոյ բնութենապաշտ եւ աւելի վերջը՝ խորհրդա-պաշտ։ Երբ պատանեկութեան եւ երիտասարդութեան տարիները համբել կը սկսի, արդէն գրչին դառնութիւն եւ յոռեւեսութիւն կը կաթի, սկեպտիկ կը դառնայ կեանքին եւ մարդոց հանդեպ։ Գրականութեան մը այս

բնական դարդացումը կը նմանցնեմ ես մարդ էակին
մտքի զանազան աստիճաններուն եւ անոր կրած բարե-
շրջումին : Զէ՞ որ զգայուն ոեւէ մարդ արարած , եւ ա-
ւելի շեշտուած չափով՝ ամէն արուեստադէտի ստեղ-
ծագործութիւն իր վրայ կը կրէ կեանքի զանազան վի-
ճակներու հետքերը , մանկութենէն սկիզբ առնելով ,
հասինելու համար ծերութեան դուռներուն :

Յ.՝ ԶԳԱՅԱՊԱՇՏ, ԲՆՈՒԹԵՆԱՊԱՇՏ, ԽՈՐՀՐԴԱՊԱՇՏ

Արեւելքի մէջ սէրը արդիլուած պտուղ է : Կինը, սիրոյ ենթական, հեռաւոր երազի մը բոլոր հրապոյրներով կը ներկայանայ պատանիներուն եւ երիտասարդներուն : Անոր ստուերն է, որ կը հետապնդուի, երեւակայութիւններու մէջ է որ կ'ապրի:Մարդիկ ստիպուած են իրենց մէջ խեղդելու ամէն զգայութիւն, որ յարութիւն կ'առնէ սիրաւերու մէջ: Արեւելքի մէջ կը վախնան գայթակղութիւններէ, որովհետեւ լեզուները հոն աւելի թունաւոր են, քան արեւմուտքի մէջ, որովհետեւ հոն, դրացի դրացիի հողերով նուազ չի զբաղիր քան իր սեփական հողերով: Այս է պատճառը, որ արեւելքի բանաստեղծները երազ աղջիկը երգեր են, մի՛շտ աննիւթական, զգայապաշտութեամբ մը, որ կը յանդի յաճախ չգոհացուած կիրքերուն յաջորդող դառնութեան ու խորհրդաւորութեան :

Նարդունիի զգայապաշտութիւնը, ինչո՞ւ չըսել մարմներդութիւնը, արդիւնք է հոգերանական այդ աղ-

դակներուն։ Դժուար է դանել իր ստորագրած էջերուն մէջ դրուածք մը, որ թրթռար բացակայ անծանօթի մը կարօտի երդը։ Որովհետեւ Նարդունի սիրահարի մը պէս չերդեր, սիրահար մը, որ իր սիրոյ ենթակային չը հասնելով, անկէ պատասխան չառնելով, ոլիսի հալէր ու հատնէր սիրոյ բոցավառ կրակէն։ Սիրատոչոր աշքերուն բոցը չէ աեսեր տակաւին Նարդունի, եւ այդ մարզին մէջ իր երդերը երեւակայական են, իսկական ստեղծագործութիւններ։ Ատկէ յառաջ եկած է իր դգայակաշութիւն - մարմներդութիւնը։ Այս մարզին մէջ սակայն, անիկա ֆիզիքական գեղեցկութիւնը փնտուելու ետեւէ է։ Անծանօթ չէ բոլոր այն երեւոյթներուն, որոնք կը կազմեն գեղեցիկ մարմինի մը ներդաշնակութիւնը, սիրոյ ենթակային հոգին չէ որ զինքը կը հետաքրքրէ, չի փնտուեր բարոյական յատկութիւններ կամ արժանիքներ, որովհետեւ անիկա կը սիրէ ու կը փնտոէ գիծերու ճարտարապետութիւնը։

Նարդունիի սիրոյ երդը հոգիի հովուերդութիւն կամ անձնական քնարերդութիւն չէ, որովհետեւ ինքը տառապած չէ այդ թափով, վկայ իր հէքեաթները կամ իման արձակ գրուածքները, որոնց մէջ հեթանոսական սիրոյ ու գեղեցկութեան փառաբանութիւնը կայ թէեւ, սակայն երրորդ անձնաւորութեան մը կողմէն երդուածի պէս են։ Ինքը սիրոյ եւ գեղեցկութեան գիւցազներդուն է առաւելապէս։

Սիրտէն աւելի միտքն է, որ կը գործէ Նարդունիի մէջ։ Մտածումին արդիւնք են այն իմաստութիւնները, որոնք ցրուած են գրքին ամէն կողմերը։ «Աէրը սկիզբն է կեանքին», կամ «Աէ՛ր, պատաճառ՝ վշտի եւ ուրատութեան, կեանքի յարատեւութեան, երկունքներու եւ-

յարութիւններու» խմացական բնագաւառներէն ծնունդ առեր են:

Նախառնի նախասիրութիւնն ունի ապաւինելու կը-րակող բառերուն, որոնք սիրոյ ենթական կը ներկայացնեն, եւ որոնք մեր գրականութեան մէջ, ատեն մը, գրեթէ արգիլուած էին: Եթէ կինը արգիլուած պը-տուզն էր, կնոջական Փիղիքական գեղեցկութիւնները կենդանացնող ու կարկառուն դարձնող բառերը, գաղափարներն ալ արգիլուած էին: Հեռու չէ այն թուականը, երբ սիրային լնքնաբուխ քերթուածները հալածանքի ենթարկուած էին: Ո'վ որ չէր երգեր ազգային քնարի վրայ, կամ դիւցազներգութիւնը հին դարերուն, կամ հովուերգութիւնը մեր գիւղերուն ու գաշտերուն, առ նուազն ժամանակալրէպ մը կը նկատուէր գրականութեան մէջ:

Նոր սերունդը յեղափոխութիւն մը մտցուց ըստ իս, մեր գրական ըմբռնումներուն մէջ: Սիրոյ ճշմարիտ ու հարազատ երգերը տեղ ունեցան մեր նոր գրականութեան մէջ: Զայրենիքի եւ հեթանոս դարերու քերթը-ւածներուն քով ունեցանք ներանձնական քնարերգութիւնը, ամէնէն անխարդախն ու ճշմարիտը որ կրնայ գոյութիւն ունենալ:

Նարդունիի գրականութիւնը իր տեսակին մէջ նորութիւն մըն էր հետեւաբար, որ կը յիշեցնէր երիտասարդ Օշականի գրական առաջին էջերը:

«Երջանիկը ան է որ կ'ապրի», կը գոչէ գեղեցիկն Սիվան, Բարելոնի աշտարակը գեղեցիկ հէքեաթին մէջ: Եղրակացութիւնն ալ նոյն բանը կը հաստատէ. Բարուլա վարպետը ներգործութեանը տակն էր գեղեցկու-

թեան խորհրդանշանին, որ Սիլան էր, եւ ի՞նչպէս չըլ-
լար այդ ներդործութեանը տակ.

— «Գեղեցի'կ ևմ ևս, տե՛ս, գեղեցիկ ևմ եւ ցան-
կայարոյց : Շըթները, որ կը հովին ինձի, կը տառապին
անուշ կիրքով մը : Իմ մորթս կ'այրէ հոգիները : Եւ ոչ
ոք կրնայ պնդել, երբ աչքերս կը յառեմ իրեն, թէ յա-
ւիտենականութիւնը աւելի կը նախընտրէ քան վայր-
կեանը : Ո՞վ է աւելի երջանիկ, իշխա՞նը, որ տաք թե-
ւերուս մէջ կը գեինունայ ու կը խայտայ, թէ թագա-
ւորներդ, որոնց անունը կը պարսցնես պատմութեան
մէջ, դո՞ւն, ցուցանք»...

Վարպետ Բարուշան ուարտուած է գեղեցիկն Սի-
լանի առջեւ . Բարելոնի աշտարակը կէս կը մնայ ու կը
կործանի հովերէն . վայրկեանի երջանկութիւնը կը
յաղթանակէ : Նոյն եղբակացութեան կուգար քերթո-
ղը իր Եւա՝, Եւա՝... աւանդութենէն առած գեղեցիկ
ու հզօր պատմուածքին մէջ, երբ Աղամ կը հեռանայ Ե-
ղեմէն :

— «Անցո՞րդ, զիս մի՛ դատապարտեր, քէ ինչո՞ւ
Յաւիտենականութեան պարունակները լինցի՝

Վայրկեանին գեղեցկութիւնը պաշտելու համար,
Որովհետեւ, կ'երդնում որ,

Անմահութեան պարտէզը լիցուն է

Զանձրոյքի եւ Յուսահատութեան ամպերով» :

Զէ՞ք յիշեր կէօթէի անմահ հերոս Թառւստի խօսքը,
Վայրկեանի գեղեցկութիւնի ու անմահութիւնը խորհր-
դանշելու համար .

«Verweile doch, du bist so schön» .

(Կեցի՛ր, դու ա՛յնքան գեղեցիկ ևս) :

Նոյն զգայութեան մէկ ուրիշ փոփոխակն է Սոխակները հէքեաթը : Կեանքը առանց սիրոյ տառապանք է, սէրը քաղցր է, անո՞ւշ ինչպէս երազը : Այսպէս ուրեմն, Նարդունի հէքեաթներուն մեծ մասը բանուած է սիրոյ ոսկեթելերով : Մարմնի գեղեցկութեան դովքը, արտաքին գեղեցկութեան քերթուածները բանաստեղծին զգայապաշտութեան արտայատութիւններն են : Կ'երդէ անիկա հարիւրաւոր ձեւով ու պատկերով՝ կոյս ստինքներն ու արեւ այտերը, կոկոն չըթները, բարձր ու չինար հասակները : Սիրոյ ուժին ու ջերմութեան տակ է, որ երկու պարմանի սիրտեր, ինչպէս հէքեաթը կ'ըսէ, սոխակներու կը փոխակերպուին, կտուց կտուցի, զիրար սիրելու համար :

Թերեւս հակասութիւն մը պիտի նշմարէ ընթերցողը, երբ քովի կրկին անդամ փորձէ կարդալ նւա՛, նւա՛... եւ իններորդ տրտմարթիւն հատուածները : Երկրորդին մէջ յիմար կ'անուանէր սիրտը, որ հաճոյք կը փնտոէ, սիրելու իր իրաւունքը կը պահանջէ, իսկ առաջինին մէջ, ընդհակառակն Աղամի բերնով կ'անմահացնէ սէրը եւ սիրտին իրաւունքը : Երկու գրուածքներն ալ գեղեցկագոյն էջեր են, եւ կ'ապացուցանեն, թէ բանաստեղծը կը տարուբերի երկու զգայութիւններու միջեւ եւ հաւասար ուժով կ'երդէ թէ սիրտին փառքը եւ թէ մտքին իմաստութիւնը : Մենք կը հաւատանք սակայն, որ սրտին ուղղուած խոհեմութեան յորդորները զուր են, եւ Նարդունի այդ յորդորներուն չհաւատալով է, որ մէկը միւսէն աւելի ներզօրութեամբ փառաբանելու ելեր է սէրը, ի գին վայրկեանի գեղեցկութեան նոյն իսկ :

Նարդունի հետեւողական է ինքն իր մէջ : Հեթանո-

սական սէրը եւ Փիղիքական գեղեցկութիւնն ու դիմերու համաշափութիւնը երգելով, քերթողը չէր կրնար բնութեան դիրկէն հեռու ապրիլ։ ԲՆՈՒԹԵԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ երկրորդ զօրաւոր զգայութիւնն է նարդունիի մօտ։ Տպաւորութիւններու այս շարքին առաջին էջերուն մէջ տեսանք արդէն, որ անկիա մանկութենէն ապրած է բնութեան գրկին մէջ։ Իր հոգիին մէջ թաղուած բնական սիրոյ այդ զգայութիւնն է, որ յարութիւն կ'առնէ, եւ կը գրաւէ իր տեղը անոր դրականութեան մէջ։

Ինչպէս որ բնութեան մարդուն մէջ կայ վայրի եւ անդուսպ սիրոյ զգայութիւնը, որ կը գործէ յաճախ ենթագիտակցական մղումներու տակ, այնպէս ալ նարդունին, ինքզինքը բնութեան գեղեցկութիւններու դըրացնութեան մէջ զգալով է, որ իր մարմներդութիւնը կը հասնի գերազոյն թափերու։ Մէկը միւսէն չի կրնար բաժնուիլ, այս էր պատճառը, որ կ'ըսէի թէ նարդունին շատ հետեւղական է ինքն իր մէջ, նման հեթանոս դարերուն, ուր աստուածները եւ իրենց ընտանիքը կ'ապրէին բնութեան գրկին մէջ։

Բնութիւնը համադրուած է նարդունիի գրականութեան մէջ իր բոլոր տարրերով։ Շնչաւոր եւ անշունչ աշխարհները հոն իրենց տեղն ունին։ Ելակին, կեռասին ու վարդին հէքեաթներուն քով մենք կը գտնենք սոխակներուն, թիթեանիկներուն հէքեաթները։ Լճակը, մարդագետինն ու պարտէղները իրենց արձագանդն ունին հոի։ Եւ այս անմահ գեղեցկութիւններու կուրծքին վրայ մարդ - էակը իր ստուերը կը պտըտցնէ այնքան վեհութեամբ։ Նարդունիի բնութիւնը Արեւելքն է, եւ հայրենի մեր աշխարհը։ Իր թռչունները, կենդանինե-

ըը, ծառերն ու ծաղիկները կը շարժին մեր հայրենի երինակամարին տակ: Այս կերպով համայնական բը-նութեան երդը իր արձագանդը կը դանէ մեր աշխար-հին մէջ:

Բնութենապաշտ զգայութիւնները պակասաւոր պիտի ըլլային, եթէ գրագէտը չտար մեղի արեւին, լուսնին ու աստղերուն փառարանութեան երդը: Իր հէքեաթները եւ արձակ միւս գրուածքները արեւով թրծուած են: Նարդունի արեւապաշտ է:

Եւ անոր խորհուրդին ու տիեզերքի դադոնիքնե-րուն առջեւ է, որ ան կը յանդի ԽՈՐՀՐԴԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ երրորդ զգայութիւնը իր գրականութեան: Այս գետնին վրայ ալ, անիկա իր հիւթը կը ծծէ արեւելքի հողէն, հոն՝ ուր փթթեցաւ գարաւոր իմաստութեան ծաղիկը: Բայց այս խորհրդապաշտութիւնը այն չէ, ինչ որ ա-րեւմուտքի քերթողները, իբրեւ նոր գրական դպրոց մը, ծաղկեցուցին տասնեւիններորդ գարու վերջին կէ-սերուն, եւ որուն ներկայացուցիչները կան տակաւին Փրանսական գրականութեան մէջ:

Ուրիշ բառով խորհուրդին, կրօնական վերացական մտածումներու, միստիքականութեան պաշտամունքն է: Այս պաշտամունքը կը յանդի խմաստափրական ներ-հայեցողութիւններու, զիտական միտքերու մօտ, եւ կը դառնայ գրական ստեղծագործութեան նպաստաւոր ենթահող, զդայուն եւ բանաստեղծ հոգիններուն մօտ: Կը յանդի վերջապէս սկզբանիկութեան, յոռետեսու-թեան եւ տրտմաթախիծ քնարերդութեան:

Նարդունի կը փորձէ քալել այսպիսի հետքերու վրայէն: Իր հողին մէջ կան թաղուած բացասական

սաղմեր, յանգելու համար հողեկան նման վիճակներու: Բառերէն դժգոհ, կը դիմէ յաճախ պատկերներու միջամտութեան, իր մտքին վիճակները աւելի խորհրդաւոր արտայայտելու համար: Խորհրդապաշտութիւնը կը դառնայ այլեւս իր մօտ տեսակ մը պահանջ, կը դառնայ նկարագիր ու ոճ, որոնցմով կը կերտէ շէնքը իր արուեստին, իր ճարտարապետութեան:

4.- ՄԻԱՄԻՏ ՔՐԻՍՏՈՆԵԱՆ

Մանկութեան եւ պատանեկութեան տարիներուն, Նարդունի տիրապետութեանը տակն էր քրիստոնէական միամիտ հաւատքին: Ինք ունեցեր էր նման դաստիարակութիւն, ակամայ, իրբեւ պահանջ ընտանեկան սովորութիւններու եւ դպրոցական պարտագրութեան:

Միամիտ քրիստոնէայ չպիտի ըսեմ, այլ քրիստոնէական շրջանէն մեզի հասած տօներուն հանդէպ յարդանք եւ պաշտամունք ունեցող անհատն է ինք: Այս զգայութիւնը զոյդ կը քալէ մանկութեան օրերու երազը վնասող չափահաս մարդուն հետ: Նարդունի կը սիրէ այն ամէնը, որ կապ ունի, հեռուէն կամ մօտէն, հայ եկեղեցին ու իր պաշտամունքին հետ: Զկայ որ եւ է դրուածք ուր յիշուած չըլլան հետեւեալ նուիրական բառերէն մէկն ու մէկը—միւռոն, ժամ, չուրջառ, բուրդառ, զանգակ, քահանայ, վեղար, վակաս, խունկ, զմբէթ, մոմ, սեղան, նշխար, վարագոյք, Աստուած, սրբազան պատառ, սկիհ, հրեշտակ, Աստուածածին, վարդավառ, Զատիկ, Ծնունդ, խաչ, եկեղեցի, աղօթք,

մեղեղի, շարտիքան, տաճար, օրհնութիւն, աստուածուհի, վարդապետ, ճյնաւոր, ջահ, զանդակատուն, տօն, կրօնք, սուրբ, արեղայ, տէրտէր, տիրացու, տաղաւար, եւն., եւն., որոնք պատահաբար կը յիշեմ։ Ամէն մէկ բառի կապուած է անչուշտ նուիրական զգայութիւն մը, խորհուրդ մը, խմաստութիւն մը, որոնցմով կաղմուած է բարի օրերու յարդանքը հանդէպ նըւիրականութիւններու, որքան ալ որ ենթական պարպըւած ըլլայ անոնցմէ, ժամանակի տեւողութեան ընթացքին։

Ժամանակը եւ աշխարհի անիրաւութիւնը սակայն կը կերպարանափոխեն բարի եւ միամիտ քրիստոնեան։ Զարութեան եւ անիրաւ ուժի գաղափարը կու տան, չարու անիրաւ կը դարձնեն, չէ՞ որ զգացումները տկար արարածներու յատուկ են . . .

Եւ կատուն, ինչպէս ուրիշ անդամ կովը, լուսթեան մեծ խմաստութիւնը, յաջողութեան գաղտնիքը, սրբազն ևսասիրութեան ուրախութիւնը կը սորվեցնեն «երբեք չխօսիլ եւ երբեք չխղճալ մուկերուն։ Երբեք երախտադիտական զգացում չունենալ, ապէրախտ ըլլալ նոյն իսկ տիրոջ հանդէպ։ Երես դարձուցէք զգացումներուն։ Եթէ մանուկի մը ձեռքը կարագ կայ, բարեկամացէք։ Զեր կոնակը քսեցէք անոր մերկ ոտքերուն։ Մանուկը հաճոյք կը զգայ մուշտակէն եւ կը ձգէ ձեռքի կարագը։ Յափշտակեցէք, կերէք, եւ զացէք երաղել տաք օճախին անկիւնը։ Եթէ տանտիրուհին գոռայ ու պոռայ իր տղոցը, գուք վակեցէք ձեր աչքերը, քնանալ ձեւացուցէք։ Սակայն միշտ արթուն եղէք, պատրաստեցէք ճանկերը՝ եթէ ծեծելու գան։ (Կարօտ հայ լեզուին)։

ինչպէս ուրիշ տեղ մը կ'ըսէի, դրականութեան միջոցով ներկայ տխուր եւ անիրաւ օրերուն, գեղեցիկ եւ երիտասարդ փլիփառվայութիւնն է այս. կենդանի, դառն է թերեւս, ոչ բարոյական ու քրիստոնէական, բայց եւ փրկարար, բայց եւ անհրաժեշտութիւն՝ դայլին հետ իրեւ դայլ, անիրաւին դէմ իրեւ անիրաւ, կարենալ ապրելու համար:

Կեանքին քաղած խմասութեան այս դասերը սակայն, ի վիճակի չեն մարելու մանկական եւ պատանեկան տարիներէն եկած բարոյական – քրիստոնէական լմբունումները: Ըսի արդէն, նարդունի ակամայ կերպով քրիստոնեայ առաքեալ է, այդ ներքին ձայնը չի կրնար խեղզել իր մէջ, ինչպէս իր նկարագրին միւս գեծերը: Կը նմանի այն կրօնաւորին, որուն մէջ սկեսլովիկը կը գործէ թէեւ, սակայն հաւատացեալի ընդարոյս կը բակը չի կրնար մարել եւ խորանին առջեւ ստիպուած է կրօնի եւ հաւատքի պաշտօնեան մնալու: Ամէն պարագայի, նկարագրի այս դիմը այնքան զօրաւոր չէ իր մէջ, կարենալ դիմագրելու համար նոր ժամանակներու կործանարար հովերուն: Վերազնահաւոման փորձեր կ'ընէ եւ հին արժէքներուն տախտակները սովունդով սրբել կը ջանայ, կուգայ պահ մը սակայն, որ իր ներքինը կառւի կը բռնուի նոր զգայութիւններուն դէմ: Այս է պատճառը, որ իր շատ մը գրուածքներուն մէջ, որքան սկեսլովիկ թուի, կայ հաւատի մը կայծը, որ չի մարիր, հաւատք ոչ թէ կրօնական հին փառքերու յաւիտենականութեան ու տեւողութեան, այլ հաւատք՝ որ կը բխի բարոյական արժէքներու, սիրոյ, գեղեցկութեան, արդարութեան, ճշմարտութեան եւ հայրենասիրութեան նման դրական երեւոյթներու վերջնական յաղթա-

նակէն : Հոս , ինչո՞ւ չըսենք , միամիտ քրիստոնեան է ,
աւետարանական մեծ ճշմարտութիւններու հաւատացո-
ղի մը յստակատեսութեամբ :

5. — ՍԿԵՊՏԻԿԸ

Այնքան անկեղծութեամբ եւ ճարտարութեամբ երդեէս ու փառաբանելէ վերջ սէրը, երիտասարդութիւնը, արեւն ու աղջիկները, գեղեցկութեան եւ ուժին փառքը, պիտի սպասէիք թերեւս, որ Նարդունի շարունակէ կորովի վազը մեր գրական անդաստանին մէջէն։ Զէ՞ որ մեր երիտասարդ գրականութեան արժանաւոր ներկայացուցիչն է։ ուրեմն ի՞նչ կը փնտոէք այդ արժէքներէն դուրս։ Երիտասարդ գրականութենէն կրնայի՞ք խմաստութիւն եւ ծանրախոհութիւն պահանջել։ չէ՞ որ այս վերջինները յատուկ են տարիքը առած, կեանքը ճանչված ու ապրած գրագէտներուն։ Բայց Նարդունին, տացած կաւին չափահաս չեղած, նոյն խև ամէնէն երիտասարդէներուն մէջ, հէքեաթի մը քանի մը պարբերութիւններուն մէջ կը ծրարէ խոհական մարդու իր տարակոյսները։ Եթէ զինքը չճանչնայինք մօտէն, եւ իր Մեղեդինե՞ր, Մեղեդինե՞րը ... կարդայինք, պիտի ենթադրէինք, թէ դրքին հեղինակը կեանքը կը ճանչնայ իր բոլոր կողմերով, աւելի շատ իր բացասական կողմերով։ Այդ է պատճառը, որ հատորին մէջ չէք կրնար գտնել որ եւ է էջ, ուր

խոտացուած չըլլան մէկէ աւելի խմաստասիրական խոր-
հուրդներ, ապրուած մարդու յոռետես Եղբակացութիւն-
ներ, կեանքէն յոդնած, բայց ոչ ձանձրացած մարդու
խոսասալանութիւններ, ուժը վասարանող, տկարութիւ-
նը այլանող գրադէտ մը վերջապէս։ Այսպէս ուրեմն,
մէկ հարուածով ոչ միայն կը գրաւէ երիտասարդ գրա-
կանութեան մէջ իր տեղը, այլ նաեւ կը դառնայ հեղի-
նակ մը, որ հինաւուրց իմաստուններուն կ'երկրագուէ,
կը նախապատրաստուի տալու մէր գրականութեան աւե-
լի հասուն եւ աւելի խմացական գործեր։

Բայց մինչեւ նոր հունձքին դիմաւորումը, կ'արժէ,
որ քիչ մը աւելի մանրամասնենք անոր դրականութեան
խմացական եւ սկեպտիկ վիլխոսիայի այս գիծը։

Չանձրախուը կնոջական հիւանդութիւն մը չէ մի-
այն. դարավլերջիկ, կամ դարուս ցաւը, ցաւն է քաղա-
քակրթութեան, շատ գիտութիւն ամբարելու, ամէն բա-
նի թափանցելու, վիլխոսիայելու հիւանդութիւնն է, եւ
որուն դարմանն է տղիտութիւնը։ Քաղաքները ապրող-
ները կը փնտուն զիւզերու անապական խաղաղութիւ-
նը։ Մեծ լոռութիւնը, աշխարհէ կտրուած, տեսակ մը
նախնական մարդու վիճակը։ Որովհետեւ քաղաքա-
կրթութիւնը մէր զգայարանքները կը յոդնեցնէ, զերզգա-
յուն կը գարձնէ։ Նարդունի կ'ըսէ, որ ինքն ալ վարակ-
ուեր է այդ հիւանդութենէն, ճաշակը դարդացուցեր,
զգայարանքները սրեր եւ գիտուն դարձեր է։ Դարմանը
այս հիւանդութեան, — շա'տ պարհ է, հետու ապրիլ քա-
ղաքներու ախտավարակ կեանքէն, դասնալ մանկու-
թեան տարիներուն, երա՛ղ դարձած անցեալի դիւզը,
հոն ապրիլ, եւ հոն դոհացնել արթիցած զգայարանքնե-
րուն նախնական պահանջները։

Հետեւողականօրէն, ջլուկրու տառապանքը պիտի վերջանայ եւ վերջ պիտի տրուի բոլոր ունայնութիւններուն, որոնք կապուած են քաղաքակրթութեան կարծեցեալ բարիքներուն . . . : Այս կերպով իրրեւ խտացում իր ձեռք բերած ճշմարտութեան, նարդունի մէջ կը բերէ հետեւեալ պարբերութիւնը .

«Եւ իմ սիրոս՝ իմաստութիւնը նանչնալու, ու խենքութիւնը եւ յիմարտութիւնը գիտնալու տուի. հասկցայ որ ասիկա ալ հոգիի տանջանք է :

«Վասնզի շատ իմաստութեան մէջ շատ տրտմութիւն կայ. եւ իր գիտութիւնը աւելցնաղը իր վիշտը կ'աւելցնէ :

Այս փորձառական ճշմարտութենէն առաջնորդուելով, նարդունի իր հէքեաթներուն մէջ կը սահեցնէ իմաստութեան կայծեր, ժամանակէն առաջ, սկեպտիկ վիլսովայի քղամիդը նետելով իր ուսերուն :

Անոր հոգիին մէջ մտնելով այս զգայութիւնը, կը գարձնէ զայն սկեպտիկ ու անհաւատ : Ուզէ չուզէ, այլ եւս պիտի հեղնէ ամէն բան : Զի կրնար անձը ձերբազատուիլ, որովհետեւ հզօր է ան մահուան չափ : «Գերի է ան ներքին ձայնի մը, որ կը պոռայ «ունա՛յն է վայրկեանը» : Կեանքին ճշմարտութիւնը ճանչնալու, անկէ յափրանալու ձայնն է այդ» : (Զրոյց կովի մը հետ) :

Սիրտը եւ միտքը պայքարի մէջ են : Սիրտը ապրիլ կ'ուզէ : Վայելք ու հաճոյք կը փնտոէ : Կը սիրէ աղջիկ մը, որուն մազերը մեղրի գոյն ունին, եւ մարմինը կարագի պէս է . անոր աչքերը ծաղկի կոկոններու կը նմանին, եւ բերանը տաք անուշահոտութիւնով մը լեցուն է :

Բայց տրամաբանող միտքը կը կեցնէ զինք ու կը փորձէ սպաննել վտանգաւոր զգացումները, որոնցմով կ'ուռի իր սիրտը, մարդկային սիրտը:

«Յիմա՛ր սիրտ, կը պատասխանէ, կանգ մի՛ առներ երբեք հանոյիքի բուրումնաւէտ տաղաւարներուն տակ: Զգէ՛ բանաստեղծութեան եւ ցնորդներու գաւիրը, հիւնդագին գալարումներու եւ երազակոչութիւններու դահլիճը, դուն քժիշկ ես, դուն գիտութեան եւ փիլիսոփայութեան մարդն ես՝ արու եւ կորովի» (ԻՆՆԵՐՈՐԴ ՏՐՏՄՈՒԹԻՒՆ):

Դժգոհութեան պատճառը կայ սակայն —

«Աշխատեցայ, գիտութիւն հաւաքեցի, օգտակար եւ անօգուտ բաներ սորվեցայ, մուֆիս մեքենան շտկեցի: Ու հիմա, երբ կատաղութեամբ եւ ուժգնութեամբ կ'աշխատի մեքենաս, արտ չունիմ հերկելու, ցորեն չունիմ աղալու, ժողովուրդ չունիմ մրցակցութեան տանելու ուրիշ ժողովուրդներու դեմ» (Ի ԽՈՐՈՑ ՍՐԾԻ):

Նարդունի ծանօթ ըլլալ կը թուի Կէօթէի մհծ ողբերդութեանն, Ֆառւստին: Կը յիշէք անշուշտ, Ֆառւստինէն, որ մեխախօսութեան մը մէջ այսպէս կը խօսի.

«Ո՛հ, փիլիսոփայութիւն, իրաւաբանութիւն, քժկութիւն, դժբախտաբար նաեւ աստուածաբանութիւն սորվեցայ, եռանդով ու կորովով. եւ սակայն, խեղն անմիտս, կեցած եմ հոս նոյնեան խոհեմ, որքան առաջ»:

Նարդունի ներկայացուցիչներէն մէկն է արդի հայ գրականութեան: Ա՛յնքան կենդանի եւ արեւոտ էջերէն զերջ, երբ այսպիսի յոռետես եղրակացութեան կը յանդի, մեղի կը թելադրէ մտածել: Զի բաւեր կարդալ մի-

այն երիտասարդ դրականութիւնը, ժամանցի կամ վայելքի համար : Նոր գաղափարաբանութիւն մը կայ հոն, արդիւնք բաղմաթիւ աղդակներու : Մեր դրական անդաստանին մէջ պտոյս մը ընելով, եթէ գեղեցիկ հունձքի մը ականատես պիտի ըլլանք, միւս կողմէն պիտի դիմաւորենք, տխուր հաստատումով մը, թէ մեր երիտասարդ գրողները ճակատագրական անկիւնագարձներու մէջ կը գեղեցին եւ հայ կեանքի իրականութենէն տխուր վորձառութիւններ կը բերեն մեզի, որոնց արձագանդ տուող չկայ կամ արձագանդ տալու գործօնները կը պակսին : Այս է պատճառը, որ տակաւին երիտասարդ տարիքի մէջ, իրենց ստեղծագործութեան ծոցին մէջ յունետես շունչ մը կ'ապրի :

Մեծցուցէք համեմատութիւնները, բաղմապատկեցէք գրողներու թիւը, եւ ահաւասիկ տարուէ տարի դիրքերու դէղերը պիտի շատնան, եւ սակայն դրականութեան միջոցաւ, մտքի այս բացառիկ վիճակն ու բացասական շունչին հետեւանքով, դժուար չէ հետեւցնել թէ ինչողիսի մթնոլորտ մը պիտի տիրէ մեր զգացումներուն ու մտածումներուն մէջ :

Սերունդը պատասխանատու չէ սակայն . այս առթիւ պէտք էր, որ արձանագրէինք տխուր այս հաստատումը, եթէ նոյն իսկ այս իրողութիւնը, իրրեւ ճշմարտութիւն, պիտի անցնէր դրականութեան պատմութեան : (Այլաղէս շահեկան նիւթ մըն է երիտասարդ գրողներու դորձերէն հասկաքաղ մը ընել, ճշդելու համար անոնց գաղափարաբանութիւնը եւ կրած աղդեցութիւնները ժամանակակից քաղաքական, տնտեսական, դրական ու ընկերային յեղաշրջումներէն) :

Այսպէս ուրեմն դարաշըջանի սկեպտիկ հովերուն
շունչը կը սաւառնի նարգունիի դրականութեան մէջէն :
Անոր հողին խաղալիկ դարձեր է հակոռնեայ զգայու-
թիւններու պայքարին : Եւ դժբախտաբար, հետզհետէ
հզօր կը դառնայ բացասական տարրը, ստիպուած ըլլա-
լով սնանիլ աննողաստ ժամանակի մը մէջ, ուր սմէն տր-
ժէք վերադնահատման կ'ենթարկուի :

6 - ԱՐՈՒԵՍՏԸ

Ածականներու բարեկամ է Նարդունի : Բայց կը գործածէ ճիշտ տեղին . աւելորդ չեն անոր վերադիրները : Կը վրութածէ անոնցմէ այնպիսիներ , որոնք տարիներով բառարաններու մէջ սպասեր են , ոչ ոք մօտեցեր է անոնց , նոյն իսկ տիտղոսաւոր բանաստեղծներն ու գրադէտները անտեսեր են զանոնք : Այդ բառերուն քաղաքացիութիւն տալու գաղանիքը դիտէ : Մորք կը գնեմ (էջ 82) այդ կարգին կը պատկանի , ինչպէս եւ ուրիշներ :

Նարդունիի բառարանը Դանիէլ Վարուժանին բառարանն է : Ո՛չ մուրէն Զարդարեան , ո՛չ Օշական եւ ոչ ալ Համաստեղ ա՛յնքան շուայլ չեն եղեր դեղեցիկ բառերու հանդէս : Բայց Նարդունի տկարութիւնն ունի պատկերներու առատութեան մէջ կորսուիլ , հրապուրուիլ անոնցմով : Կուզայ պահ մը , որ բանաստեղծը անոնց գերին դառնալով , կը մոռնայ թէ ինչո՞ւ ճամբայ ելեր է , եւ ո՞ւր պիտի յանդի գրուածքը : Ինթերցողն ալ կը տարուի յաճախ պատկերներուն դեղեցկութենէն , հէքեաթին խորհուրդը կամ արձակ քերթուածի մը հիմնական

միտքը տարտամութեան մէջ ձգելով : Բանաստեղծական վերացումն ու թոփչքը շատ ինքնարուխ են , կարելի է ըսել թէ արուեստականութիւն չկայ երբեք : Ես կը հաւատամ որ Նարդունի վնասուառքի չելլեր , եւ ոչ ալ կը քրտնի գեղեցիկ պատկերներ վնասուելու անչովը բոնըւած : Ինքնայատուկ արուեստ մըն է այս : Բազմաթիւ ձեւերով կը ներկայացնէ ծանօթ առարկաներ , անոնց ճակտին կը կախէ տախտակներ , զանազան վերտառութիւններով , նման գոհարավաճառի մը քարերուն , որոնց ամէն մէկը իր սեփական գեղեցկութիւնը , գոյնը , լոյսը եւ արուեստն ունի : Հեղինակին կամքէն անկախ , այդ պատկերները կուգան իրարու ետեւէ , ինքնարուխ են , ինչպէս կ'ըսէի :

Պատկերներու առատութիւնը եւ բանաստեղծական թոփչքը սակայն ուրիշ գրական սեռի մը վերածեր են իր հէքեաթները : Հէքեաթ ըլլալէ դադրելով , զարձեր են արձակ քերթուածներ , պահելով անշուշտ իրենց խորքին մէջ ժողովրդական աւանդութիւններէն գոհար իմաստութիւնները : Մեր մէջ ընդհանրապէս հէքեաթը դադրեր է մնալէ դրական այն սեռը , որուն մէջ ժողովուրդը պիտի գտնէր նախ իրեն համար ընթերցանութեան հաճելի նիւթ , եւ երկրորդ բարոյական իմաստ մը :

Հայ հէքեաթը , այնպէս ինչպէս արեւմտահայերս կ'ըմբռնենք ու մշակեր ենք , այն չէ ինչ որ զարդացուցեր էին արեւելահայ բանաստեղծները , մէծ պատերազմէն առաջ : Յովհ . Թումանեանի հէքեաթը , միշտ ժողովրդական աւանդութիւններու վրայ հիմնուած , դիւցազներդութիւն է եւ չի նմանիր ո՛չ Զարդարեանի եւ ոչ ալ Օշականի հէքեաթներուն : Իսկ այս բոլորին ամբողջութիւնը շատ հետու է նմանութեան եղրեր բերելէ

ըլլայ Անտէրսընի , ըլլայ Կրիմ եղբայրներու , նոյն խոկ Օսկար Ռւայլտի նման հէքեաթներուն հետ : Մեր մէջ հէքեաթը գրական այն դաշտն է , որուն մէջ մեր քմայ-քին համաձայն կը գործենք , մեր ներքին ենթակայա-կան ձգտումներն առաւելապէս արձագանք գտեր են , ժողովուրդէն առնուած աւանդութիւնը իր մայր ծնողին վերագարձներու աշխատութեան մէջ : Նարդունիի հէք-եաթները աւելի մեծ չափով կը մեղանչեն այս սկզբուն-քին դէմ :

Ամէն մէկ պատկեր այլարանութիւն մըն է սակայն ուժով ըսուած , առարկային գեղեցկութիւնը աւելի շեշ-տելու համար : Այլարանութիւնը յաճախ կըդառնայ խոր-հրդապաշտութիւն , որուն գեղեցիկ ձեւերը բերաւ մեր գրականութեան Ռ . Զարդարեան : Իրմէ յետոյ Յ . Օշա-կան , աւելի ժուժկալ , ողբերդութիւններ ապրեցուց իր հէքեաթներուն մէջ :

Նարդունի կը սիրէ կենդանիներուն եւ առարկանե-րուն վերագրել զգայութիւններ , որոնք մարդ էակին յատուկ են միայն : Բայց բանաստեղծը աւելի խորունկ հասկացողութեամբ մը կ'ընդլայնէ զգայութեան սահ-մանը , որուն հետեւանքով թէ՛ կենդանիները եւ թէ՛ ա-ռարկաները կը տառապին ու կ'ապրին մարդկային կեան-քի յարափոփոխ բոլոր վիճակները :

Այնքան բազմաթիւ օրինակներէն նմոյշ մը .

«Այդ ատեն էր , որ քգենին դռաղաց , տերեւները շար-ժեցան ու սօսափեցին : Հասուն քուզ մը խոշորցա՛ւ , խո-շորցա՛ւ , նեղքուեցաւ , բացուեցաւ եւ յանկարծ մարդ-կային անո՞ւշ դէմքի մը փոխակերպուեցաւ : Ամբողջ քը-զնին բոցակառ ամպի պէս կը շողար : Տերեւները կը նը-

մանէին սպիտակ ափերու, զորս բացեր էին հազարաւոր ծնբադիր հրեշտակներ, կարծես սկսուեղի մը նման վե՛ր բարձրացնելու համար աղուոր գլուխը, որ կազմուեցաւ յանկարծ,— մազերը կապոյտ, ինչպէս ամրան երկինքը կ'ըլլայ, ճակատը շլացուցիչ, ինչպէս փայլակը կ'ըլլայ, աչքերը փարփառ, ինչպէս լուսառողը կ'ըլլայ, շրբները կրակի գոյն եւ մօրուէք մարգարիտով հիւսուած» :

(ԶԱՆ ԳԻՒԼՈՒՄ, ԶԱՆ, Հայկական աւանդութիւն) :

Հայկական հէքեաթներու շատ մը փոփոխակները կան : Մեր հեղինակները ժողովուրդէն առնելով աւանդութիւնը, արուեստի զանազան յարդարանքներով, երեւան հաներ են գեղեցիկ հէքեաթներ : Ռուրէն Զարդարեանի Ծաղիկներ, կարմիր ծաղիկներ հէքեաթը ծանօթ է արդէն : Նարդունիի Լերան բարկութիւնը իր հիմնական գործողութեանը մէջ, շատ կը նմանի անոր : Երկուքին մէջ ալ դէպի անդունդը նետուելու գործողութիւնը կայ : Առաջինին մէջ իրենց կորսուած հայրը վնտուող երկու պղտիկներու ողբերգութիւնը կայ, պղտիկներ, որոնք դէպի անդունդը գահավիժող իրենց հայրը վնտուելու կ'երթան իրենք ալ հոն նետուելով : Խսկ նարդունիի հէքեաթին մէջ երկու երիտասարդներէ հալածուող գեղեցիկ աղջիկ մըն է, որ ինքինքը անդունդը կը նետէ երխոսասարդներէն աղատուելու համար : Առաջինին մէջ երկու անմեղ արարածներու անբիծ արիւնէն կարմիր ծաղիկները կը ծաղկին, խսկ երկորդին մէջ, աղջիկը հրաշքով մը ողջ կը մնայ, կուզայ դիւզ, ու կը պատմէ անցուղարձը : Զեն հաւատար իր խօսքին : Որպէսպի համոզէ գիւղացիները, բոլորը կը հրաւիրէ լերան բարձունքը, անզամ մըն ալ վար ցատկելու համար : Աղջիկը երկորդ անդամ կը ցատկէ, բայց «լեռը, բարկացած,

վլիչն էր լուծեր աղջիկն, որ զինք փորձելու էր ելեր»։
 Հանդիտութեան ուրիշ օրինակներ ալ կարելի էր բերել Օշականի հէքեաթներէն։ Գործողութեան կամ միջավայրի պայմաններով եթէ նմանութեան կէտեր կան յիշուած հեղինակներուն մօտ, արուեստի եւ արտայայտութեան աչքի զարնող մեծ տարբերութիւններ կան սակայն։ Ու. Զարդարեանի հէքեաթները հաճդարս լիճներու մակերեւոյթին պէս, խաղաղ վիճակ մը կը մատնեն, փոթորիկն ու ողբերդութիւնը ալիքներու յատակին մէջ ծըրարուած են։ Արուեստագէտը տիսուր է, եւ իր հոգիի այդ զդայութիւնը յանձներ է հէքեաթին։ Ներշնչումը ազնուական բարձրութեան հասեր է հոն, խորհուրդը ներդաշնակ կը քալէ զգացումին հետ։ Արագութիւն չկայ, ծանրածանր քալուածքով կը հասնինք արեւելքի իմաստութեան դարպասներուն։ Ու. Զարդարեանի հէքեաթները իր ժամանակի ոգին, մտայնութիւնը, վախը, դողը, անորոշութիւնը, յոյսը, մարդոց անարդարութիւնը, խաչուած գեղեցկութիւնն ու արդարութիւնը կը խորհուգանչեն, եւ ինքը, արուեստագէտը, աղնուական խանքներու մարդն է, եւ արհամարհանք ունի ամէնուն հանդէպ։

Յ. Օշականի հէքեաթը, աւելի մօտ է մեր արդի ժամանակներուն։ Զի սիրեր դանդաղութիւնը։ Բառերը հաւասար են յաճախ նախադասութիւններու։ Իր հոգիէն աւելի, ուրիշներու ողբերգութիւնները պատկերի մը պէս կը կախէ հէքեաթներուն մէջ։ Եթէ զդայական տարը առ հասարակ կը բացակայէր Ու. Զարդարեանի հէքեաթներուն մէջ, Օշականի մօտ հիմնական կտաւն է, վրան բաննելու համար ասեղնագործութիւնը։ Այս է պատճառը, որ երկրորդին մօտ, կինը, աղջիկը, հարսը իր հէք-

եաթներուն հէնքը կը կաղմեն : Պատանիներն իսկ կը համալին սիրոյ կըակէն :

Նարդունիին հէքեաթը խորապէս կը տարբերի ուրիշներէն : Միջավայրը գիւղն է հո՛ս ալ, ինչպէս յիշուած հեղինակներուն մօտ : Մարդիկը գիւղացիներ : Սակայն Նարդունի դժողոհ է ժամանակակից մարդուն ներկայութենէն, անոր հէքեաթները մեծ մասով ազգեցութեանը տակն են հեթանոսական դարերուն : Հեթանոս աստուածներն ու ջրանուշները, որոնք մարդկային կերպարանք առած, կը շրջին երկրին վրայ եւ մարդոց պէս կը գործեն եւ կ'ապրին :

Բանաստեղծական են ընդհանրապէս, հէքեաթ-րանաստեղծութիւն, աւելի ճիշդ գիւցաղներդութիւններ են, որոնք կը յիշեցնեն Դանիէլ Վարուժանի Ճեքանոս երգերը, պահելով՝ համեմատութեան բոլոր եղբերը : Միւսներուն պէս, փորձեր է խորհուրդ եւ իմաստութիւն դնել հոն, բայց ամէն անգամ ներջնումին ալիքը, զինքը բարձրացուցեր է զգայապաշտութեան բարձունքներուն : Կին էակը, իր յարափոփոխ կերպարանքներուն տակ, Նարդունիի գրականութեան հիմնական տարրը կը կաղմէ, ինչպէս Օչականի մօտ : Իր բանաստեղծական բովանդակ կարողութիւնը հետեւարար թափեր է երանգապանակին վրայ, գոյներու պէսպիսութեամբ գծելու աղուոր դէմքերը հէքեաթներուն մէջ : Բայց ինքը արագութեան դարուն մէջ ապրելուն, իր հէքեաթները, առհասարակ արձակը, անոր ազգեցութեան տակ են : Հեւ ի հեւ վաղք մը կայ հոն, կորառած բան մը փնտուելու հոգը, ներկայէն փախչելու եւ դէպի մանկութիւն, հետեւարար, երազ, միամտութիւն, անկեղծութիւն, անկախութիւն, եւ ազատատենչ ձղտումով սովորելու անհո՛մ

եռանդ մը կը թեւաւորեն անոր հէքեաթները : Ամէն բան
մէկ անգամէն ըսելու, մտքին մէջ չկորսնցնելու վախէն
հալածուած, շատ անգամ կատ ու դասաւորութիւն կը
պակսին կարդ մը հէքեաթներու մէջ . եւ ամէն բան գե-
ղեցիկ կերպով ըսելու, տափակութենէ խուսափելու հո-
ղը կայ մանաւանդ նարդունիի հէքեաթներուն մէջ :

Կը ճանչնայ մանաւանդ հայ գիւղի աւանդութիւննե-
րը ,մէծ մայրերու օրհնութիւններն ու անէծքները , Խը-
տացուած իմաստութիւններն ու մէկ բառով արտայայ-
տուով պարբերութիւնները : Նարդունիի բառերը շատ
ուժով են ու արտայայտիչ . մէկ բառով յաճախ կուտայ
պատկեր մը , հոգեկան բարդ վիճակ մը , որ գիւղացինե-
րուն յատուկ է :

Բառերու սաստկութեամբ , բառերու ընտրութեամբ
է , որ նարդունիի զբականութեան հիմնական տարրերը
կը զանազանուին ու կը հիմնաւորուին : Երբ կ'երդէ սէրը
և անոր հետ կապուած մարդկային ուրիշ զգայու-
թիւնները , ունի իր սիրած բառերու բառարանը , նոյնը
նաեւ երբ սկսածիկը կը յայտնուի իր մէջ , կամ մանկու-
թեան յիշատակներու զրկին մէջ կը վոխազզուի , այս
բոլոր պարագաներուն մէջ , նարդունի գեղեցիկ , ընտր-
ուած բառերու ուժն ունի , զոր կը զործածէ վարպետ-
րէն , որոնք անխուսափելիօրէն կան իր զբականութեան
մէջ , եւ որոնք չեն տկարացներ ոչ իր ոճը եւ ոչ աւ բո-
վանդակութիւնը :

Նարդունի գեղեցիկ խոստովանութիւն մը ունի Տա-
լիային երգը գրուածքին մէջ , որ որոշ կերպով կը յատ-
կանչ արուեստի մասին ունեցած իր ըմբռնումը . «Ես կը
սիրեմ , կ'ըսէ , somptuarismը , արեւելքի ուղղափառ դպ-

բոցը, որ ծանր արուեստի խորհրդագեղ գործերուն մէջ կը պահէ դեռ իր աւանդութիւնները, անէվծ ու հաւատարիմ: Ես կը սիրեմ գիծերու եւ ձեւերու այս դաշնաւոր հենքը, ուր կը շողան զաղտիմաստ հանգոյցները խորհուրդին: Ես կը ներեմ պերնանքին, որ կը շուայլուի համայնալարգեւ արուեստին համար»:

Այս ժէջբերումէն յետոյ գիւրին է այլ եւս սահմանել Նարդունիին արուեստը եւ անոր տարբերը: — Շըքեղութիւն, հոյակապութիւն, մթութիւն եւ զարդարանք ինչպէս է արեւելեան արուեստը, իր խորութեանը մէջ: Գիծերու եւ ձեւերու ներդաշնակութիւն, յաճախ իրարու հիւսուած, ինչպէս են մեր հինաւուրց գերեզմանատներուն խաչքարերը: Միշտ խորհուրդ, միշտ պերճութիւն: Նարդունիի արուեստը խոյանք ունի, արագալազ յորձանքն է կամ երիվարը, որ բաշերը հովին դէմ թափ տալով, կը սուրայ ի խնդիր գեղեցկութիւններուն եւ անձանօթին:

Այս է պատճառը դարձեալ, որ հին վիառքերէն ու արուեստի գեղեցկութիւններէն կը կերտէ նորը՝ նոր յուղումներով, նոր մտածումներով: Այսպէս են կազմըւած գրեթէ իր հէքեաթները, որոնց մէջ նոր մարդն է, որ կը չնչէ, դարուն պահանջներուն ու պարտապերութիւններուն համաձայն:

Նարդունիի գլականութիւնը արու եւ երիտասարդ գլականութիւն է, զանգը ահեր Ալտաւազզն է, որ գրականութեան անտառներուն մէջ կը սուրայ արշուասոյր: Երգելով հեթանոսական դարերը, մեր հին սաստուածները, պաշտամունք ունի երիտասարդութեան, կորովի,

թարմութեան, ուժի, գեղեցկութեան, պայքարի, վառքի եւ յաղթանակներու։ Այս դրականութիւնը առողջ է, եւ հեռու ախտավարակ ու հիւանդաղին դրականութենէն։ Երբ մեր տիխուր օրերու մոխիրներուն վրայէն կը քալէ, կրկին կորովի եւ հպարտութեան, արհամարհանքի եւ սկեպտիկութեան հովը կը րերէ մեզի, երազելով մեր հին աղստ օրերուն փառքը, հեթանոս մեսիան, որ պիտի փրկէ ու ձերբաղատէ բոլոր կապերէն ու շղթաներէն (ԱՆԴԱՍԱՆ)։

Երիտասարդ է նարդունի դրականութիւնը, որովհետեւ պատրանքներու քաղցրութիւնը կը սիրէ ասլրիւ, բնութեան գրկին անձնատուր, յաճախ վայրկեանը կ'ապրի, գեղեցիկ երազներով։

Բայց մանաւանդ երկլնտրանքներու մարդը չէ ինքը։ Վճռականութիւն ունի, համարձակ կ'ըսէ իր մտքինը, չի խորհիր թէ ի՞նչ պիտի ըսեն ու մտածեն ուրիշները։ Վարանում չունի։ Բասծին եւ քարոզածին կը հետեւի։ Ծրագիր ունի եւ կը սիրէ գործը։ Ուրիշ հայ բանատեղծներու պէս տարակոյներու, մութի եւ ստուերի մէջ չի դանդաղիր։ Ե՛ւ քրիստոնեայ եւ հեթանոս չէ։ Թէ՛ Ասիոյ և թէ՛ Եւրոպայի չաշակերտիր։ Մրափի և մտքի պայքարներուն մէջ երկմտութիւն չունի։ Իր խունկը չի ծխեր թագաւորին ու հանրապետութեան նախագահին առջեւ։ Կ'ըսէ ու կ'երդէ մեր հին հեթանոսական կեանքը, արեւելքին ու խորհուրդին երկրպագու է։ Մրտին տկարութիւնը երեսին կուտայ եւ խմացական տարրը կը գօտեպնդէ, կը սիրէ հայրենի, թաղաւորական, հեթանոս անցեալը։ Հոս ալ երիտասարդի վճռականութեան դազափարականը։ Ու կը հաւատայ մանաւանդ, երիտասարդի

Հաւատքով, ասիացի բոլոր ժողովուրդներու Եղբայրութեան, ընդդէմ օտար Եւրոպայի, որ Արեւելքէն առնելով ամէն բան, կրկին անոր վաճառել կը փորձէ :

Նարդունիին արուեստը կը ներկայանայ, ուրեմն, մէկէ աւելի տարրերով: Մէկն է ինքը մեր երիտասարդ գրականութեան տաղանդաւոր դէմքերէն, որոնց վրայ մեծ յոյսեր ունինք: Վստահ ենք, որ մեզ յուսախար ոլիտի չընէ ինք:

Կը բաւէ գիտակցութիւնն ունենալ որ գրականութեան մէջն ալ հրթիւններու փայլը վաղանցիկ է, ինչպէս երկնակամարին մէջ պայթող արուեստակեալ բոցերուն կայծերը:





ՎԱՀԱՆ ԹԵՐԵԱՆ

Վահան Թէրեան ծնած է Կ.Պոլիս, Օքտագիւղ, 1878 Յունիար 21ին (հ. տ.) : Մեծած է Խովիւսար, յաճախած՝ քաղաքին Ներսէսեան, Պէրպէրեան եւ յետոյ Ազգ-Կեդր. վարժարանները, որոնցմէ եւ ոչ մէկէն շրջանաւարտ եղեր է : 16 տարեկանին կը քաղու Կեդրոնականը : Ատկէ վերջ, երկու տարի՝ Պոլիս, երկու տարի՝ Լիվոր-Փուլ, հինգ տարի՝ Մարսէյլ գրասենեալի պաշտօնեայ, եւ երկու տարի ալ Համարուրկ վահառական-յաճանակատար եղեր է : 1904ին Եգիպտոս է, ուր՝ մինչեւ 1908 Օգոստ փոխն ի փոխ եղած է Խմբագիր «Ազատ Բեմ»ի,

«Լուսաբեր»ի եւ «Շիրակ»ի, միեւնոյն ատեն ըլլալով առեւտրական պաշտօնեայ : 1908 Օգոստոսէն յետոյ Պոլիս վերադարձած եւ հոն յաջորդաբար խմբագիր եղած է «Շիրակ»ի, «Հայրենիք»ի եւ «Արեւելք»ի, աշխատակցելով նաեւ Պոլսոյ եւ արտասահմանի թերթերուն : Տարի մը այցելու ուսուցիչ Նոր Դպրոցի, յետոյ տեսուչ՝ Ազգ . Հիւանդանոցի Կեդր . գրասենեակին, եւ մնայուն ներկայացուցիչ Ազգ . Ժողովոյ Երուսաղէմի պատրիարքութեան մօտ : Հազիւ թէ գործի ձեռնադկած է, երբ երկու ամիս վերջը՝ պաշտօնին գործադրութեան դէմ հանուած արգելքներուն պատճառաւ Եգիպտոս կ'անցնի եւ հոն կը մնայ պատերազմի պատճառաւ : Պոլսոյ մէջ չորս տարի Ազգ . Երեսփոխան Եգիպտոսի (ա . ատենադպիր) եւ գրեթէ նոյնիքան ատեն անդամ Կեդր . վարժարանի խնամակալութեան : Դարձեալ Եգիպտոսի պատուիրակ Դէորդ Ե. ի կարողիկոսական ընտրութեան :

1896ին Պոլսոյ մէջ հնչակեան է, 1904ին Եգիպտոսի մէջ վեր . հնչակեան, մինչեւ 1905ի վերջերը : 1908ին դարձեալ վեր . հնչակեան եւ ֆիշ յետոյ՝ ումիկավար :

1905ին Միք . Կիւրենեանի հետ «Շիրակ» ամսագիրը հիմնած է Աղեքսանդրիոյ մէջ : 1915 Մայիսին, ընկերներու հետ նոյն քաղաքին մէջ կը հիմնէ երկօրեայ «Արեւ»ը : 1916 Սեպտեմբերին կ'ներթարկուի յարձակումի, կրսնցնելով մէկ աշխին տեսողութիւնը : Անդամ եղած է Գահիբէի առաջին Ազգ . Միութեան, եւ անոր կողմէ իլրեւ պատուիրակ կ'երթայ Կիպրոս Հայկ . Լեզենին եւ Փարիզ՝ Ազգ . Պատուիրակութեան մօտ : 1918ին Փարիզէն Երուսաղէմ կը մեկնի , իլրեւ ներկայացուցիչ Ազգ . Պատուիրակութեան : Զինադադարին վերսովին Փարիզ, Եգիպտոսի Ազգ . Միութեան կողմէ, հոն անդամ

Համագումարին եւ անկէ ընտրուած Ազգ . Պատուիրակութեան : 1919ին , այս վերջնոյն կողմէ պատուիրակութանքնաց Երեւան Հ . Հ . կառավարութեան մօտ , Մայիս 28ի միացման աքթին հետեւանեով : 1920ի վերջը Պոլիս վերադարձած եւ խմբագրապետ՝ «Ժողովուրդի Զայն»ի : Վ . Թէքէեան Հայ Արուեստի Տան եւ «Բարձրավանք» հանդեսին հիմնադիրներէն մէկն էր նաև : 1922 Սեպ .ին տեսուչ Ազգ . Կեդր . վարժարանին եւ Նոյեմբերի վերջը մեկնած Պոլսէն , նախ Վառնա , յետոյ Յունաստան , ամիս մը Սուրբիա եւ յետոյ եկած Փարիզ ուր կը մնայ մինչեւ 1934ի վերջերը , անկէ մեկնելով Եգիպտոս , ուր՝ Գահիրէի մէջ , 1926-28 կ'ընտրուի ատենապետ Քաղ . Ժողովի , եւ 1927-30 , երկար բացակայութիւններով , կը վարէ Արեւի խմբագրապետութիւնը : Թէքէեան ոտանաւոր սկսած է գրել 9 տարեկանին : Առաջին հրատարակութիւնները , երբ 16-17 տարեկան էր , լոյս տեսած են «Տեսարան»ի եւ Ա . Զօպանեանի «Ծաղիկ»ին մէջ : Հրատարակած է ֆերքուածներու չորս հատոր . Հոդեր՝ 1901ին , Հրաշալի Յարութիւն 1914ին , Կէս Գիշերէն մինչեւ Արշալոյս՝ 1919ին , եւ Սէր՝ 1933-ին : Բացի բանասեղծութենէ եւ խմբագրական յօդուածներէ , սոռրագրած է քրոնիկներ , երգիծական էջեր եւ վիպակներ : Ունի նաև փորձեր բատրերգութեան եւ վէպի , ուղեւորական նօրեր՝ Կեսարիոյ վրայ , քարգմանութիւններ եւ գրական-քատերական ժննադատութիւններ :

ՎԱՀԱՆ ԹԵՐԵՍ

I. - ՆԿԱՐԱԳՐԻ ՄԸ ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆԸ

Վահան Թէքէեանի ստեղծագործութիւնը ենթակայական ապրումներու, հոգեկան զանազան բարդ վիճակներու, արտաքին աշխարհի զանազան երեւոյթներու բոլոր տարրերը կը պարունակէ իր մէջ: Զինքը անձամբ ձանչնալու, իրեն հետ խօսած ըլլալու անհրաժեշտութեան պէտք չի կայ երբեք: Թէրթատեցէք իր հատորները, նշանակեցէք քանի մը ճգնաժամային պահեր, հոգիի քանի մը դպայութիւններ, մաքի քանի մը կայծեր, եւ արդէն կազմած պիտի ըլլաք ուրուագիծը թէ՛ իր զրականութեան եւ թէ՛ իր ներքին անհատականութեան: Տուած պիտի ըլլաք զրականութեան նկարագիրը եւ իր եռին քանի մը կարկասուն գիծերը:

Մտնելէ առաջ ուրեմն իր ստեղծագործութեան մէջ, չափաղանց հրահանդիչ է կաղմել քանի մը ստուերագիծերով մարդը, ճամբորդել իրեն հետ զանազան կլիմաներու տակ, արեւելքին արեւմուտք, հիւսիսին հարաւ, թափառիլ մէկուն հետ, որ կընը է իրբեւ. չափաղանց զգայուն էակ, տպաւորութիւնները, ներշնչուեր է ամէն

երկինքներու տակ, չնչեր՝ տարբեր հորիզոններու հովին ու ծաղիկներուն բոյրը, ճանչցեր՝ բոլոր գոյները, ապրեր՝ մարդկային հոգիներու հետ նկարագրի հակընդդէմ տարրերով բեռնաւոր, դառնութեան շատ պահեր անցուցեր, կեանքի բաղմաթիւ վիճակներ փոխեր եւ բոլոր այս դրական ու բացասական պայմաններու մէջ չէ դադրեր երդելէ իր երգը, քնարի մը լարերուն վրայէն լսելի ընելով ներքին ողբերգութեան մը աղաղակը:

Թերձախօս չէ՞ք դտներ իր կենսագրական տողերը, որոնք՝ իրենց պարզութեան մէջ, կը խտացնեն մտաւորական մարդուն պայքարը արտաքին աշխարհին դէմ բաղմաթիւ ձեւերով։ Ու չէ՞ք մտածեր այն կորովին մասին, զոր ունեցեր է քերթողը մտաւորական վերելքներու, ստեղծադործական գեղեցիկ թոփչքներու եւ ներշնչման հզօր պահերու արդելք եղող եւ խոտոր համեմատող վիճակներու մէջ։

Բանաստեղծ թէքէեանի հետ, ոչ անշուշտ տիրական կերպով, քալեր են ուրիշ թէքէեաններ ալ։ Ամէն անդամ որ նիւթական աշխարհը գրապաշտութեան քարողը լսելի ընել ուղեր է եւ հրապուրել զինքը, բանաստեղծը զլուխը ցցած է եւ իր իրաւունքը պահանջած։ Ներշնչման ամէնէն յստակ պահերուն, ներքին պայքարը մտաներ է իր ներկայութիւնը։ Յաճախ տեղի տակ ստիպուեր է, կեանքի անողոք պայմաններուն առջեւ։ Այսպիսով թէքէեան քալեր է ճամբէ մը, զոր քալեր են իրմէ առաջ շատ շատերը հայ մտաւորականներէն, ու պիտի քալեն իրմէ յետոյ ալ։

Հաղիւ թէ դպրոցէն կ'ելլէ, առանց զայն աւարտելու, երբ կը դառնայ առեւտրական պաշտօնեայ եւ վա-

ճառական – յանձնակատար : Շատ կը ճամբորդէ : Իր քերթուածները դրոշմը կը կրեն բաղմաթիւ երկիրներու եւ քաղաքներու : Կ'այցելէ եւ կ'ապրի Պոլսէն յետոյ, որ իր ծննդավայրն է, Լիվրիուլի, Մարսէյլի, Փարիզի, Համպուրկի, Գահիրէի, Յունաստանի, Աղեքսանդրիոյ, Եջմիածնի, Երեւանի, Վառնայի, Սուրբիոյ եւ Կիսրոսի մէջ : Կը դառնայ ուսուցիչ եւ տեսուչ : Ամէն ուր որ կ'երթայ հանրային գործունէութիւնը անբաժան է իրմէ : Աղջային երեսփոխան է եւ անդամ՝ Կեղրոնական վարժարանի Խնամակալութեան :

Ներկայացուցիչ է Երուսաղէմի Պատրիարքութեան եւ պատուիրակ կաթողիկոսական ընտրութեան, Հայկական Լեդէօնին եւ Աղդ . Պատուիրակութեան, Բանադնաց՝ Հ. Հ. Կառավարութեան մօտ :

Երբեմն հնչակեան, յետոյ վեր ։ հնչակեան, ամէնէն վերջը ուամկավար-պատական, Վահան Թէքէեանի միտքը չէ կրցած հաշտուիլ քաղաքական պարտադրութիւններու եւ կապանքներու : Կը թուի թէ դաւանանքի հարցը բռնի զգեստ մը եղեր է իրեն համար, ինքը չէ ապրած անոնցմով, իրեւ անհրաժեշտութիւն եւ մտառական պահանջ :

Բոլոր այս յարափոփոխ վիճակներուն մէջ կենդանի մնացեր են մտաւորական մարդուն հոգերը, դոր իրեն հետ պալտցուցեր է ամէն երկիրներու եւ ամէն կլիմաներու տակ :

Փորձեր է դրականութեան դրեթէ բոլոր սեռերը : Եղեր է խմբագիր եւ յօդուածագիր : Գրեր է քերթուածներ, քրոնիկներ, երդիծական էջեր, վիպակներ, ուղեւորական նօթեր, դրական թատեր . քննադատութիւններ, թատերական փորձեր եւ կատարեր է թարգմանու-

թիւններ : Այս բոլոր տքնութիւններէն կը մնան սակայն քերթուածներու չորս հատորները, որոնց մէջ, չափազանց թափանցիկ կերպով, իր կիանիքը կը քնարերդուի, չըսելու համար, իր տարակոյսները, աէրը, զգայութիւնները, խոհերը, յուշերը, կարօտները, դժգոհութիւնները, պատրանքները, յոյսերը, աղօթքներն ու համակերպութիւնները :

Յիշուած բոլոր զգայութիւններուն մասնատումին ըլլալով մէկտեղ, հատորները անփոխարինելի աղբեւրներ են ճանչնալու քերթողին ներքին մարդը, որուն գիծերը գժուար է արձանագրել լուսանկարի մը վրայ, ու վհճետեւ խուսափուկ են անոնք եւ չեն մտներ չոփի : Կշիռի սահմաններուն մէջ : Դժուար է, որովհետեւ բանաստեղծը մտածումն է ունեցեր անցորդներէն գաղտնի պահել ինչ փոթորիկ որ կը յուպէ իր հոգին :

Հոգիս իմս է եւ որքան քըսիմ յանձնել զայն այստեղ Անցորդներուն անծանօթ, իւրաքանչիւր էջի վրայ Հոգիս ի'մս է եւ ոչ ոք պիտի ամբողջ զայն նանչնայ իր լոյսերովը պայծառ, իր մըբութեամբը ահեղ . . . :

(«Սէր», Ընթերցողին, էջ 7)

Եւ սակայն, եթէ նոյն իսկ «քիչերու ամբողջովին յանձներ է» ան իր հոգին, անոնք յստակ գիտակցութեամբ կը կարդան քերթողին հոգիին «պայծառ լոյսերը» եւ ներքին «ահեղ մթութիւնը» :

Այն գիտակցութիւնը, որ արուեստի մարդը եւ ամբոխը դէմ առ դէմ կը գտնումներու կը տանին զինքը : Խո՞ր ու դեբանական փլուզումներու կը տանին զինքը : Երբ անտեղիտակի կայծը իր ճարագին պայքարի մը արձագանդը պիտի լսուի այլեւս անոր քերթողութեան մէջ : Երբ անտեղիտակի կայծը իր ճարագը կը փնտուէ եւ քերթուածներու մէջ կաթիւ առ

կաթիլ կը քամհնք քերթողին սիրտը, ողբերդութիւնը աւելի կատարեալ կը դառնայ քանի որ հակառակ այդ գիտակցութեան, չի կրնար մարել ստեղծագործութեան կրակը, եւ ինքզինքը դէմ յանդիման կը դտնէ «մարդակեր»ին որ ընթերցողն է, հաւաքականութիւնն է: Ներքին այդ ողբերգութիւնը այլեւս իր ճարակը կը վնասէ քերթողին բովանդակ ստեղծագործութեան մէջ, ու կը տարածուի քերթուածէ քերթուած:

Այս գիտակցութիւնը հոււատքի մը սրբութեան ոէս ունենալէն յետոյ, դժուար չէ այլեւս դուշակել զգացուած դառնութիւնը, եւ անոր անխուսափելի հետեւանքները իր տրամադրութիւններուն եւ նկարագրին նախ եւ առաջ եւ յետոյ քնարերգութեան վրայ:

Բանաստեղծը արամադբութիւններու մարդն է: Ուրիշներուն համար աննշան դոււարթ պահեր, իր մէջ կը փթթեցնեն խանդավառութիւն եւ ներշնչումի զեղեցիկ ծաղիկը: Ընդհակառակն, ամէն անկարեւոր պատճառներ, խօսք մը, նայուածք մը, արտաքին ո եւ է պատկեր, շարժում, ձայնի շեշտ մը, տիրութեան ո եւ է վիճակ, յիշատակի փշրանք մը, չախջախուած երազ մը, եւ ուրիշ բիւրաւոր վիճակներ ու հոգեկան տրամադրութիւններ դառնութեան թոյնը կը կաթեցնեն անոր ստեղծագործութեան վրայ: Կը դարձնեն յուստես, եւ ինչո՞ւ չէ, նաեւ մարդատեաց: Կը թունաւորեն անոր էութիւնը, ամէն բան սեւ տեսնել կուտան եւ դէմը ելլողը՝ հակառակորդ: Եթէ երբեմն ամբողջ հոգիով գքութեան արցունք կը դառնար, մութին մէջ կծկուած՝ ինքզինքը որոնումներու յորձանքին կը յանձնէր ու սիրոյ երջանկութիւնը կը տարածէր ամէն կողմ, յանկարծ կը զայրագնի ու ամէն բան ծաղքի ու ծիծաղի առարկայ կը

դարձնէ :

Այս զգայութիւնը չատ խոր է բանաստեղծ Թէքէ-
եանի մէջ։ Ակամայ, իր բոյնը հաստատեր է անոր հո-
դեին մէջ։ տեսակ մը բերդ, որուն կ'ապաւինի յաճախ,
երբ մարդկային անիրաւութիւնները իր դէմ կը դին-
ուին : Ծաղըն ու ծիծաղը հեգնուքեան կը փոխուին,
երբ «իր անձը կոռւաղաշտ նետել պէտք ըլլայ»։ Եթէ
երբեմն մարդոց վրայ խնդալը անհրաժեշտութիւն մընէր
քերթողին համար, կուգայ պահ մը, որ իբրեւ դէնք եւ
պաշտպանութեան միջոց, այդ զգայնութիւնն ալ անդօր
կը դառնայ։ Բանաստեղծը կը զգայ այս, եւ իր աչքե-
րուն առջեւ կը տեսնէ փոխուած աշխարհը, որ կը հեգնէ
երեւակայական-բանաստեղծական դէնքերուն անդօրու-
թիւնը։

Հետեւեալ քանի մը առղերը խորապէս կը բացատրեն
քերթողին ներքին տրամադրութիւնները։
Քեզ, ո՞վ ծիծաղ, ատենով երբ այնքան ալ դեռ չէի
Քեզի կարօս, գրկեցի զերդ կատու մը կուրծքիս վրայ,
Քեզ գգուեցի, գրգռեցի եւ նամկարաց, սլյրալի՝
Երեսն ի վեր շատերուև արձակեցի՝ անխրնայ . . .
Բայց իիմա քիչ, օ՛հ, շատ քիչ, կրնամ այլեւը խնդալ.
Հիմա հոգիս ինքնիլմով բրգլքուած է այնքան,
Այնքան ցաւոտ, վիրաւոր՝ որ իր ծիծաղն
Ե՛ն առաջ զինք կ'արիւնեն ու իր վըրայ կը մընան . . .
(«Ծիծաղ», Սէր հատորէն, Էջ 79)

Նկարադրի ուրիշ զիծեր կը բերեն մեղի Սէր հատո-
րէն Խառնուքդ (Էջ 55), Խաւարում (Էջ 9) եւ ուրիշ
քերթուածներ։

Բանաստեղծ ամէն բանէ առաջ, վճռական շար-
ժումներու եւ արմատական զաղափարներու թռիչքը

պակսեր է իրեն։ Իր մտքի հորիզոնին վրայ երբեմն յայտնուեր են շանթեր ու որոտում, սակայն երազի եւ երեւակայութեան անձնատուր, չէ կըցեր զանոնք արտայայտել, չըսելու համար չէ ուզեր, չօշափելի եւ գործնական ձեւերով։ Երդեր է, ճիշդ է, Սրբազն Ըմբռաստութիւնը, Սէրը որակած է կարծը Աստուած («Սէր» էջ 17), սակայն գերազոյն խենդութիւնը չէ ունեցեր։ Ամէն անգամ որ ըմբռաստութեան ալիքները իր մէջ բարձրացեր են, եւ խոր դառնութիւն զգացեր է աշխարհի անիրաւութիւններուն հանդէպ, եւ երբ «Կոտրէ՛ կարկահդ, ո՞վ յիմար» (Խօսքը ուղղուած ստեղծագործ Հայատանին, «Սէր» էջ 34), կըտրներովը անոր զինուէ՛ խօլարար գա՛րկ եւ փլցուր գա՛րկ, հարուածէ՛ ու քանդէ՛, եւ փլատակաց դէզին տակ դո՛ւն ալ քաղուէ՛...» կ'որոտայ, յանկարծ կը սթափի ու գրի կ'առնէ նաեւ հետեւեալ տողերը։

Բայց՝ կը սոսկա՛մ արձագանգէն իմ ձայնիս ...

Բայց՝ մի՛, դուն մի՛ լըսեր զիս

Եւ յափիտեան ըրէ այնպէ՛ս

Ինչպէս գիտես...։

Մտքի այս երկդիմի վիճակը աւելի թանձրացեալ կը դառնայ, երբ հայկական եկեղեցիին ներբողը կ'երդէ՛, («Սէր», էջ 36-37), եւ որուն վերջաւորութեան անոր խաչերը կը նմանցնէ դաշոյնի, զանդակները՝ բոմբիւնի եւ երդը յաղթութեան... Վիպական արուեստի եւ ըմբռնումի որպիսի պերճախօս ապացոյց։

Նկարագրի ուրիշ մէկ յատկանշական գիծն է ծանրախոհութիւնը։ Հիմնական տարր մըն է այս, որ տարիքի հետ կապուած չէ։ Իր առաջին քերթուածներէն մինչեւ վերջինը, ծանրախոհութեան ծիրանին կը կրեն ի-

րենց վրայ : Ժամանակէն առաջ չափահաս , աշխարհը եւ մարդիկը կանուխէն ճանչցած ըլլալու հովը կայ անոր եւ գրականութեան եւ յարաբերութիւններուն մէջ : Իր մէջ միշտ իմաստուն մը նստեր է , կեանքին եւ մահուան համըիչը ձեռքին , համըելու համար մարդկային կեանքին օրերը : Մէկն է անիկա , որ խօսքին եւ դիրին արժէքը կը զգայ եւ կը ջանայ զգացնել ուրիշներուն :

Ինչպէս որ իր քերթուածները կաղապարներու մէջ ձուլուած ըլլալու տպաւորութիւնը կը ձգեն , այնպէս ալ իր խօսքը նման զգայութիւն մը կ'արթեցնէ զինքը լուղին վրայ : Բառերը անոր շրթներուն վրայ մի՛շտ իրական եւ խորհրդաւոր իմաստ մը ունին : Քիչ բառերով կ կարճ նախադասութիւններով տպաւորութիւն դուծելու դաղսնիքը գիտէ , քան մը որ նկարագիր դարձեր է իր գրականութեան մէջ : Սովորական խօսակցութիւններու պահուն խսկ չէ՞ք զգացեր իր խօսքին խորհրդաւորութիւնը : Խօսակցներուն տրուած չէ երբեք թափանցել անոր բառերուն ետեւ ծածկուած դաղափարներու իմաստին ու խորութեան : Պիտի ըսէք թերեւս , թէ բոլոր դառնացած հոգիներուն յատուկ երեւոյթ մընէ այս : Ինծի այնպէս թուեր է , թէ կասկածի զգայութիւնը միշտ արթուն հսկեր է իր մէջ : Սիրեր է մտիկ ընել , քան խօսիլ , հակածառել՝ քան ընդունիլ կարծիք մը , հեղնել՝ քան համակրիլ : Իր քերթուածները , սեղմ ու այլաբանօրէն երկնուած , աւելի հեշտ է վերլուծել , քան իր նկարագիրը , որուն գիծերը , ճառագայթներու պէս ցրուեր է իր ստեղծագործութեան մէջ : Իր հոգիին հաւատարիմ մէկ քերթուածն է Հպարտութիւնը («Կեո Գիշերէն մինչեւ Արշալոյս») , զոր կ'երգէ , որովհետեւ ապրիլ կարենալու համար , օդի , ջուրի եւ հացի նման ,

պէտք ունի հպարտութեան պէս հզօր զգայութեան մը : Այս է պատճառը որ մտաւրական մարդու առանձնայատուկ հով մը զինքը կը դարձնէ ընտրեալ մը մարդոց մէջ, տեսակ մը առաքեալ, որ իր ճամբան կ'երթայ, տիուր՝ որ զինքը չեն հասկցեր մարդիկ : Մտքի այս բացառիկ վիճակն ալ ուրեմն, ինծի կը թուի, հիմնական պատճառներէն մէկն է, որ ինք կղզիացած ապրի, հեռու մտաւրական հանդիպումներէն եւ հանրային շրփումներէ, պատճառ դառնալով անիմաստ հակակրութիւններու, կանխակալ կարծիքներու եւ թիւրիմացութիւններու :

Թէքէեան ալ, ինչպէս իր սերունդին բոլոր մտաւրականները, այսօրուան մտաւրական սերունդին արթուն հսկողութեան տակ, չէ կրցեր դառնալ մտաւրական կեդրոնաձիգ այն ոյժը, որ հանրային կեանքի մէջ առաջնորդելու պաշտօնը պիտի ունենար, եւ շատ բարձր պիտի կենար մեր կեանքը յուզով բոլոր խնդիրներէն ու տարակարծութիւններէն :

Վ. Թէքէեան երազող բանաստեղծ է : Պիտի դադրէր իր մօտ ներշնչումը, եթէ անձնատուր չըլլար երազին ու իր քմահաճառոյքներուն : Մանկական եւ պատանեկան երազներէն յետոյ, չափահասութեան մէջ դարձեալ կ'երազէ : Իր նկարագրին, հետեւաբար բանաստեղծին, էական յատկանիշներէն առաջինը երազն է, երեւակայութիւնը, որուն թեւերէն տարուելով, պատրանքներու ոստայնը կը հիւսէ, իր «գօս հոգին» երազով թեթեւցնելու համար : Ու չէ՞ք դտներ, որ բանաստեղծը իր հոգիին հարազատ պատկերը տուած կ'ըլլայ, երբ ծովուն վերեւ ու դաժան երկինքին տակ, կը կանդնէ բարձըր ու սէդ աշտարակ մը, դուրսի հարուածներէն իր

հոգին պաշտպանելու համար . (Աշտարակը , «Հրաշալի Յարութիւնն»էն) : Այս մեկուսացումը կը չեշտուի իր մէջ հետզհետէ , ու զինքը կը դարձնէ դժուն ու յոռետես :

Բանաստեղծին մարդկային հոգիին պատկերը եւ դրական - գեղարուեստական ճարտարապետութիւնը աւելի լրիւ պիտի պատկերացուի , երբ քննութեան ենթարկենք իր քերթուածները , որոնք չորս հատորներու մէջ ամփոփուած , կը կազմեն անոր գրական վաստակը :

Հիմնական երկու գասաւորումի կը հպատակին Վ . Թէքէեանի քերթուածները : Առաջին խումբին կը պատկանին անոնք , որոնց մէջ մեծ չափով զգալի է ենթակայական տարրը : Բանաստեղծը կը մերկացնէ իր ներքին մարդը , եւ կ'երգէ անոր բոլոր քմահաճոյքները : Ներքին քնարերգութիւնն է այդ , հզօր չեշտերով ու կարուարագճ հոգիի մը գալարուամներով երգուած ու ողբացուած : Երկրորդ խումբին կը պատկանին բոլոր այն քերթուածները , որոնց կաւը առնուած է համայնական աւագանէն : Հոս աւելի քան առարկայական է եղած քերթողը , սակայն յաճախ նսեմացած է արուեստագէտը , որ հանրային գառիթափին վրայ ինկեր է հուսորութեան գիրկը , եւ դարձեր ձգտումներու քարողիչ :

Ընդհանուր այս բաժմումէն անկախարար , Վ . Թէքէեանի քերթուածները ունին ուրիշ ստորագաժանումներ ալ , հպատակելով վերը յիշուած երկու հիմնական բաժանումներուն :

Ենթակայական գլխին տակ կը ճանչնանք .

ա . Սիրահարը , - բ . Բնութեան երգիչը , - գ . Հաւատացեալը , - դ . Յոռետեսը , - ե . Մահերգուն :

Համայնական են՝

ա . Հայրենասիրական եւ տեղական բնոյր կրոյ Քերպուածները , - բ . Իմաստասիրական Քերպուածները .

2.- ՀԱՅՐԵՆԻ ՔՆԱՐԸ

Հայրենասիրական երգերը երկու խոռմբի կարելի է
բաժնել: Առաջին խոռմբին մաս կը կաղմին այն քեր-
թուածները, որոնց ներշնչումը անցեալէն կուզայ: Ա-
նոնք բանուած են հայրենի զբայցներու վրայ: Կը զգաս
որ գուրգուրանքով գրի առնուած են անոնք, նման ա-
սեղնաղործին, որ կը զգուշանայ իր մատներուն հետ-
քերը ձգել կտորին վրայ: Մեր անցեալ փառքերը չեն
գինովցներ զինքը: Ամէն անդամ որ հեռաւոր յիշատակ
մը կուզայ մարմին առնել թուղթին վրայ, բանաստեղ-
ծին հոդիէն խանդավառ վանկեր չեն բխիր: Մելամադ-
ճոտութիւնն է որ յարութիւն կ'առնէ:

Այս տրամադրութեամբ երդուած քերթուածներու
փունջը իր մէջ կը համրէ գոյնզգոյն եւ գեղեցիկ ծաղիկ-
ներ: Արշակ Ա.ի կոթողը, Տրդատ Ա.ի կառքը, Արտա-
շէս Բ.ի գերեզմանը, Արտաւազդ Բ.ը, Վարազգատը,
Յարալէզները, Սոսեաց անտառը եւ դողթան երդիչները
իրարու կը յաջորդեն հայկական թափոր մը կաղմած:

Երկրորդ շաբքը նուիրուած է հայրենի աշխարհին, կենդանի իրականութեան : Հայաստանը կը սիրէ քեր-թողը դրօշակի մը նուիրականութեամբ : Կ'երդէ հայու հոգին ու հայ լեզուն, որոնք ողիներու պէս կը շրջին Արարատեան դաշտագետինին բոլոր անկիւնները : Այդ անհորիզոն վայրերուն մէջ, մեր անցեալի Մեծ Վկան, Մասիսը, Աւերակները, Լուսաւորչի կանթեղը, Հրազ-դանը եւ Զուարթնոցը, իրենց մոռցուած ու լքուած վի-ճակին մէջ, յոռետեսութեան քնարը լսելի կ'ընեն սա-կայն : Բանաստեղծը վերացական էակ մը չէ միայն, անձնատուր երեւակայութեան և ներշնչումի : Անիկա ստիպուած է յաճախ բանալ իր հոգին արտաքին ձայ-ներու եւ արձագանգներու, տեսնելու, դիտելու եւ մա-նաւանդ ապրելու պահը, որ յաճախ յաւիտենականու-թիւն մը կ'արժէ : Անոր քերթուածները հետեւաբար ապ-րուած վայրկեաններու ծնունդ են :

Ենթակայական ապրումներէն մինչեւ հայրենասի-րական երդերը, իրենց մէջ կը յայտնեն շրջափոխութիւ-նը հոգիի մը, որ ամէն երեւոյթի առջեւ կուգայ կը կանգնի յաղթ հասակով, կը վերապրի իր մանկութեան եւ չափահասութեան բոլոր փորձառութիւնները, Այդ հոգին կը գալարուի մանաւանդ անհնարին վիշտով, երբ կը զդայ, որ ահաւոր բան մը կը կատարուի մութիւն մէջ, հոն՝ ուր դժոխքի ջահերն անդամ պիտի մարէին սոս-կումէ . . . : Այդ էջերուն ընթերցումով, անկարելի է չէ փոխադրուիլ Մեծ Տարագրութեան եւ անոր հետ կապ-ուած Մեծ Ողբերդութեան թուականները, որոնք արիւ-նով ու արցունքով օծուն քերթուածներու գեղեցիկ շար-քը տւեր են հայ քերթողութեան : Իսկական ողբերդու-թիւններ, հաւասար ներուժութեամբ երդուած, ինչ-

պէս են քերթողին Երիտասարդական սիրոյ երդերը եւ շափահասութեան կեանքի եւ մահուան քերթուածները :

Վ. Թէքէեանի հայրենասկրութիւնը բառ ու խօսք չէ, եւ ոչ ալ երեւակայութիւն ու երազ : Անոր հայրենասիրութիւնը քնարէն ձերբազատուելով, կը գառնայ բովանդակութիւն, տառապագին, հրատոչոր : Ա՛ն ալ ունի իր դաւանանքը, ցանկութիւնը, իտէալը : Ի՞նչ է բանաստեղծին իտէալը : Այն որ մեր ազգը ապրի, հայ հոգին նորոգուի, ուրիշներու հաւասար գառնայ, բարձրապլուի եւ ինքնիշխան քալէ իր ճամբան, երգով ու ժպիտով . (Վաղը, «Կէս Գիշերէն մինչեւ Արշալոյս») : Երբ կ'ապրի մանաւանդ ներկան, բանաստեղծին էութիւնը աէր կը գառնայ, այլասիրական զգացումներով կը տողորուի : Վերջին հատորը («Սէր» 1933, Փարիզ) այդ վարակող զգայութեան խտացումն է : Տեսակ մը ոգի դարձած, այդ զգայութիւնը կ'առաջնորդէ զինքը հայրենական աւերակներէն յետոյ, հոգիներու աւերակները : Հայրենի կենդանութիւնը ոգեզար է, եւ սրբազն ըմբռատութիւնը վիրաւոր, անտեսուած :

Տրտմաթախիծ երկինքին վրայ, որ արուեստագէտին հոգին է, իրեւ գիտաւոր ասազ կը յայտնուի հայրենիքին գաղափարը : Հոս արդէն կը կրկնապատկուի այլասիրական զգացումներու յորդումը : Հայրենիքը երկինքին ու անգունդին մէջ առկախ, ցնորական օրորոցն է, փառաբանուած պատուհաս մը, կրակ՝ որ կը տաքցնէ մեր հոգին : Բայց ներկան մութ մտածումներու անձնատուր կը դարձնէ զինքը, եւ ծնունդ կուտայ Մուք ժամեր քերթուածներու շարքի մը, որ արուեստագէտին հոգիին գառնութիւնը կը ցոլացնէ, («Սէր», էջ 22-31) եւ որ կը վերջանայ հետեւեալ տողերով, զըռուած 1924ին .

Ո՞վ Տէր, ի՞նչպէս իհմա յանկարծ,
 Աւելի խոր հոն մխուելէ,
 Հոն ըզգալէ ետք մեզ անդարձ՝
 Կը խլուինք, դուրս կ'իշնանք անկէ,
 Մեր արմատներն յանձնած օդին
 Ու ծաղիկները մեր բոլոր
 Հիմա խամրած, ինկած գետին ...
 Շատ չէ՞ , ո՞վ Տէր, տանջանքն այս խոր՝
 Մեր խե՞ղն ազգին, իր խե՞ղն սրտին ...

Յ. - ԻՄԱՍՏՈՒՆ ՀԱՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ

Բանաստեղծին համար սահման դոյութիւն չունի : Ներշնչումն է, որ տուն կուտայ քերթուածներու, որոնց մէջ երբեմն երիտասարդ է ալեհեր մաղերով, եւ երբեմն ալ իմաստուն՝ կեանքի խորհուրդովը բեռնաւոր, երիտասարդ տարիքի մէջ : Այս է պատճառը, որ Թէքէեանի քերթուածները իրենց բովանդակութեամբ միայն կարելի է դասաւորումի ենթարկել, փոխանակ կապելու զանոնք թուականներու եւ որոշ տարիքի : Այսպէս, աւելի երիտասարդ տարիքի մէջ զրի առած է քերթուածներ, որոնց մէջ ոչ միայն յունտես մտածող է, այլ այդ դդայութիւնը զինքը կը տանի դերադոյն գիտակցութեան : Փոխանակ կեանքը դիտելու իր լաւ կողմերով, բանաստեղծը կը սիրէ զայն ճանչնալ իր բացասական կողմերով :

Ճու ո՛չ մէկ նետ կը հասնի նըպատակին զոր կ'ուղղենք, Շենքը զոր հոս կ'սկսինք կը մընայ միշտ կիսաւարտ, Ամէն քըոիչ կը կասի, եւ կը կոտրի՛ ամէն զէնք . . . :

Ի՞նչ եզրակացութեան կրնայ դալ մտածող-բանաս-
տեղծը ,— համակերպիլ անշուշտ .

Ո՞վ մարդ , պարտքդ է ասի , որմէ փախչիլ կրնաս լոկ ,
ինքովինքը կամ լրելով կոյր Աստուծոյ մը ի գոգ ,
Եւ կամ անձայն երթալով կեանքի գետին հետ հան-
դարտ ... :

Սեւ , անթափանց խորհուրդը չէ միայն , որ մռայ-
լեր է անոր ճակատը . կեանքին բացասական բոլո՛ր ե-
րեւոյթները ծանր խոհերու առաջնորդեր են զինքը : Եր-
գեր է ժաջութիւնը , կռուի երթը , խոնարհութիւնն ու
հաշուրթիւնը , ատելութիւնը եւ վրէժի գինին : Երգեր
է մանաւանդ Տաղ առ փորձառութիւնը , («Հրաշալի Յա-
րութիւն , 1914) խմաստասիրական քերթուած մը , որ
դաշտափար մը կուտայ թէքէնանի խորհրդապաշտ ձըգ-
տումներուն եւ թափիծուած մտորումներուն մասին , որոնք
հետզհետէ կը հասուննան իր մէջ , այլարանական զե-
ղեցիկ պատկերներով .

Ի՞նչպէս կ'ուզիս որ սիրեմ , յարգեմ ըգֆեզ ու լըսեմ
Աստամնաքափ այդ քերնեղ ականջս ի վար ծայնով ցած
Փըսփըսացուած խօսիերուն՝ որոնք բարի կամ խոհե՛մ ,
Որոնք բարւո՞յս համար են , գիտե՛մ , խորհուած ու
ըսուած ... :

Ինչպէս կրնամ հանդուրժել ֆեզի առանց զայրոյթի
Եւ տարփողել կրնամ ֆեզ՝ երք քու տեսիդ մէջ արդէն
Ես քառամած կը գտնեմ յոյսերս ամէն ծառկատի ,
Երք ծայնիդ մէջ իմ ամրո՞ղջ իին երազներս կը հեծեն ...
Հիմա գիտուն , իմաստուն և շատ լո՛ւրջ իմ , Ասուած իմ :
Փորձառութիւն , ա՛լ իիմա դուն յաւիտեան իմ մէջս ես
Ինչպէս որդը պըտուղին , ես , ես ֆեզմով կը փըտիմ ... :

Դուն կը ցայտես աչքերէս, շարժումներէս, խոհերէս, Եւ ամէն օր որ կ'անցնի՝ կ'ընէ ֆեզմով զիս հասուն, Եւ ամէն օր աւելի՝ ֆեզմով կ'ըլլամ ազագուն . . . :

Ուրեմն՝ քանի՛ բանաստեղծը կ'ապրի կեանքը, փորձառութիւն ձեռք կը բերէ ու գիտակցութեան կը հասնի, ա՛յնքան խմաստուն կը դառնայ: Հոս սահմանադիմը կ'երկարի այլեւս: Մարդկային հոգիին բոլոր պահանջները գոհացուած տեսնելու անկարելիութիւնը մէկ կողմէն, եւ մեր դոյցութեան, ճակատագրական դոյցութեան իրաւունքը, աւելի բարձր սահմաններու մէջ փրնութելու խմաստութիւնը, բոլոր զգայուն հոգիները համակերպութեան կը մղէ:

4. - ԱԷՐ ԵՒ ԲՆՈՒԹԻՒՆ

Թէքէեանի քերթուածներուն մէջ սէրը մտածում՝
զգայութիւն, խորհուրդ ու բանաստեղծութիւն դառնա-
լէ առաջ, մարմնի պաշտամունքին նուիրուած է առար-
կայական կերպով։ Հոգիէն առաջ, մարմինն է երգեր։
Սիրեր է աղուոր ձեւերը, ճկուն ու նուրբ հասակները,
լուսաւոր աչքերը։ Հրայրքի պահերը, տասներեք քեր-
թուած, մեզի կը ներկայացնեն բոլոր պահերը, «րոնց
մէջ մարդկային մարմինը կը փնտոէ իր դոհացումը։ Ա-
մէն տարիք իր երգն ունի եւ իր իմաստութիւնը։ Պա-
տանի եւ երիտասարդ տարիներուն զուգագիպով այս
երգերը անկեղծութեամբ ըսուածեն, յաճախ հասնելով
զգայութեան բարձրագոյն աստիճաններու։

Տարիներու հետ սակայն սիրոյ առարկան աննիւ-
թական կը դառնայ։ Սէրը կը դառնայ ճա-
ճանչ, որ գետնին վրայ կը խաղայ, հովերուն
մէջ կը վագէ խօլարշաւ, դէմի բլուրին հեծող սրինդն է
յաճախ, եւ ներշնչումը բանաստեղծին, որ անցեալի
իորսուած եւ սիրոյ պահերը կ'ողբայ կէս զիշերին։ (Ե-
ղերերգ, «Հրաշալի Յարուքիւն»)։ Այնքան աննիւթա-
կան, որ երդուած սէրերը չին ճանչնար իրենց քնարա-
հարը։ «Կէս զիշերէն մինչեւ Արշալոյս» հատորին հե-

տեւեալ քերթուածը, «Ես սիրեցի» մեկնութեան չի կարուիր, հաստատելու համար սիրոյ վերացականութիւնը, որ ենթական յուսախար ըրեր ու անոր սիրտը դառնութեամբ գալարերէ :

Ես սիրեցի, բայց ոչ ոք Սէրըս այն դուռն էր կարծես Սիրածներէս գիտցաւ թէ՝ Ուրկէ ոչ ոք մըտա. Տերս՝ Զինքը ո՛րքան սիրեցի ... Ծաղիկներով ծածկըւած՝ Ո՞վ կարդալ սիրտը գիտէ : Գաղտնի պարտէզ մըն էր սէրս :

Ամենէն մեծ հրնուանքիս, Ու եքէ սէրլս ոմանի Ամենէն առւր վիշտերուս, Երկինքին վրայ անսահման Ներշնչողները, աւա՛ղ, Տեսան ծուխի մը նըման, Զիս չեն նանչնար այս Կըրակն անոր չըտեսան : պահուս :

Սէրըս կարծես այն գետն էր Ես սիրեցի, բայց ոչ ոք Որ իր հոսանքը անբաւ Սիրածներէս գիտցաւ թէ Առաւ լերան ձիւներէն Զինքը որքան սիրեցի. Ու լեռը զայն չը տեսաւ : Ո՞վ կարդալ սիրտը գիտէ :

Յիշուած հասորին Ամպեր ու Աստղեր շարքը մեծ մասով նման քերթուածներու գեղեցկագոյն փունջ մը կը ներկայացնէ :

Բանաստեղծին համար սիրոյ առարկան խորհուրդ ու յիշատակ կը դառնայ հետղհետէ, հողի եւ թեւառոր էակ, անմատչելի, անհպելի, անանուն : Կը փնտոէ մտերիմ մը, իր սեւ խորհուրդներէն աղատելու եւ հոգիին ժանդը մաքրելու համար : Սակայն անխուսափելի յուսախարութիւնը կը հետեւի քայլերուն, ինչպէս ծաղկի բաժակին տակ պահուած օձ մը, որովհետեւ կը զգայթէ հրճուանքին մէջ ողբ մըն է խառնուած եւ ամէն սէր

իր մէջ կասկած մը կը անուցանէ . (Յուսախարութիւնն , «Հրաշալի Յարութիւն») :

Կայ նաեւ բնութեան սէրը :

Հրաշալի Յարութիւն հատորին մէջ Խաւարի տաղերը նման հորիզոններէ առնուած են : Բայց խաւարի քերթուածները ըլլալէ աւելի , բանաստեղծ հոգիի մը հաղորդութիւնն է բնութեան գեղեցկութիւններուն հետ : Կ'երգէ լուսինը , արեւը , ծիրկաթինը , գիշերը , իրիկունը , աստղերն ու ծովը : Այնքան կը տարուի յաճախ օր կը մոռնայ ամէն բան , յիշատակ , անցեալ , եւ նոյն իսկ իր անձը , իր հոգին , անհունին մէջ խորասուղուելու համար : Հոգին անձնատուը է անդորրութեան , հովին , հողին ու ծառերուն , որոնց մտերմութիւնը կը փնտոէ միշտ : Հովուերգութեան գեղեցիկ նմոյշ մըն է , Հրաշալի Յարութեան մէջ Գեղչկական վերնադրով քերթուածը :

Խաղաղութեան եւ ինքնամոռացութեան նոյն զգայութիւնը կայ նաև Հայրենի գարուն քերթուածին՝ մէջ : Իր ժակութեան եւ անցեալին կապուած յիշատակներով է , որ քերթուածը հետզհետէ ձեւ ու մարմին կ'առնէ , ինչպէս գիւղ մը՝ գաշտերու համայնապատկերին մէջ : Բայց այդ համայնապատկերը , բնութիւնը , տարուան եղանակները , ամէն ինչ , քերթողի հոգիին մէջ նախանձի զլացումը կ'արթնցնեն , (Աշուն , «Հրաշալի Յարութիւնն , որովհետեւ , մինչդեռ մարդոց տարիները կ'անցնին առանց երբեք ետ դառնալու , երբ մեր հըմանքները կ'անցնին եւ մենք ամէն օր կը մեռնինք ... բնութիւնը միշտ կը վերակենդանանայ , տեսնելով ամենուն անցնիլը . . . :

5. - ՅՈՌԵՏԵՍԵՍՈՒԹԻՒՆ

Բանաստեղծին յոռետեսութիւնը ներքին է : Անիկան իր մէջ կը կրէ այս զգայութիւնը շա'տ կանուխէն , ու կը մեծցնէ իր հոգիին սնունդովը , նման պարտիղապանի մը , որ իր ձեռքով հասցուցած ծաղիկներուն եւ տունկերուն համար սիրու կը հատցնէ : Գիշեր ու ցերեկ անոնց համար կը տառապի : Յոռետեսութիւնը ուրեմն նուազ արդիւնք է արտաքին առարկայական պայմաններու , քանի իր ներքին էութեան , որ հետզհետէ կ'այրէ ամէն բան , կը մաշեցնէ նոյն իսկ սեփական ստեղծագործութիւնը :

Թէքէեան յոռետես է իր անձին եւ իր քերթուածներուն հանդէպ : Ի՞նչ բանի վերադրել այն երեք Զօները , որոնցմով կը բացուի քերթուածներու վերջին հատորը , Սէր (Փարիզ , 1933) : Բանաստեղծին ներքին էութիւնը հոն կը խորհրդանշուի ամէնէն յստակ ու թափանցիկ լոյսերու մէջ : Իր մտքի հորիղոնին վրայ երեք աստղեր շողացեր են առաջին օրէն : Իր երպերը անոնց նուրիեր է : Ակամայ ուրեմն , դիտակցութեամբ թէ անդիտակ-

ցաբար, բանաստեղծը երեք գործօններու թելադրութեան տակ զրիչ շարժեր է: Վերացական, անթափանցելի Մեծ Խմաստը նախ, յետոյ հայրենիքը եւ ազգութիւնը, եւ երրորդ՝ անհատ-հոգիները, որոնք քերթողին կը ներկայանան իբրեւ ընթերցողներ: Այս երեք ուժերուն է ձօներ ան երեք քերթուածներ, որոնց մէջ իւրացուած է զգայուն հոգիի մը բովանդակ ողբերգութիւնը:

Բանաստեղծը գժգոհ է, որ իր հոգիին մէջ գոյութիւն ունեցող աստուածատուր հունտերէն ցաւի եւ արցունքի քերթուածներ միայն կրցեր է ծաղկեցնել: Բնութեան Մեծ Խմաստէն, Մեծ Խորհուրդէն հոն դրուած բազմաթիւ հունտեր չեն արդիւնաւորուեր: Ողբերգութիւնը կը խորանայ, երբ բանաստեղծը Հայ Ազգին դէմ առ դէմ կը կանգնի: Եթէ բնութեան զաղոտնիքին ու աստուածային անիմանալի ուժին առջեւ խոնարհ է ու տկար արարած մը, միւս գործօնին հանդէպ անոր հոգին կ'ըմբռուտանայ: Կը զգայ, որ հայ ազգը պէտք չունի իր երգերուն, բայց իր անձը եւ սիրտը կը բանայ էջերու մէջ, դիտնալով սակայն, որ պատանիին ու երիտասարդին թոյլ կը տրուի երգել իր հոգին, բայց տարիքն առած մարդուն շատ կը տեսնուի «անպէտ, անչնորհ ոտանաւորը»: Ինչո՞ւ համար դառնութեան այս արդար չեշուր. որովհետեւ կը գոչէ.

Ո՛չ գիտեմ, չե՛ս լսպասեր, չըսպասեցի՛ր դուն երբեք Ուրիշ բանի բայց եթէ զաւակներուդ ֆեզ համար Տառապանիքին, հեծութեան, գալարումին վշտաբեկ...»

Բողոքը աւելի կը սաստկանայ, երբ անիծուած բա-

նաստեղծներու դասական ողբը կ'արձակէ ցասումով .

ԱՌ Եւ նետէ՛, մարդակե՛ր, մոռացումի վիհն ի վար Այս մասնիկներն ալ սիրտի մ'որ ամէն օր հիւծեցաւ Քեզ եւ ինքինքն իր վըրայ ծանրակրելո՞ւն պատճառաւ :

Դժգոհութեան եւ յոռետեսութեան երրորդ ալիքը վերապահուած է լիբէրգովին: Այս վերջինը ընդունակ է ճանչնալու անոր հոգին, որ պայծառ լոյսերու եւ ահեղ խաւարի հակասութիւններու թատերավայրն է: Ո՞վ կրցէր է թափանցել այն փոթորիկներուն, որոնք կը դալարուին հոն, եւ որոնց տկար մէկ արձադանդն է, որ կը հանի յատակէն վեր, դէպի մակերեւոյթը, ու կը դառնայ խօսք, բառ, քերթուած, ուրիշ խօսքով արուեստագէտին սուեղծագործութիւնը: Բանաստեղծին հոգին հանք մըն է, որուն վերջին խաւը միայն քրքրուած է հեղեղներէն: Հետեւաբար ինչ որ զուրս բերուած է անկէ, շա՛տ աննշան դաղափար մը կուտայ հոն թագուն մնացած եւ չի բացատրուած դղայութիւններուն մասին:

Ակնարկուած երեք ձօներով աւելի քան պարզ կերպով կը ճակատագրուի անոր ճամբան, որ կը տանի արուեստի ու գեղեցկութեան տաճարը, ուր կը լսուին սակայն վշտի, ցաւի, արցունքի, յոռետեսութեան ու զղջումի երգերը: Կ'արթնայ դիտակցութիւնը, եւ կը զպայ գեղեցկութեան հասնելու անկարելիութեան տառապանքը:

Անոր յոռետեսութիւնը կը դառնայ այլեւս խոր - հուրդ եւ իմաստութիւն: Մէկը միւսէն աւելի գեղեցիկ, կը ծաղկին տխուր երգեր: Կեանքի խոնջէնքը ծանրօքէն կը ճնշէ անոր կուրծքը: Զորցաւ աղբիւրը սրտիս

քերթուածը («Հրաշալի Յարութիւն») սրտաբուխ եւ անկեղծ բանստեղծութիւն մըն է, որուն մէջ անսէր սիրտը կը նմանի ցամքած աղբիւրի մը .

Չորցաւ աղբիւրը սրտիս, քաղցրակարկաչ այս սրտին՝ Որուն անուշ, յորդարուխ, հին ջուրերու վազքն անգամ Հիմա հազի՞ւ կը յիշեմ եւ հազիւ մերք կը մընամ Անրջասո՞յզ թէ ատենք թերեւս նորէ՞ն կը բխին . . . :

Բանստեղծը պէտք է վիշտեր ունենայ, ապրելու եւ երգելու համար .

Չունենալ վիշտ մը շըֆեղ, որ տոկուն ու կարծր ինչպէս
Որուն վրայ հակած միշտ՝ [վէմ,
Կիանքս աշխատէր ու կերտէր անկէ անդրի մը վըսեմ . . .
Չունենա՞լ գայն, ա'հ, ի՞նչ վիշտ . . . :

Նոյն հատորին Երեսնամեակ խորագրով քերթուածը հանդրուան մը կը ներկայացնէ, ուր իր կեանքը կը խորհրդանշուի իրեւ առադաստանաւ մը, ալիքներուն եւ շնաձուկերուն յարձակումներուն ենթակայ : Նոյն շարքէն կարելի է յիշել Ծերութիւնը, Գիշերը, («Կէ՛ս Գլշերէն մինչեւ Արշալոյս») ինչպէս նաեւ Հեծեծանիքը, Մեռնիլը չէ եւ ուրիշներ :

Խո՛ր է յոռետեսութեան զգայութիւնը բանստեղծին մօտ, որուն մեր քնարերգութեան բերած տրտմութեան ու թախիծի արձագանգներն ամէնէն աւելի կը ներդործեն մեր վրայ :

6.— ՀԱԽԱՏԱՑԵԱԼԸ

Վ. Թէքէեանի քերթուածներուն մէջ յաճախ կը յիշուին Աստուած, Տէր իմ դաղավարները: Սովորութեան մը հալատակելով չէ որ կը կանչէ դանոնք: Անկեղծէ այդ արտայայտութիւնը: Տրտմաթախիծ եւ յուետես հոգիները կամ կը դիմեն Աստուածոյ եւ կամ կը դառնան անհաւատներ : Թէքէեան առաջինին կ'ուղղէ իր մտածումները, երբ տխուր պահեր կ'ապրի, երբ ինքզինքը լքուած ու մինակ կը զգայ: Երբ անցեալլ ուութ, ներկան աստոյդ եւ ապագան անորոշ կը տեսնէ: Հաւատքի ուժը վերջին փրկարար դօտին է, որուն կը վաթթուին ալեկոծ հոգիները: Թէքէեան ամբողջական քերթուածներ ունի իր վերջին հատորին մէջ, «Սէր», ձօնուած չայ Եկեղեցիին:

Կրօնական իմաստով փնտուելու չէ միայն եր յոց հաւատքի կայծը: Ներհայեցողական է այդ դղայութիւնը, յաճախ ոգեղինացած, ինչպէս «Հրաշալի Յարութեան» Բ. շարք քերթուածներուն մէջ: Երբեմն, գիտակցութեան դաժան պահերուն, յուետեսութիւնը այնքան կը թանձրանայ սակայն, որ Աստուածոյ դաժան երեսին «Խնդանք» կը դոչէ (Խնդանիք եղբայրներ, «Կէստիշերէն մինչեւ Արշալոյս») նման մեծ քնարերգակ ու պարտուած Պետրոս Դուրեանի, որ մահուան անկողնին

մէջ, յուսահատ գալարումներով, շանթեր կ'ուղղէր ուներիմ Աստուծոյ:

Տիեզերական մեծ առեղծուածին առջեւ սակայն խղճահար կ'ըլլայ բանաստեղծը: Վերջ ի վերջոյ նորէն անոր գթութեան կ'ապաւինի, լքուած ու պարտուած: Նոյնը չէ՞ր նաեւ պարագան Տրունիցի անմոռանալի հեղինակին մօտ, գթութիւն եւ ներողութիւն հայցելով: Մտածող, գիտակցող մարդն է, որ կը յայտնուի կրկին, որովհետեւ՝ զո՞ւր է ամէն փափաք, ամէն ջանք մեզի վիճակուած վճիռէն խուսափիլ կարենալու համար: Ճակատագրական է այլեւս համակերպութիւնը:

Բանաստեղծին աղօթքն ու պաղատանքը ուղղուած Տիրոջ, յաճախ կրօնաբոյր կը դառնան: Կարծես մեծ քարողին է, որ բեմէն կ'աղօթէ իր հօտին համար (Աղօթք վաղուան սեմին վրայ «Աէր», էջ 74-75): Տառապագին աղօթք մըն է այն քերթուածը, որուն մէջ Տիրոջը բարութիւնն ու իմաստութիւնը կը կանչուի տանջակոծ հիւլէին համար, որ մարդն է: Բայց իբրեւ հաւատացեալ, անոր հաւատքը բարեկութ ու բարեխնամ Աստուծոյ չէ՛ որ ուղղուած է, այլ Մահուան, որուն դործը սիրոյ գործ կ'անուանէ.

Աստուած, անշուշտ կայ եւ անվերջ կը խոկայ

Տեղ մը, հեռո՛ւն, տիեզերքին իր վերեւ ・・・,

Մինչ դուն, ո'վ Մահ, տեսանելի իբր արեւ՝

Անոր նըման մեր մէջը մի՛շտ ես ներկայ:

(Մահուան, «Աէր» հատորէն)

Այս է ահաւասիկ անոր մէջ յայտնուող տիրական շաղափարը, որ զինքը կը դարձնէ հաւատացեալ, հետզհետէ աւելի սրտառուչ ձեւերով, մանաւա՛ղ յուսահատութեան եւ յուետես գիտակցութեան պահերուն:

7.—ՄԱՀՈՒԱՆ ՔԵՐԹՈՒԱԾԸ

Ենթակայական քերթուածներուն վերջինը Մահուան տաղն է : Բնութիւնը, սէրը եւ կեանքը երգող բանաստեղծը, որուն հոդին տարակոյսներու գեհեն մըն է, եւ որ գիտակցութեամբ կը զգայ մահուան մերձաւորութիւնը, չէ՛ր կրնար անտարբեր դիտել տարիներուն շարքը, եւ ծերանալու բնազդը, որ զինքը կը մօտեցնէ Մեծ օրուան : Մահուան ներկայութիւնը լուռ համակերպութեան կը տանի բանաստեղծը, եւ իբրեւ անխուսափելի ճակատագիր, անծանօթ խորհուրդին զգայութիւնը սարսուռ կը պտտցնէ անոր երակներուն մէջ ու կը հրդեհէ անոր իմացական բոլոր կարողութիւնները :

Թէքէնանի քնարերդութիւնը այդ զգայութեան հետ դոյդ քալեր է : Ճաւա կանուխէն, իր առաջին փորձերէն մինչեւ վերջին քերթուածները, անոնք, որոնք այդ զգայութեան շունչին տակ գրուած են և անոր ներշնչումովը տաքցած, Մահուան ուրուականին դրացնութիւնը զգացեր է միշտ : Ամէնէն աւելի սակայն «Հրաշալի Յարութեան» մէջ ունի հինգ քերթուածներ, Մահուան Տա-

դերը, որոնց մէջ, համակերպող հոգին, խաղաղութեամբ կը դիմաւորէ Մեծ խորհուրդը, անոր գրկին վստահելով իր հին ու նոր բոլոր ուշերը: Միւս հատորներուն մէջ աւելի կը զարդանայ այդ զգայութիւնը, մի՛շտ աւելի իմաստութեամբ, աւելի գիտակցութեամբ: «Կէս Գիշերէն մինչեւ Արշալոյս» հատորին մէջն ալ կը դտնենք նոյն յոռեստես քերթողը, որ կը լրտեսէ մահուան ստուերը: Կեանքէն ոչինչ կը յուսայ, եւ քաղցրութեամբ կը խորհի մահուան ներկայութեան մասին, որովհետեւ ճամբռողդութեան մը վերջին հանդրուանը կ'ընդունի զայն: Մինչեւ անոր թեւերուն անձնատուր ըլլալը, գիշեր ու ցորեկ անոր բուրումովը կը լեցուի: Ինչպէս երբեմն կեանքին հետ հաշտուած կ'ապրէր, տառապելով մէկտեղ, եկած է պահը, մահուան հետ եւս հաշտուելու: Որովհետեւ աշխարհի մէջ բանաստեղծին սիրան ու հոգին շղթայող ոչ մէկ էակ գոյութիւն ունի: Վերջին պարտականութիւն մը ունի սակայն: Պէտք է հրաժեշտ տայ իր հինգ զգայարանքներուն, որոնք իր հոգին, սիրտը եւ միտքը տարած են կենդանի իրականութեան իւ բնութեան գեղեցկութիւններու մեծ խորհուրդին: Երբ կը խորհիմ քերթուածը («Աէր», էջ 85), ինչպէս նաև Հինգ զգայարանքներուն հրաժեշտը նման զօրաւոր յղացումներ են:

Ահաւասիկ Տեսանելիքը, որ լոյսին հետ համբուրուելէ, մօրը կենսաւէտ կուրծքը դիտելէ յետոյ, երկրին գանձերը եւ բնութեան հրաշալիքները տեսեր է, կը պատրաստուի խաւարով լեցուիլ:

Լսելիք՝ որ բանաստեղծին միտքին մէջ կ'արթընցնէ երբեմնի անուշ ձայները, եկեղեցիւն կոչնակը, ժամկոչին առտուան աղօթքը, հօտերուն եւ սրինգին

հեշտագին կանչերը, ծովուն ու անձրեւին, եւլերջապէս՝
մօր ու քրոջ եւ սիրոյ մրմունջները, որոնցմով լիացած՝
կ'երթայ դէպի մահուան դուռը:

Հոտոտելիիքը՝ որ ամէնէն նուրբ ու հզօր բուրում-
ներուն դինովութիւնը տուեր է անոր. հողին, անտառ-
ներուն, մարգերուն եւ տաճարներուն թեւաւոր հոտե-
րը, ինչպէս նաեւ իր սիրած էակին էութենէն բխող
թրթուացումները. այդ նոյն հոտոտելիքն է, որ կուտայ
մահուան նախավայելիքը:

Ճաշակելիիքը՝ որ պտուղներուն, միսերու, դինինե-
րու համը տուած եւ համբոյրին ալ անմահ համը. մահ-
ուան նախօրեակին, անձեւ, անդոյն ու տկար, կոտրած
ու տապալած, կ'երթայ հողին միանալու:

Եւ վերջապէս շօշափելիիքը՝ ձեռքեր, որոնց մէջէն
եկեր ու անցեր են աշխարհի բոլոր բարիքները: Բանաս-
տեղծը խոր յուզումով կը նայի անոնց, որոնք անոր
հետ աշխատեցան, աղօթքի համար բացուեցան, փայ-
փայեցին ու գրկեցին սիրելի էակները, որոնցմէ բաժ-
նուելէ առաջ կրկին ու կրկին անդամ կը համբուրէ զա-
նոնք:

8.- ԱՐՈՒԵՍՏԻ ԲԱԺԱԿԸ

Ծիածանի մը եօթը գոյներուն կը նմանցնեմ Վ. Թէ-քէեանի բանաստեղծութիւնը։ Իւրաքանչիւրը անոնցմէ կը բերէ մեզի գեղեցկութիւններ անոր արուեստէն։ Բոլորը հաւաքարար կը կազմեն անհատապաշտ այն քերթուածը, որ երկար տարիներէ ի վեր անոր քնարին վըրայ թրթուացեր է, զգայուն ու տպաւորուող հոգիի մը ողբերդութեան մեծ արձադանդը բերելով մեզի։

Ինչ որ երգեր է, ինչ բան որ զինքը տպաւորեր է, անցած է անոր հոգիին պղիսմակին մէջէն, եւ շատ տննշան մէկ ցոլքն է, որ տեսանելի դարձեր է այն մեծ ու խորուկ լոյսէն, որ քերթողին ներքին էութեան մէջ, միշտ արթուն ու պայծառ բնակեր է։

Բնութեան եւ մարդոց սէրը, հայրենիքի կարօտը, անցեալը, ներկան ու ապագան, կեանքին դառնութիւններուն համակերպող եւ իմաստուն ողբը, ասոնցմէ բխող յունետեսութեան շունչը եւ հաւատացեալի մը ներզօր աղօթքը, ինչպէս նաև մահուան մեծ ստուերը, այս բոլոր զգայութիւններն ալ հաւասար զեղեցկու-

թեամբ երգուել են անոր քնարին վրայ :

Զգայուն բանաստեղծ, եւ մեծ չափով, թէքէանի բանաստեղծութեան եւ արուեստի տարրերուն վրայ պըսակի մը շքեղանքով կը փայլին իմացականութեան ուժը եւ մտածումին թափը : Աւելի երխասարդ տարիքի մէջ գրուածներէն սկսեալ, անոր բոլոր քերթուածները խորհուրդին շղարշով ծածկուած են : Շղթայ մըն է, որմէ չի կրնար ինքինքը ձերբազատել : Բայց նոյնքան վեղեցկութիւն ունին իրենց մէջ այդ քերթուածները, որքան այն միւսները, որոնց արուեստը քաղուած է սիրտին բնադաւառէն : Ներքին պայքարը կայ եւ այդ պայքարն է, որ գրի առնել տուած է Միտք եւ Սիրտ վերնագրով գեղեցիկ քերթուածը, («Կէս Գիշերէն մինչեւ Արշալոյս», էջ 83) որ կը պատկերացնէ ներքին այդ ողբերգութիւնը : Հոդ միտքը յաղթական կը մնայ : Բանաստեղծին մտահոգութիւնները իր անձէն դուրս դալով, կը դառնան համայնական : Այնքան զօրաւոր արձագանդներ բերող անհատապաշտութիւնը տեղի տալ կը սկսի : Սէրը կ'երդէ բարոյական եւ մարդկայնական թրթուացումներով . սէրը ուղղուած է մարդուն առհասարակ, ինչ հոդ որ քերթողին արուեստը հետզհետէ տեղի կուտայ օգտապաշտ ձկտումներու : Քերթողը հետզհետէ իրմէ դուրս փնտուելու կ'ելլէ այն բոլորը, որ իր հողիին մէջ արգէն գոյութիւն ունէր : Թիթեռնիկներու պէս ծաղկէ ծաղիկ կ'ոստոստէ, առարկայի մը վրայ հանդշելու համար :

Թէքէանի արուեստը թրծուած է վիպական դպրոցի բոլոր յատկանիշներով : Ամէնէն զօրաւորը երեւակայութեան եւ երազի զգայութիւնն է : Յետոյ կարդով կուգան անհատապաշտութիւնը եւ անոր քնա-

րերդութիւնը։ Երազն ու կեանքը կը շփոթէ յաճախ, անձնատուր առաջինին, կը մոռնայ կեանքին դաժան իրականութիւնը։ Բայց այս վերջինը զինք շատ անդամ կը սթափեցնէ, իր հոգին դառնալով կրկէս իրապաշտութեան եւ վիպականութեան պարտադրութիւններուն։


Ապրելով մէկտեղ այս մոլորակին վրայ, հոն ոչ մէկ ճաճանչ կը գտնէ, որ հաւասարի իր երազին (Երազ եւ կեանք, «կէս Գիշերէն մինչեւ Արշալոյս»)։ Վիպապաշտ այն ուղեւորներէն է բանաստեղծը, որ կը տեսնէ երկինքը, իր կապոյտն ու ամպերը, կը տաքնայ արեւին դոլովը, կ'երազէ լուսինը, կը տանի կեանքին բեռը, ու կ'իյնայ վաստակաբեռն (Ուրիշ հանդիպում, նոյն հատորէն, Բ. շարք «Ամպեր ու Աստղեր»)։

Թէքէեանի խորհուրդն ու պատկերները զինքը կը դասեն իր սերունդին լաւագոյն բանաստեղծներու շարքին մէջ, եւ թերեւս առաջին տեղը կուտան իրեն։ Պատկերներն ազնուական են ու քնարական . անոր համար կարմիր-ճերմակ թռչուններ, որոնք պատուհանէն ներս կը մտնեն։ Լուսնին լոյսին տակ պարտեզը սպիտակ հարս մըն է։ Լուսնինը՝ սկիհ, կամ բուրվառ ուրկէ դուրս կը թռչին աստղեր՝ իրեւ հրաշող կայծեր։ Ծիրկաթինը՝ բուրվառին ծուլսը, կամ անցեալին ուղին։ Աստղերը՝ երկինքին ծաղիկները։ Մտածումը՝ տատրակի կը նըերկինքին ծաղիկները։ Մտածումը՝ տատրակի կը նըմանցուի, որ զանդակատան բարձունքն սիրոյ էակին վրայ կ'իջնէ։

Ոճը նըբակերտ բանուածքի մը տպաւորութիւնը կը ձգէ, սակայն արուեստականութինէ աղատ չէ։ Ճիգի եւ վնասուուքի հետքերը կը նշմարուին անոր մէջ յաճախ։ Վնասուուքի հետքերը կը այդ ոճը, տափակ ու սովորական։ Թէեւ երբեմն մութ է այդ ոճը, տափակ ու սովորական։

բառերը ընտրուած ու չափուած ըլլան : Նկարագրին պէս
ժուժկալ է իր արտայայտութիւններուն մէջ :

Ժամանակակից հայ բանաստեղծներու շարքին մէջ,
իրեւ ամէնէն երէցը, իրն է պատուաւոր ու արժանաւոր
տեղը, եւ իրեն վերապահուած է իր ձեռքին մէջ պահել
զեղեցկութեան, տրտմութեան ու արուեստի բաժակը:
Երբ հոգեկան տագնապներու եւ դառն տարակոյսներու
ծանրութեան տակ կքի մեր աննշան էութիւնը, պիտի
կընանք մեր ծարաւի շրթունքները մօտեցնել այդ բա-
ժակին եւ հոն ամբարուած արուեստի լոյսով ու ջեր-
մութեամբ հաղորդուիլ ու յաղենալ :



ՄԻՍԱՔ ՄԵԺԱՐԵՆՑ

(1886 – 1908)

Միսաք Մեծառուրեան (Մ. Մեծարենց) ծնած է Բինկեան 1886 Յունիուարին։ Հազիւ վեց տարեկան, ծընդքը զայն կը դնեն գիւղին Մեսրոպեան նախակրթանը, ուր կը նամշցուի Շաւասպ անունով։ Դպրոցի կեանքէն շատ չախորժիր, յանախ պատրուակներ կը ստեղծէ բացակայելու։ Վարժարանին տնօրէնը ծնողքին կը յայտնէ Միսաքին անընդունակութիւնը և ծուլու-

թիւնը : Տղայութեան Փիզիքապէս առողջ է, կայտառ ու ժագ պատամի մը, զանգրահեր, զուարք ու տպաւորիչ արտաքինով : 1894ին ծնողքին հետ կը մնկնի Սեբաստիա : Հոն կը յաճախի՛ Արամեան վարժարանը, ուր երեւան կուգան իր ընդունակութեան նշանները : 12 տարեկանին Մարգրուանի Անարօլիա գօկենը կը դրկուի : Երեք տարի կը մնայ հոն, առաջինը ըլլալով միշտ լեզուի դասերուն մէջ : 1902ին է, Սեբաստիա վերադարձէն տարի մը յետոյ, որ ամողոք հիւանդութեան ախտանիշը կը յայտնուի : 1902ին Պոլիս կուգայ, հօրը քով :

Հակումն ու նուիրումը դէպի գրականութիւն, շատ կանուխէն կը յայտնուին : Տակաւին պատանի, հայրենիքի աւանդութիւններով կը հետաքրքրուի : Կը հաւաքէ գեղջկական երգեր, հովուերգութիւններ ու սիրերգներ, որոնք իր ներշնչումներուն նախանիւթը կը կազմեն :

Հայերէնի դասերուն մէջ յաջողագոյն աշակերտն է : Կը նախընտրէ ոտանաւոր գրել, բան արձակ : Կը գնահատուի իր ուսուցչն, Հ. Աստուրի կողմէ :

Առաջին ոտանաւորները գրի առած է 1901ին : 1903էն սկսեալ կ'աշխատակցի Մասիսի, Ծաղկի, Հանրագիտակի : Վերահաս տկարութեան պատճառով կը ստիպուի հեռանալ Կեդրոնական վարժարանի Գ. դասարանին : 1907ին լոյս կ'ընծայէ Ծիսան եւ Նոր Տաղեր քերքուածներու երկու հասորները : Արձակ էջերը, Ռուկի արիշին տակ, լոյս տեսան իր մահուան քանանեւինգամեակին առթիւ, անցեալ տարի, Պոլիս :

1908ի ամրան սկիզբը, երբ թոքախտը իր աւերն էր գործեր, կը փոխադրուի Հեյպէլի կղզին, ուր հոգի կ'աւանդէ 1908 Յուլիս 4ի շաբաթէն կիրակի լուսնալու գիշերը, 22 տարեկան ծագիկ հասակի մէջ :

Մեծարենցի վերջին հրաժեշտը, կը գրէ իր կենսագիրը, յուզիչ է ու եղերական։ Կ'երբայ մահուան անվրդով ու գիտակցութեամք։ Մեռնելէ բանի մը ժամ առաջ ան վերցնել կուտայ իր սնարին տակէն գրքերը ուրնի հիմա անհանգիստ կ'ընէին զինքը։ Յետոյ կ'ըսէ։ «Մա՛յր, նստիմ քիչ մը», ու կը բարձրանայ բովենդի խմելու մնացած դեղերը՝ վաղուան չճգելու համար։

Հոգեվարքը կը սկսի աֆաղաղներու կանչէն պահ մը առաջ, երբ Միսաք կը խնդրէ մօրմէն առանձին բողոք զինքը։ «Մա՛յր, միւս սենեակը ... հանդստացիր ... կը հասնի սիրաս ... կը կանչեմ եկուր ...»։ Ու մայրը մինչ արցունիք կը բափէր դուրսը հողին վրայ, դրան բացուածքէն կ'իմանայ մահամերձին երեք անգամ հազարը, ու «Մա՛յր»...։ Հոգին տուած է արդէն։

Ամայի այդ կղզիին մէջ կը մնայ երեւակայել անյուսութիւնը իր անմիտքար մօր, որ նորէն բազութիւնը կ'ունենայ ծածկելու դէմքը իր սիրելիին, անոր թեւերը խաչանիշ ընելէ եսով։ Կը ծածկէ ան անկողինը իր զաւկին, եղեւինի կանաչ ոստերով, զորս Մեծարենց վերջին օրերուն բերել տուած էր, յետոյ անոր սնարին վերեւ կը դնէ խունկն ու մոմը սպասելով լուսածագին...։

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

I.- ՄԱՆՈՒԿԸ ԵՒ ՊԱՏԱՆԻՆ

Քսաներորդ դարու առաջին տասնամեակը արեւ-
մտահայ գրականութեան համար փոխանցման շրջանի
մը բոլոր յատկանիչներով կը ներկայանար : Մինչ մէկ
կողմէն գաւառական գրականութեան վարպետները գե-
ղարուեստական գրականութեան երկունքէ մը յետոյ
իրենց արեւոտ ու գաւառաբոյր հունձքը կը բերէին, եւ
արտասահմանի մէջ, հայրենի հողէն ու հորիզոնէն հե-
ռու ապրող տաղանդաւոր քանի մը քերթողներ ցեղին
ցաւն ու երազը կը չեփորէին, Պոլասյ մէջ հայ միտքն
ու խօսքը ստիպուած էին քալել աւանդութեան եւ միօ-
րինակութեան սովորական ճամբաներէն :

Միսաք Մեծարենցի յայտնութիւնն ուրեմն մեր գը-
րականութեան մէջ, բախտորոշ ժամանակաշրջանի մը
կը զուգադիպէր :

Գրականութեան պատմագրին գործն է քառորդ
դարու գրական այդ շրջանը ներկայացնել փաստերով,
կենդանի օրինակներով, եւ ենթականերուն նուիրուած
կենսագրական տեղեկութիւններով : Պէտք է արձանագրել

սակայն, որ Մեծարենցի յայտնութիւնը իրեն հետ կը
բերէր հոգիներու մէջ անթեղուած կրակի մը եւ փա-
փաքներու իրականացման բոլոր կարելիութիւնները :
Կային զրողներ, որոնք արուեստի եւ դրականութեան
սովորամոլութիւններէն դժգոհ ըլլալով մէկտեղ, թը-
ռիչք չունէին, գրականութեան բոլոր աւանդութիւննե-
րէն հրաժարելու, գրական յեղափոխութեան մը նախա-
կարապետը դառնալու եւ քանդելու հայ մտածումին,
զգայութիւններուն եւ հոգիին օտար բոլոր կաշկան-
դումներն ու նախապաշարումները :

Քսանամեայ պատանի մը էր, որ հոգիներու մէջ
զոպուած այդ վոթորիկը շեփորեց քանի մը զգայուն եւ
ապրուած քերթուածներավլ : Անիկա դրական դժգոհու-
թեան խորհրդանշանը դարձաւ եւ արձակագիր վար-
պետներու կողքին, հայ քերթողութեան մէջ երդել փոր-
ձեց հարազատ եւ ընտանի ձայներով, եկաւ մեղի պատ-
մել կարօտը հայրենի երկինքին ու անդաստաններուն,
եւ իր հոգիին մէջ պահուած ենթագիտակցական բոլոր
տարրերը խտացուց լոյսով, արեւով, ժամիտով ու ար-
ցունքով թրծուած ստեղծագործութեան մը մէջ :

Հոս է Միսաք Մեծարենցի ինքնատալութիւնն ու
մեծութիւնը, առանց չափաղանցութեան, անկախ այն
բանէն թէ անիկա մէկ քերթուած տուեր է կամ երկու
փոքրիկ տետրակի մէջ ամփոփեր է իր մտքին ու հոգիին
հորիզոնէն փայլատակող բոլոր զգայութիւնները :

❖

Իր ծննդավայրը անմիջական ներգործութիւն մը չէ
ունեցեր անոր հոգիին կազմութեանը վրայ : Բինկեանի
մէջ ծներ է, հոն՝ ուր ճիշդ պիտի ըլլար ըսել, ժայռե-

բու կատարին արծիւի բոյն մը թառեր է : Ութ տարեկանին կը հեռանայ ծննդալայրէն դէսի Սեբաստիա , յետոյ Մարզուանի գօլէնը , եւ վերջապէս Պոլիս , ուր պիտի կազմուէր մտաւորական եւ գրական մարդուն նկարագիրը : Եւ սակայն մանկական յիշատակներու ամբողջ պաշար մը թաքուն կերպով կը քնանար անոր ներքին էութեանը մէջ , օր մը ստեղծագործական թափով յայտնուելու համար : Այս ճիգին իր նպաստը կը բերէ մանաւանդ Մեծարենցի առաքինի մայրը , աւելի վերջերը , իր զաւկին երեւակայութեան եւ երազներուն հայրենի աւանդութիւններէն , երդերէն ու սովորութիւններէն հում նիւթ ու ատաղձ հայթայթելով , այնպէս ինչպէս Արփիարեանի մօրը պարագան էր :

Գիւղի հինաւուրց պատկերը եւ անոր շրջակայքը , կենդանի նկարի մը պէս կը յառնէին քերթողին մտքին մէջ . ո՞վ կընար մոռնալ արդէն իր գիւղին պատկերը , որ տարիներ ետքն ալ կախուած կը մնայ մեր մտքին մէջ , լուսաւոր կանթեղի մը պէս .

Կիրճին խորը ժայռին ծոցն էր գիւղանկարը փոռուած , Տարտամօրէն , հսկայական , արծիւի մը ձեւերով , Մագիլները խորասուզուած խորշերուն մէջ մըքամած :

(Միածան , Այգերգ)

Եւ կամ՝

Գիւղն համօրէն կը մըրափի ծոցն արեւոտ ժայռերուն , Տիւանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտութիւն մը սիւժի Որ ջուրերուն վրայ կը ցանէ գինովի դողն իր քրբուն , Գետն համբոյրի մը երազով դէպի ափունք կը քեժի :

(Միածան , Գետափի երազանք)

Միածանի քերթուածներուն մէջ քիչ մը տարտամ , Նոր Տաղերուն մէջ սակայն մանկական այս յիշատակ-

ները կենդանի ապրումներ եւ ներշնչումի աղդակներ կը դառնան եւ երազի ու երեւակայութեան հորիզոնը կ'ընդարձակուի:

*.

Հետեւինք սակայն մանկական եւ պատանեկան տարիներուն անոր հոդիին պատմութեան եւ նկարագրի այն առանձնայատկութիւններուն, որոնցմով՝ օր մը, տարիներ վերջ, պիտի կազմուէր անոր դրական խառնուածքը յատկանշական գիծերով:

Այդ առանձնայատկութիւնները յատուկ են, որու տարբերութեամբ, բոլոր տղոց : Կը պատմեն որ Մեծարենց պղտիկուց կը սիրէր առանձնութիւնը. սակաւախօս էր, ամչկոտ եւ աղմուկէ զգուշացող, խաղէ եւ խնդումէ մանաւանդ հեռու փախչող : Երազող էր եւ բնաւորութեամբ հեզ : Կը սիրէր մտիկ ընել եւ դիտել քան թէ խօսիլ կամ վիճաբանիլ : Առիթներ կը փնտուէր յացակայելու : Ուսուցիչներէն ոմանց վկադպրոցէն բացակայելու : Ուսուցիչներէն ոմանց վկայութեանը համաձայն, դպրոցին մէջ անընդունակ էր եւ ուշադրութիւնը ցրուած : Հակառակ այս վիճակին, հեռու էր մանկական չարութիւններէ : Բայց, տեղին համաձայն, դիւրազգած էր եւ դժուարահաճ, յաճախ աննշան պատճառներով կ'արտասուէր :

Տասը տարեկանին կը կենար ճամբաներուն եղերքը, դիտելու համար մշակներուն եւ նախիրին երթեւել կը : Երբեմն առանձին, մօրը կամ ընկերոջ մը հետ կը հեռանար դիւղէն, կը պտըտէր պարտէզներուն մէջ, անտառներուն եւ ջրերուն եղերքը : Կը սիրէր դեղերի ուռենիներու ստուերին տակ եւ խաղալ աղբէւրներուն մէջ, լսել դիւղին կոչնակին ճայնը եւ մշակչուրերուն մէջ, լսել դիւղին կոչնակին ճայնը եւ մշակ-

ներուն անտունիները : Բնութեան գրկին մէջ , կենդանի :
այս դաստիարակութիւնը կը շարունակուի պատանեկու-
թեան մէջ եւս , որովհետեւ անոր մտահոգութիւնը , մեծ
ծարաւը ինքնատիպ գրականութեան մը իրականացումն
էր : «Ասոր համար , գէթ իմ մասիս , կը գրէր ինքը Մե-
ծարենց , անհրաժեշտութիւնը կը զգամ հողին ու ջու-
րին ու քարին հետ ապրելու» :

Երազն էր անդամ մը իր ծննդավայրը վերադառ-
նալ , տեսնել ու ապրիլ գիւղին ծոցը , նորոգուիլ իր տե-
սարաններուն ու գեղեցկութիւններուն աւիշովը : Ո-
րովհետեւ «գիւղի տեսարանները , կը դրէր , իմ մեծա-
դոյն ներչնչարանս կը կազմեն , որքա՞ն կը ցաւիմ որ
էապէս իրենց զաւակը չեմ իմ բանաստեղծութեանս մէջ .
այն ատեն աւելի ինքնատիպ եւ ապրող կ'ըլլայի» :

Այս ակնարկութիւնը կը վերաբերի մասնաւորաբար
առաջին հատորին՝ Ծիածանին , որուն մասին իր ինք-
նադասութեան փորձ մը խորագրով արձակ գրութեանը
մէջ ունի հետեւեալ ձիշդ գիտողութիւնը . «Այս գիւղը՝
(Բինկեան) որ իր ծառաստաններն ու արօտավայրերը
իր դիմացը առած նստեր է , թէեւ ինքնին համակ բա-
նաստեղծութիւն , զարմանալի է որ ժամանակին չէ ու-
նեցած իր սիրերգակները , աշուղները . իր երգերը ա-
մէնն ալ Ակնայ մտքին ծնունդներն են՝ կամ անոնց այ-
լացումները (Վարիանտ) . ուրեմն Մեծարենցին մնացեր
է անոր առաջին «մտքի գինով»ը ըլլալու փառքը . սա-
կայն , որքան ալ որ ան հապարտ զգայ ինքզինքը այս մա-
սին , միւս կողմէն ալ չի կրնար չցաւիլ որ իր հաճոյ-
քը անխառն չէ . որովհետեւ «Ծիածան» իր ծննդավայրին
հարազատ ցոլացուցիչը չէ , կամ չէ կրցած ըլլալ . այն-
քան կանուխ բաժնուած ըլլալով անկէ . իսկ ինչ որ մը-

նացած է իր քով անկէ , խանդաղատալի մանկականութեամբ մը յիշակերտուած , անշուշտ պիտի չբաւէր հզօր լիութիւններ արտայայտելու» :

Եւ հիմա որ իր նկարն ունիմ աչքերուս առջեւ , այս տողերը կ'ուզեմ վերջացնել իր գրչի եւ հոգիի եղայրակիցներէն Գեղամ Բարսեղեանի հետեւեալ տողերով . (Միսաք Մեծարենց իր մտերմութեան մէջ , լոյս տեսած 1909ին Ազդակի մէջ , եւ ամփոփուած՝ Նահատակ Գրագլտներու թարեկամներ մատենաշարին թիւ 4ին մէջ . Գեղամ Բարսեղեանի Ամբողջական Գործը , Փարիզ , 1931) :

«ԱՇ , իր եղայրական դէմքը՝ խոհալիր աչուըներուն բարութեամբ ճառագայթուած , պայծառ , իր սիրագորով ձայնը , իր յատկանշական շեշտը՝ դաւառացի տղու մաքրասիրտ անկեղծութեամբը թրթրական , իր ժպիտը՝ լուսածագ ու յետոյ բոլորովին լուսեղէն ու քաղքենի ստութիւններու եւ արուեստականութիւններու արմկահարումներուն մէջ՝ ինքղինքը չկորսնցնող իր պանդուխտ հոգին , պարզ , վսեմ , քաղցը» :

Ուրիշ գլուխի մը մէջ պիտի փորձեմ ճշգել , թէ իր ակնարկած արուեստի հզօր լիութիւնները ի՞նչ չափով կրցաւ արտայայտել Միսաք Մեծարենց :

2.- ՌՈՒԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ ԵՒ ՄԻՍԱՔ ՄԵՇԱՐԵՆՑ

Երկուքն ալ արեւուն լոյսը ողջունեցին հայրենի բնութեան գիրկին մէջ, եւ անոր օրհնութիւնը զդացին իրենց ճակատին վրայ:

Իբրեւ վհուկ, բնութիւնը կախարդեց զիրենք ու պահեց իր տիրապետութեանը տակ, արուեստի կատարելութեան տանելու համար անոնց բնածին շնորհները:

Առաջինը վարպետ արձակագիր եւ հովուերդակ բանաստեղծ, հայրենի հէքեաթներուն կենդանութիւն տրւաւ եւ արեւելքի իմաստութեան գեղեցկութիւնն ու ճշմարտութիւնը սիրցուց: Զգացումներ, պատկերներ ու գաղափարներ ապրեցնելու մտահոգութիւնը, եւ արսեստագէտի տառապանքն ունեցաւ, — մեծ արուեստագէտներուն միակ յատկանիշն ու նկարագիրը, որ սովորական մարդը կը գարձնէ արուեստին ու գեղեցկութեան քուրմը:

Մեծարենց քալեց Զարդարեանի եւ իրեն պէս ներշնչուածներուն հետքերէն, Խարբերդի բարձունքներուն մէջ հնչուող Երդն իր արձականգը գտաւ տարիներ վիրջ,

Բինկեանի սարերուն եւ դաշտերուն վրայ թափառող տղուն ենթագիտակցութեան մէջ։ Մէկն էր անիկա, որուն հոգիին մէջ բանտուած կրակը դէպի դուրս բոցավառիլ կ'ուզէր, եւ... ինքինքը կ'այրէր, մոխիրի կը վերածէր։

Ան ալ բնութեան գիրկին մէջ, արեւուն ճառադայթներով կը թրծուէր, ձեւ ու բովանդակութիւն կ'առնէր, մարելէ առաջ հետք մը կը ձգէր մեր յիշատակներուն մէջ։ Որովհետեւ կը նախընտրէր կեանքը, բարախուն ու եռուզեռ Բնութիւնը խորհրդանշանական դուստ ցրտութիւններէն, ինչպէս կը սիրէր գծել ի՛ր իսկ հոգիին պատկերը, 1908ին, Բիւգանիլիոնի մէջ։ Բայց արեւահար եղաւ տաղանդաւոր երիտասարդ բանաստեղծը, ամբան տօթակէդ օր մը, առանց վայելելու իրերէն ու շրջապատող բնութենէն մեզի հասնող դեղեցկութիւններուն քաղցրութիւնը։

Երկու արուեստագէտ գրողներու արդէն ճշգործուած գերին մասին չէր, որ կ'ուզէի քանի մը տաղաստութիւն արձանագրել, եւ ոչ ալ անոնց զուգակշիռն ընկէլ, երեւան հանելու համար մեր գրականութեան հիմնական գիծերէն մէկ քանին։ Շատերը մեր մօտիկ անցեալի մտքի աշխատաւորներէն այդ աշխատանքին կը սպասեն։ մանաւանդ բոլոր անոնք, որոնք մեր հոգիին դեղեցկութիւնները երգեցին անհաւասար տողերու մէջ, եւ որոնց ընթերցումն ու յիշատակութիւնը այժմէական կը դառնայ ամէն անդամ, երբ օտար հորիզոններու մէջ, մերինէն շատ բարձր գրականութիւններու տաղանդաւոր ներկայացուցիչները, առողջ ու կենսունակ պատուաստներով վերակենդանացնել ու թարմացնել կը փորձեն արուեստ եւ գրականութիւն։ Երբ նորութեան սիրահար

պատանիներու համար «անարժէք» կարծուած, բայց գրական բոլոր ստեղծագործութիւններու անհատականութիւն ու դրոշմ տուող, իր դիրքն ու տեղը սահմանող, ազգային դիմուն ու շունչն ալ կը վնտուուին դրական գործերուն մէջ, գոյն ու գիծ, շունչ ու հոդի, որոնք չեն ժխտեր արուեստի գործը. երբ դէպի գիւղ, դէպի բնագաւառ կը գիմեն, երբ դէպի բնութիւնը վերագարձ մը կը փորձեն ու գրական նոր դպրոցի մը բանաձեւը կը ներբողեն յողնած մարդկութեան համար:

* *

Առւբէն Զարդարեանի եւ Միսաք Մեծարենցի գրական յատկանիշերուն հանդիտութիւնը ներքին չէ միայն: Քնարերգութիւնը յատուկ չէ Մեծարենցի քնարին, եւ ոչ ալ հովուերգութիւնը՝ Զարդարեանի: Երկուքն ալ տեղին համաձայն, կամ հովուերգակ են եւ կամ քնարերգու. Երկուքին արուեստն ալ կը թափառի բնագաւառի բնութեան գրկին կամ հոդիկի ներքին բաւիղներուն մէջ: Հանդիտութիւնը նաեւ արտաքին է: Այս պարագան ինծի համար աւելի շօշափելի գարձաւ, երբ Ռուբէն Զարդարեանի Արձակ էջեր եւ Հեթաքներ հատորին մէջ գտայ Անյօդ գեղգեղանքներ արձակ քերթուածը, որուն ընթերցումը ինծի յիշեցուց Միսաք Մեծարենցի Ըլլայի՛, Ըլլայի՛ներու շարքը (Ծիածան, նոր Տաղեր և Քերթուածներ, 1924, կ. Պլիս):

Որքա՛ն նմանութիւն յդացման, զդացումներու, գալափարներու եւ պատկերներու: Նո՞յն կարօտարադ հոդին, բնութեան հետ մտերիմ գառնալու անկարելիութեան առջեւ զդացուած անհաւասար վիշտին նոյն գառնութիւնը, նոյն համակրպութիւնը, յդացուած տարբեր տարիքներու եւ տարբեր ժամանակներու մէջ:

Միասին կարդանք Ռուբէն Զարդարեանի Անյօդ
գեղգեղանիներէն քանի մը տող .

— Կուզէի այգեկուքի օրերուն ներմակ վրանն ըլ-
լալ ու նստիլ այգիին մէջ . . .

— Կուզէի վրանն ըլլալ, նստած ներմակ ու կար-
միր խաղողներուն մէջ . . .

— Կուզէի փեսան ըլլալ դաշտային յետին գեղեցիկ-
ներուն եւ խորհրդանշանը, իմ կարգիս, տեւական ու
հաստատամիտ Սիրողին . . .

— Կուզէի նախախայրիք սէրն ըլլալ բոլոր սիրող-
ներուն . . .

Կուզէի որ իմ երգս յաւիտենական անմահ գեղօնը
ըլլար, հիւսուած շուշանի ծղօններով, քրջած վարդի
իւղով . . .

— Կուզէի երկինքն անցնող քափառական կռուն-
կին բարձրաթռիչ երգն ըլլալ . . .

— Կուզէի գեղին մշտահոս աղբիւրն ըլլալ՝ ուրկէ
գային բոլոր սափորները լեցուելու, մանուկներուն սա-
փորները, կոյսներուն սափորները, երիտասարդներուն
սափորները . . .

— Գեղին աղջիկներուն հայելին ըլլայի, սիրակա-
նին շրբութները դպած ժարին քովէն իր նշանածին
ջուր տայի . . .

— Մայրական անսպաս ստիթն ըլլայի՝ գառին ու
գառնուկին, ո'չ սպառէի, ո'չ հատնէի, մնալով մշտնջե-
նապէս երիտասարդ՝ խանդակառ, անվիշտ ու գուարք :

— Գեղին նահապետական դարաւոր Բնութիւնը ըլ-
լայի . . .

Հիմա հետեւինք Միսաք մեծարենցի Ըլլայիներու-
շարքին, միշտ կրտսառումներով, ինչպէս վերը.

— Սա իրիկունն ըլլայի ես, եւ հպէի նակտին ամէն անցորդի . . .

— Սա իրիկունն ըլլայի ես, լի երգերովը քռչուններուն, մարդերուն ու տարբերուն աղաղակովը տրոփուն . . .

— Սա իրիկունն ըլլայի ես, լի զանգակին դօղանչներովն երկնանեմ, խնկապատար, օծուն, վառուած ժամի պէս . . .

— Սա իրիկունն ըլլայի ես, իմ անդորրիս մէջ ոգեւոր աղջկան մարող նրագին բոցեր տալու իմ ցոլքէս . . .

— Սա իրիկունն ըլլայի ես, լի զոր ծափովն ուլկիանի ջուրերուն, սիւժին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն . . .

Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագէս եւ ամենուն տայի հուրքէս, ոսկիէս :

— Ալիքներուն վրայ ոստոստող հովն ըլլայի,

— Հովն ըլլայի կատարներուն վրայ պարանցիկ,

— Հովն ըլլայի՝ հողվըրտիքին մէջ երգեցիկ, ու ծծէի տակաւ գաղտնիքն ես Անդիի,

— Բարձունքներու լայնշի նամբան ըլլայի, . . .

— Համայնական Զայնն ըլլայի, Զայնն անհուն, . . .

— Կամ ըլլայի արահետը խնկագոյն . . .

— Կամ ըլլայի կոհակառոյց պիելուն . . .

— Երգն ըլլայի քռչուններուն ծնծղաձայն, ու դառնայի ուրախութեան նիշ մը լայն . . .

— Դաշտի նամբու մը վրան, կամ ստորոտը լիրան, ուղեւորին ժամանման սպասող հիւղն ըլլայի:

— Եւ ըլլայի Լոյս, Զեւ, Երանգ, քրբում, կեանքի փաղիուն պատմունանը ծիրանի, կենսարաղձիկ հողւոյն երագն անպատճւմ . . .;

Յ.- ԳԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ Եւ ԹԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ

Միսաք Մեծարենցի գրականութեան յատկանիշները ճշգելէ եւ անոր արուեստին նկարագիրը պարզելէ առաջ, աւելորդ չէ, կը խորհիմ ամփոփ տողերու մէջ պատկերացնել զրական այն բանավէճերը, որոնք երեւան եկան անոր չուրջ։ Աննախընթաց չէր գրական այդ խաչակրութիւնը։ Պոլսական լրագրութեան պաշտօնական ներկայացուցիչներէն ոկսեալ մինչեւ երկրորդական դրոզները բացասական դիրք բռներ էին ատենին վաղուան գրականութեան խանդավառ ներկայացուցիչներուն հանդէպ։ Այնպէս որ Մեծարենցի քերթուածները պարունակող զոյդ հատորներուն համար մղուած բանավէճերը եւ այն ատենուան «քննադատները» չափազանց անզօր էին իր ճամբան դտած հոսանքին հունը փոխելու, կամ ընթացքը կասեցնելու։

Ոչ միայն անզօր էին այդ փորձերը, այլ մանաւանդ արդահատելի, տրուած ըլլալով որ բացասական վերա-

բերում ունեցողներուն յստակատեսութիւնն ու տրամաբանութիւնը կասկածի տակ կ'իյնային :

Անշուշտ տխուր է, եւ սակայն պատմութեան համար անհրաժեշտ, գրական այդ պայքարները պատկերացնել, որպէսզի աւելի հասկնալի դառնայ արուեստի եւ գրականութեան վեղեցկութիւններուն առջեւ ծնրադիր, բայց անոնց խորհուրդը հաղիւ կարգալ սկսող քսանամեայ քերթողի մը դորձին վերլուծումը, երբ մտնաւանդ քնարահարը անողոք հիւանդութեան մը ճանկերուն մէջ դալարուելով մէկտեղ, զիտակցութեամբ կ'ո դիմաւորէր իր տխուր ճակատագիրը, փառարանութեամբ իր երգը ծօնելով արեւին ու լոյսին, կեանքին ու բնութեան :

Ամէնուն իրաւունքն էր քննադատել եւ սակայն Մեծարենցի գրական փառքը կազմող Նոր Տաղեր հատորին վեղեցկութիւնները կուրօրէն ժիտելը պատճառ դուր որ իր դէմը դանէր միւս մտայնութեան ներկայացուցիչները, որոնք եւս, ակամայ, չափաղանցութիւններու եւ գերագնահատութիւններու մէջ կ'իյնային :

Անուններ պիտի չտամ, բայց պիտի ջանամ ներկայացնել ժամանակակից գրականութեան եւ բարքելուն հիւանդպին այդ մտայնութիւնը :

Ահա թէ ինչպէս կը ներկայացնէին «Նոր Տաղեր»ը . . . Մեծարենցի փորձած գլական ուղղութիւնը, մեր բանաստեղծութեան ծանօթ ուղիններէն եւ ծդտումներէն ըմբոստ շեղում մըն է, յախուռն խոսորում մը . . . : Բանաստեղծութիւնը որուն նուիրուեր է, առանց երկմըտութեան, անիմաստ, զառանցական ճիգ մըն է, ապարդիւն ողորում մը, որ իմաստ եւ արժէք չունի . . . : «Նոր

Տաղեր»ու ընթերցումը չի տպաւորեր, չաղդեր . . . : Խո-
շոր պարագ մը կայ հոն, անհուն դատարկ մը, որ չօ-
շափելի, կայուն, հաստատ ոչինչ կը ցուցնէ իր բաւեղ-
ներուն մէջ թափառողին . . . : Ամբողջ գիրքին մէջ, կը
կրէին, ոչ մէկ էջ կայ, որ տպաւորէ, աղդէ, ցնցէ, կամ
խորհրդածել տայ . . . : Գաղափարի եւ նիւթի հիմերէն
զուրկ, անձնական բանաստեղծութիւն մը կայ, ծածկը-
ւած անխմասս եւ արտառոց խորհրդավաշտութեան մը
ձորձերով, անմարսելի եւ յուսահատեցուցիչ . . . : Պէտք
է մաքառիլ, այդ կեղծ արուեստին միքրոպը վանելու
համար, արդիլելով անոր մուտքը մեր բանաստեղծու-
թեան անարևե երակիներուն մէջ, ուր կընայ անդարմա-
նելի աւերներ գործել, վաստախտարակ համաճարակի
մը թոյնը կաթեցնելով հոն . . . :

«Եոր Տաղեր»ուն մէջ ոտանաւորներու տողերը գըլ-
խագրով չէր սկսեր Մեծարենց : Այս ինքնատպութեան
համար ըսին թէ ուրիշին ըրածը չընելու մարմաջը տե-
սակ մը մտքի չքաւորութիւն կը նշանակէ իր քով . . . թէ
առհասարակ բոլոր քերթուածներուն մէջ իմաստի աղ-
քատութիւն կը տիրէ . . . եւն . . .

Բացասական այս վերաբերումին հակառակ, կար
սակայն միւսը, որ Մեծարենցի արուեստն ու դրակա-
նութիւնը կը դաւանէր դրական յայտնութիւններուն
ամէնէն գեղեցիկը, որուն երազովը կը մտահոգուէր ե-
րիտասարգ սերունդը :

Ահաւասիկ պատանի մը, որ իր արփեղնաց էութեան
խոսվքն ու ըղձանքները կ'երպէ բուռ մը տաղերու մէջ,
կը կրէին խանդավասութեամբ իր համակիր ընկներներն
ու գրչի եղբայրակիցները : Այդ տաղերը մեծ մասով գե-
տեցիկ ու դիւթիչ են, աղնուազգի շղարշներու նրբին ու

Հրաշարուեստ հիւսուածքն ունին, անոնց ոսկեհուռ՝
յաճախ մարդարտայեռ տողերէն անձկալից հոդիի մը
անդբանիկ ցոլքերը կը ճառապայթեն, այնքան պայծա-
ռութեամբ կը չողան որ կը թուի թէ գարնան աղուոր
առոտու մը, արեւին զարթումին հանդիսատես կ'ըլլամիք:
... Մեծարենց այն ճշմարիտ բանաստեղծն է, որ իր
նմաններուն մէջ կը զանազանուի, եւ որուն երդը իսոր
ու մարդկային անկեղծութեամբ բարախուն է: Արոտ-
դրաւ եւ չերմաշունչ տաղանդաւոր քերթողն է, որ դրա-
կան խիստ ուշակրաւ ապագայ մը կը խոստանայ . . .:
ինքնայտուկ արուեստ մը ունի, ոդի մը, ձեւ մը որ
հետեւակ չէ: Իր ոճին զլխաւոր յատկանիշն է պատկերը,
տակաւորական եւ խորհրդանշանական հիւսուածքով մը:
Իր ճամբրան ուրիշին ոտքին տակ չէ ինկած, ինք բացած
է արահետը, եւ կ'երթայ անկից, թարմ, պերճէրանդ,
արեւալիր, տիրանուշ, սրտատրոփ ու հոդեցունց ծա-
ղիկներ ցանելով, ածուներ շինելով, կամ տևելի ճիշ-
դը բնութեան հրաշախօս, խանդարորը, զգայաճոխ դոյ-
ները, նրբութիւնները քաղելով, ծծելով ու իր հոդիին
չէջէն պըթամակելով . . . : Իր գրչին տակ ամէն իր կը
խօսի . . . : Հաւատաւոր, տարփանքներու մէջ վերասպահ,
բարեմիտ, մարդասիրական, սրտապեղ ու անկեղծ,
տուժմիկ խառնուածք ունեցող մեր արդի միակ քերթողն
է: Երեւակայութիւնը եւ պատկերացումը այս երիտա-
սարդին քով հասած են զարդացումի մը, որուն չի
կընար հաւասարիլ ոչ մէկ թրքահայ բանաստեղծ ու
դրապէտ . . . :

Անկասկած բանաստեղծը դժգոհ էր այսպիսի քըն-
նաղատութիւններէն ու զերապնահատումներէն: Իր հա-

մեստութեան մէջ վիրաւորուածի մը հարազատ արձա-
գանգը կը բերեն մեղի իր դատումներն իր մասին, ար-
դիւնք՝ անկեղծուրեան եւ ինքնանանաչման: «Ի՞նքնա-
դատութեան փորձ մը» վերնագրով, («Ուսկի արիշին
տակ») արձակ երկերու հաւաքածոյին մէջ, այսպէս
կ'արտայայտուէր Մեծաբենց իր ստեղծագործութեան
մասին.

— «Առաջին արտադրութիւններս իրենց մէջ ունին
անարժէքներ, չեղինակը խոհեմութիւնն ունեցեր է ա-
նոնց մէկ մասը կապացէն գուրս թողելու։ Տակաւին
նետուելիքներ կային անշուշտ։ Երկու շրջանի կրնանք
բաժնել ոտանաւորներու շարքը. սկզբնական շրջանը
խարխափանքի շրջանն է, եւ միւսը, որուն մէջ աւելի
դիտակից է եւ ինքնալստահ։ Ա. շրջանը յատկանչող
քերթուածներուն մէջ զգացումները անսույլ են, աղ-
դեցութիւններ կը մատնեն, ինքնատպութեան հետքը
չեն կրեք։ Երկրորդ շրջանին մէջ բանաստեղծը կը ցըն-
չեն կրեք։ Երկրորդ շրջանին մէջ բանաստեղծը կը ցըն-
չեն կրեք, շրջափոխութեան կ'ենթարկուի իր ար-
ուեստը, թէեւ գեռ չի կրնար ամբողջովին վանել սո-
վորականը։ «Ծիածան»ը հասուն եւ բաղմակովմանի
գործ մը չէ, տարակոյս չկայ որ վիժած գործ մը ըն ալ
չէ։ Մութին մէջ խարխափանք մը չէ, նշմարուած ձամ-
բաններու լոյսը կը թրթուայ հոն։ Չեղինակը մտային
զարդացման լիութեանը մէջ չէ թեւակոխած։ Ակներեւ
է որ համաշխարհչիկ բարախումներ չունի իր սիրտը.
ողափիկ, տաք, մեծ, անձնականութիւններ միայն ունի
պղտիկ, տաք, մեծ, անձնականութիւններ միայն ունի
պղտիկ, տաք, մեծ, անձնականութիւններ միայն ունի
պղտիկ, տաք, մեծ, անձնականութիւններ միայն ունի

ինքնաճանչման գերադոյն ըստէի մէ սէց սառա-
ւանդ , որ Մեծարենց աջին ու ձախին , իր արուեստը ,
խծրծողներուն եւ իր միտքէն չանցած , բայց իրեն զրա-

կան առաքելութիւն մը վերագրողներուն կ'ուղղէ հետեւեալ տողերը, անկեղծութեամբ եւ համեստութեամբ.

— « . . . Հոս հարցում մը կը ծագի, ի՞նչ է այն դպրոց կազմողի պիտակը զոր նկնկահասակ ափիշկօրներ կ'ուղեն փակցնել ճակատիս՝ որ շատ բարձր կը մնայ իրենց հասակէն: Ի՞նչ են այն խոշոր բառերը (ռահվիրայ, ռահահորդ, առաջնորդ, առաքեալ) զորս անունիս կցելու տիրահոչակ պատիւը կ'ընեն . . չ՛, ես լեզուական առաքելութեան փառատենչիկ ցանկացողներուն կը թողում այդ լարձուն տիազուները, ու կը դառնամ ըստ ու պնդել թէ ես երեք գալուցի մը հետեւելու կանխակալութիւնը կամ նոր մը հիմնելու ունայնավառութիւնը չեմ ունեցեր: Ամէն մարդ որ իր անհատականութեան եւ արժանապատութեան գիտակից է, ինքնին դպրոց և կը կազմէ արդէն: Յետոյ տեղն է ըսել նաեւ թէ ես երբեք խորհրդանշանական ստրուկ մը չեմ: Փոխաբերութեանց եւ նմանութեանց ուժգնութիւններ ու նորութիւններ՝ զորս կը սիրեմ գործածել՝ կարծել տուին թէ սէնպօլիսք մըն եմ, բայց ասոնցմով կը յիշեցնէի միայն սէնպօլիզմը՝ որուն բոլորանուէր ուխտագիր մը չըլլալէ զատ՝ հակընդդէմ բնութենապաշտ հակումներ ալ ունիմ անոր հանդէպ, այսինքն կը նախընտրեմ ճաճանչաւու կեանքը, բարախուն ու եռուղես Բնութիւնը՝ խորհրդանշանական զուսակ ցըսութիւններէն»:

Որ եւ է մեկնութիւն աւելորդ է այլեւս:

4.- ԱՐՁԱԿԱԳԻՐԸ

Քսանեւհինդ տարիներ առաջ մոմի պէս հատնող քնարերգակ Մեծարենցէն քերթուածներու երկու հատոր ունէինք. «Ծիածան» եւ «Նոր Տաղեր» (1907) : Այս երկու հատորներէն դուրս կը մնային թիւով 11 քերթուածներ եւս, զոր գուրգուրանքով հաւաքած ու ամփոփած էր թ. Ազատեան, բանաստեղծին կեանքին նըւիրուած առաջին հատորի մը մէջ, 1922ին :

Միսաք Մեծարենց ստորագրած էր սակայն արձակ դրութիւններ ալ, «Ինքնաբնադատութեան փորձ մը», «Գրական կենդանագիրներ ու բնիադատականներ», «Գիւղական պատկերներ ու տեսիլներ», «Անջատ գրութիւններ», «Նամակագրութիւններ», և «Հայացումքներ» : Ահաւասիկ այս էջերն են, որ կը կազմեն Մեծարենցի արձակ երգերու հաւաքածոն, ՈՍԿԻ ԱՐԻՇԻՆ ՏԱԿ անունով : Հատորին մէջ կան քանի մը լուսանկարներ, իր մէկ նկարը, ներածութիւն մը եւ քանի մը տասնեակ գաւառական բառերու ցանկը :

Այս հատորով կորուստէ կը փրկուին անոր արձակ էջերը, սակայն շատ քիչ բան կ'աւելնայ անոր դրական նկարագրին վրայ : Բնթերցումէ մը վերջ, երբ կը փոր-

ձենք գասաւորել մեր տպաւորութիւնները, կուլանք այն եղբակացութեան, թէ վաղամեռիկ բանաստեղծը դրի առած ։ այդ էջերը զանազան առիթներով, իրեւ պատասխաններ իր արուեստին ու գրականութեան շուրջ տեղի ունեցան անիրաւ կամ իրաւացի քննադատութիւններուն, մտահոգութիւն չէ ունեցած զասաւորելու իր միտքերը, խնամելու իր ոճը, սրբագրելու իր նախադասութիւնը։ Արձակագիրը կը նսեմանայ Քերթողին առջեւ։ Բանաստեղծական խառնուածքը, ներշնչումը և թրուիչքը կրկին կը յայտնուին, երբ զանոնք կը յայտնաբերէ արձակ քերթուածներու մէջ ինչպէս Ցայգայինը (էջ 101 — 102), Որքին տերեւը (էջ 103), կամ Տկնորին երգը (էջ 111)։ Երբ կը փորձէ ուրիշ գրական սեռի մը մէջ ինքզինքը բացատրել, հոն կը կորսնցնէ արուեստի ամէն մտահոգութիւն, բառերը կը դառնան յաճախ աներդաշնակ ինչպէս օրինակ «Յետամնաց Բարեկենդան»ի կամ «Անտիպ բանաստեղծ մը»ին մէջ։

Լեզուն ու բառամթերքը նոյնպէս կը, զանազանուին անոր արձակին եւ քերթուածներուն մէջ։ Եթէ անոնք ախորժալուր ներդաշնակ ու երաժշտական նն վերջիններուն մէջ, ընդհակառակն առաջիններուն մէջ կը դառնան անհարազատ, ինքնատպութենէ զրւուկ։ Անոնք կը կը կրեն արեւմտահայ դրականութեան այն ատենուան գրական վէճերուն զլուշմը, եւ բոլոր արուեստակութիւնները։ Մէծարենց իր հարագատ դետնին վրայ չէ երբ ստիպուած է իր միտքերը զարդացնել արձակի մէջ։ Արձակներէն ամանց մէջ յստակութիւն չունի Մհամբէնց։ «Զրին ծառը» հասուածէն նախադատութիւն մը։

— « Սակայն երբ հոսանքը սիստի անցնի կամուր-

ջին տակէն, հոն ուր ժայսերու լոխորաանքը կ'իյնայ, եւ սպիտակ զմէթարդ Աստուածամայրը կը ժպտի տնուշ, կամուրջին տակէն կը սահի տնշուկ, հանդարտած, եւ բարի Աստուածամայրը զինքը շրջապատող ամբարձուղէց ու բազմաստեղ ծառերէն, ստուերի խունէ մը՝ օրհնութիւն մը կը թօթուէ, որ կը շղարշանայ իր գարաւոր անկողինին մէջ երկարած գետին ողորկ եւ դողդոջուն մարմինին վրայ՝ դրեթէ հոլանի»:

Այս մասին կրնանք զիմել նաեւ իր վկայութեանց, բժիշկ Օֆելիա Տ. Գասապեանի ուղղած մէկ նամակին մէջ 1307ին.

— «Կ'երեւայ անհասկանալի բաներ կ'ըսեմ. դիրս ալ չի՞ յայտներ արդեօք մտքիս տենդադին վիճակը. անհասկնալի՛ բաներ, զարմանալի չէ որ «Ծիածան»իս մէջ ալ դտած ըլլաս անոնցմէ. որովհետեւ «Ծիածան» չէ ունեցած բաւականաչափ հասկնալի հանդամանք, այս սինքն կենսական, հանրամատչելի, հողեղբաւ յատկութիւններ»:

Հակառակ այս քանի մը վերապահումներուն, դուրդուրանքով կը թերթատենք Մեծարենցի արձակ էջերու հաւաքածոն, այնպէս ինչպէս երկու քերթուածներու հատորները, որոնք մեր բանաստեղծութեան եւ արուեստին բերին մտածումներու, նոր զգայութիւններու, երաղուած պատկերներու թարմութիւն, ինքնատպութիւն, խորութիւն եւ անկեղծութիւն։ Այս արձակ էջերէն ոմանք մանաւանդ կը լուսաբանեն իր հիւանդ հողին ու մտերիմ պահերը։ Մեծարենցի մանկութենէն ու պատանեկութենէն բաւականաչափ տեղեկութիւններ ունինք, որոնք դիւրութիւն կուտան մեղի կաղմելու իր նկարագիրը եւ գրական անհատականութիւնը։

5.- ԲԱՆԱՍԵՂԾԸ

Միսաք Մեծարենցի ստեղծադործութիւնը («Ծիածան», «Նոր Տաղեր», «Ռոկի արիշին տակ» եւ հատորներէն դուրս մնացած տասնեակ մը քերթուածներ), երկու հիմնական խումբի կարելի է բաժնել. — Հովուերգական եւ Քնարերգական քերթուածներ :

Քնդհանրապէս տարբեր մարդերու վերաբերող բանաստեղծութեան այս երկու տարրերը Մեծարենցի մէջ հաւասար կարեւորութեամբ եւ ընտանութեամբ զարդացեր են թէեւ, սակայն դժուար է ճշգել շատ անդամ, թէ ո՞ւր կը սկսի առաջինը եւ ո՞ւր կը վերջանայ երկ-լորդը: Որովհետեւ անիկա բազմաթիւ քերթուածներ ունի, որոնք ներշնչուած են այդ երկու դործօններու անմիջական թելադրութեան տակ:

Եթէ հովուերգութիւնը բնութեան երդն է եւ մարդկային հոգիին կարօտն ու պաշտամունքը արտաքին աշխարհի իրելուն հանդէպ, եւ հետեւաբար առարկայական է, քնարերգութիւնը ընդհակատակն, հոգիին հարազատ երդն է, ենթակայական իր ձգտումներով և տարբերով:

Միսաք Մեծարենց արուեստագէտ հոգիի մը բոլոր թրթուացումներով, չնորհն ունեցեր է աննիւթական լարերէն արձակելու բանաստեղծութեան այդ զոյտ արձագանդները:

Մեծարենցի ենթակայական երգերը իր եսի պաշտամունքին նուիրուած չեն սակայն: Եսասէր երդիչը չէ ինքը, որպէսզի ողբայ իր ճակատագիրը միայն, իր վիշտն ու տառապանքը: Զափաղանց լայնախոհ ու մարդկային, իր քնարը ուրիշներուն համար կը թրթոայ: Փղոսկրէ աշտարակի արուեստագէտն ալ չէ: Հաղիւ թէ կարդալ կը սկսի իր հոգիին ողբերգութիւնը, երբ հորիզոնը կ'ընդարձակուի եւ աչքերուն առջեւ կը սրակերդը մարդկային ողբերգութիւնը: Այլասիրական այս բանայ մարդկային ողբերգութիւնը: Ենթակայական այս դիմու ամէնէն զգայուն երակը կը դառնայ անոր քնարդը ամէնէն զգայմաթիւ ձեւերուն, առանց տարիքի, սեփինակներու բաղմաթիւ ձեւերուն, առանց տարիքի, սեփինակներու խորութեան: Ենթակայական դիմու դարձեալ կը նսեմանայ իր մէջ, երբ իր հոգիին համար խնդրած կը փնտուած խաղաղութիւնը, ուրախութիւնը, լոյսն ու արեւը երդն ու խօսքը, լուսւթիւնն ու գոհունակութիւնը ամէնուն համար կը բաղձայ, բոլոր կարօտարազնը ամէնուն, քերթողներուն ու մշակներուն լոյսի և հոգիներուն, քերթողներուն շապանէր էակներուն: Մարդկայնականկութեան կարօտ բոլոր էակներուն համայնական հզօր երգի մը ելեւէցներով կը կան եւ համայնական հզօր երգի մը ելեւէցներով կը կանութեան (աշխատաւորական գրականութեան) ճականութեան (այսպէս այսպէս այսպէս այսպէս) առաջայթները, այն գրականութեան, որուն այսօրուան ուագայթները,

հաւատացեալները, տարիներ առաջ, չէին կրնար գուշակած ըլլալ անոր տարողութիւնը եւ կարելիութիւնները:

Մեծարենց կը հպատակէր արուեստագէտի իր բը նազդներուն միայն, եւ անկէ կը ստանար հայ հովուերդութեան եւ քնարերդութեան համար, մարդկայնական, թարմ եւ նոր երգեր: Տասնարաննեայի վեհութեամբ, կը քանդակէր «Արդի մարդուն հայր մերը», «Տուր ինձի Տէ՛ր Ուրախութիւնն անանձնական» երգերգոցը, ամէնուն նայուածքին մէջ եւ ամէն օր, ուրախութեան եւ Նրջանկութեան ճառագալթը ողջունելու այնպէս ինչպէս ծաղկաստանի մը մէջ ծաղիկ կը ժողվենք...

Ճշդեէ յետոյ Մեծարենցի ենթակայական քերթըւածներուն առարկայական բնոյթը, որով դարձաւ մեր գրականութեան մէջ տաղադաւոր հովուերդակ եւ քընարերդակ բանաստեղծը, տեսնենք թէ արուեստի ուրիշ ինչ տարրեր իրենց նպաստը կը բերէին անոր ստեղծագործութեան:

Նախ եւ առաջ երկիւդած պաշմամունք տոհմային աւանդութեանց եւ լեզուական զանձերուն հանդէպ:

Այս ուսումնասիրութեան մէջ, երբ մանուկ եւ պատանի Մեծարենցին կենսագրութեան քանի մը յատկանշական դիճերը կը ճշդէինք, դիտել կուտայինք, թէ անոր հոգին անդիտակից թափուն ուժերու կախարդական շրջանակին մէջ բանտուած, գրական եւ զեղարուեստական առաջին աղգեցութիւններու տակ, կ'արթնար նոր թոփչքներու եւ երազներու համար: Ուրիշ խօսքով, մանկական եւ պատանեկան տարիներու յիշատակները, մօրը անմիջական ներդործութեան չնորհիւ, իբրեւ բառ, խօսք, հէքեաթի մասնիկներ, այլաբանու-

թիւն, գաղափար եւ նիւթ, տեսարան ու պատկեր, յարութիւն կ'առնէին, ու կը դառնային կենդանի ատաղձ, որուն վրայ հետզետէ պիտի քանդակէր իր քերթուածներով պիտի օճէր գիւղական կեանքին հրաշքը, եւ հի՞ն ողին պիտի փէքը անոնց վրայ: Այս մարզին մէջ էր, որ Մեծարենց կրցաւ ասեղնադործի մը պէս աշխատիլ, յղկել իր նիւթը, եւ տոհմային գոյնն ու գիծերը արձանացնել քերթուածներու մէջ, իբրեւ լոյս եւ ստուեր, բոյր ու թոյր, արշալոյս եւ վերջալոյս, ծառ ու ծաղիկ, ծննդավայրի բնութիւնը իր ամբողջ կուսութեան մէջ: Նմանօրինակ քերթուածներու մէջ, Մեծարենց Ակնայ Անառւնիներու աղղեցութեան եւ ներշնչումին ենթարկուած էր: Գիւղական աշխատանքի պահերը, եւ անոնց հետ կապուած ներքին հոգերը, ուրախութիւն թէ արամութիւն, որոնք հետզետէ տոհմային աւանդութիւններու կարգը կը դասուին, իբրեւ Մնացորդաց մէր երբեմնի հոգուական-դիասուին, մտերիմ տեսիներու կը փոխուին զիւղական կեանքին, մտերիմ տեսիներու կը փոխուին զերթողին հոգիին մէջ: Այս շարքէն են «Ծիածան»էն քերթողին հոգիին մէջ: Այս շարքէն են «Ծերամին նինջը», «Մտերիմ տեսիլներ», «Այդերգ», «Տապի նոպաներ», եւ «Նոր Տաղեր»էն՝ «Զրտուք»ը իբրեւ կեղեցիկ եւ ամբողջական պատկեր:

Անիկա կը զգար հայրենի բնութիւնը:

Հայրենի բնութենէն չկար երեւոյթ մը կամ վիճակ մը որ անոր սրտին խօսած չըլլար: Հոս արդէն քերթողը մը ներկայանայ բնութենապաշտ քերթուածներու յուուկը մէջ, թիւ տրձակով մը, արեւով թրծուած խուրձի մը նման, թիւ տրձակով մը, իրարու քով կը միացնէր հայրենի դաշտեռուն մէջ, իրարու քով կը միացնէր հասկեր ու ծաղիկներ: «Բանաստեղծը, րէն հնձուած հասկեր ու ծաղիկներ: Այս պատկեր, թէ ոչ կ'ըսէր, բնութեան ցոլացումը պէտք է ըլլայ, թէ ոչ

Մեծարենցի հիւանդ հոգին սակայն, բնութեան պրկին մէջ թափառական, արեւին եւ լոյսին կարօտն ունի: Ժամանակակից հայ քերթողութեան մէջ դժուար է զանել արեւին պաշտամունքին նուիրուած քերթուածներ, նոյնքան հօր շունչով դրուած: Պէտք է վերադառնալ աւելի հին ժամանակները, թերեւս մինչեւ շարականները, ներսէս Շնորհալին եւ Նարեկացին, դտնելու համար Արեգակին ու առողուան լոյսին փառքը դուլաբանող քերթուածներ, արձակ կամ տաղաչափուած:

Բանաստեղծը դիտակցութիւնն ունի, որ բովանդակ կեանքի յաւիտենականութիւնը կախում ունի արեւէն ու լոյսէն: Գիտէ հետեւաբար, որ իր հիւանդ հոգին ալ ճառագայթի պէտք ունի.

Պիտի ըլպիմ բոցն արեւին,

Ճառագայթի եմ ծարաւի,

Պիտի ծըծեմ բոյրն առտրւան՝

Հոգւոյս համար որ իիւանդ է:

Արեւաբաղձ եւ լուսաբաղձ նոյն տրամադրութիւններով, քերթողը կ'երգէ դարձեալ.

Ա'հ, քիչ մը լո՞յս, ժպի՞տ մը,

Որ կեանք ինծի պիտի տար:

Անոր հոգին թոշնիկ մըն է, ոդ ու լոյսի, երգ ու ծիծաղի կարօտ, որ վերջին անդամ կը պաղատի.

Քիչ մըն ալ դեռ,

Ա'հ, շողա', շողա', բարի՛ արեւ:

Ուրիշ քնարերգակ եւ հովուերգակ բանաստեղծներ սիրահար են լուսնին, անոր ցոլքերուն գերի, գիշերներ կը լուսցնեն դաշտերուն գերկը, ծառերուն հովանիին տակ, ջուրերուն եզերքը կամ աղբիւրներու ստուերին մէջ, ինչպէս Մատթէոս Զարիֆեան, որուն արուեստին

բանաստեղծ չէ իրապէս. քերթուածները իրրեւ բառ
պէտք է ունենան տերեւին թրթուացումը, թուունին դայ-
լայլը, մարդերուն գորովը, դաշտերուն եւ լերան մշտա-
նոյն զօրութիւնը: Բանաստեղծին ճայնը տիեզերական
յարաբերականութեան մը լարը պէտք է ըլլայ, բոլոր
զոյութիւններու համադրական թրթուածովը տրովուն»:

Այս է պատճառը, որ Մեծարենց քերթողի իր սիր-
ալ կը նուիրէր համայն բնութեան տարրերուն, վորսա-
նակ երգելու իր սէրը միայն, ձօնուած՝ կին էակին: Բացառութիւն մը իր ժամանակակից բոլոր քերթողնե-
րուն մէջ, որոնք իրենց սէրը երգեցին:

Մեծարենցի բնութիւնը այնքան ճոխ է եւ երազա-
յին, որքան իր երգերը՝ անոնց նուիրուած: Անոնց մէջ
արեւ կայ, լոյս կայ, ծիածանին բոլոր դոյները, ար-
շալոյսներու եւ վերջալոյսներու ակնախտիդ բոլոր
նրբերանդները: Նկարիչի մը կը նմանի, որուն աչքէն
չեն վրիսիր ամէնէն աննշան մանրամասնութիւններին
իսկ:

Մեծարենցի քերթուածներէն շատերը նկարադրա-
կան էջեր են յաճախ, նրբութեամբ եւ հարազատու-
թեամբ հիւսուած: Անոնք մեր մէջ կը վերակենդանա-
ցնեն նման պահեր ու վայրկեաններ, դորս մենք ապրեր
ենք: Ինչպէս որ վառ երեւակայութեան ծնունդ են ա-
նոնք, այնպէս ալ մեր երեւակայութիւնը մեղ կը վո-
խադրէ մեր հայրենի աշխարհը եւ անոր դեղեցկութիւն-
ներուն դիրկը: Անոնք բազմաթիւ են: Ծիածանէն կը յի-
շենք, «Աքասիաներու շուքին տակ», «Գետափի երա-
զանք», «Յայտանկար», «Այգերգ», նոր Տաղերէն
«Ի՞նչ արքեցութեամբ», եւ «Լլայի, ըլլայի»ներու
ամբողջ շարքը:

մէջ լուսինը եւ իրիկուան պահերը մեծ դեր խաղացած էն : Միսաք Մեծարենցի երգը աւելի առնական է , աւելի հզօր , աւելի լաւատես , կեանքով բարախուն , Հորիդոնի աւելի ընդարձակութեամբ , գոյներու պէսպիսութեամբ :

Եթէ լուսինը , իբրեւ գործօն , անոր արուեստի սահմաններէն դուրս կը մնայ , կայ սակայն գիշերուան ներգործութիւնը , հակոտնեայ տարր , լոյսին ու արեկակին : Դուք չէք կրնար դտնել ո եւ է քերթուած , որուն մէջ գիշերը միջամտած չըլլայ : Մութը հսկումի խորան մըն է քերթողին համար : Գիշերէն առաջ , անշուշտ կայ «իրիկուան պահը» , նոյնքան յաճախուած քերթողէն : Գիշերուան ու իրիկուան պահերուն նուիրուած քերթուածներ են , Ծիածանէն՝ «Զմրան պարզ գիշեր» , «Սիրերգ» , «Երազի պահեր» , «Խոնջ իրիկունն արագօրէն» , «Ճնորոտ անդորրութիւններ» , իսկ նոր Տաղերէն՝ «Իրիկնային»ներու շարքը :

Բնութենապաշտ քերթուածներէն անոնք որ իր դրականութեան առաջին շրջանը կը յատկանշեն (Ծիածան) , իրենց վրայ կը կրեն դառնութեան եւ յոռետեսութեան իսորհուրդը : Բայց այդ վիշտը կը դառնայ աւելի մարդկային ու տանելի , երբ նոր Տաղերը կ'երգէր : Այս վերջին հատորին մէջ , բանաստեղծը իր անձը կը փոխադրէր բնութեան իրերուն մէջ , կը նոյնանար անոնց հետ եւ ինքինքը շատ անշան կը դտնէր տիեզերական խորհուրդին առջեւ , հաշտուելով այն մտքին հետ , թէ

Աղաղակ մը , մէջն հոգւոյս ,

Արագօրէն կը ձայնէ

Մահուան պարը սրտայոյգ :

Զգալով խորապէս որ «Գոյութեան եթերային երակ

մը անդադրում կը բարախէ : Տիեզերքին սրտին մէջ բարախող լուպէներուն ու վայրկեաններուն զարկը կը բաղայ : Իրերուն ձայնը կ'առնէ միշտ, կեանքին աղաղակը :

Մեծարենցի ստեղծագործութիւնը չատ բան պիտի կորսնցնէր իր գեղեցկութենէն, եթէ չդիմէր խորհրդապաշտ գրական գպրոցի միջամտութեան : Բայց պէտք է կանխել եւ ըսել անմիջապէս, որ այդ միջամտութիւնը ներքին է եղեր եւ երբեք հետեւողական կամ սորկական, դարաշընանի պահանջներուն հետեւելու համար միայն : Ինչպէս որ ինք կը ժխտէր եղած վերագրումները, Մեծարենց խորհրդապաշտ քերթող մը չէ եղած : Բայց օդուած է այդ գպրոցին բանաստեղծական արուեստին բերած օֆանդակութենէն եւ դրական միջոցներէն : Ինք տիրապետած է անոր եւ ոչ թէ տիրապետուած է անկէ : Այս է պատճառը, որ Մեծարենցի բանաստեղծութիւնը մեր մէջ կը վերակենդանանայ ամէնէն առաջ իր յստամեր մէջ կը վերակենդանանայ ամէնէն առաջ իր յստամեր մէջ կը պարզութեամբ : Կը սիրէ պատկերներ կութեամբ, իր պարզութեամբ : Կը սիրէ պատկերներ գործածել, բայց զանոնք չի բեռնաւորեր խորհուրդով անթափանցելի մշուշով, որոնք յատկանիչները պիտի մնան խորհրդապաշտ դրականութեան : Մեծարենցի բերթուածներուն մէջն ալ, բիլ եղբեւանին տրտութիւն կը ցանէ, աչքերը կը խորան, իղձերը կը ցամքին, թիւն կը ցանէ, աչքերը կը խորան, իղձերը կը ցամքին, տենչանքները տարագնաց մեղուներ են, բաղձանքները հողմավար նաւակներ, եւ անուրջները թիթեւնիկներ : Սակայն ասոնց պէս պատկերներն ու գաղափարները բանաստեղծական փոխարերութիւններ կամ այլարանութիւններ են, արդիւնք ներքին ուժի մը բացառիկ յայտնութեան, որոնք երեւան կուգան յաճախ երաժշտական ներդաշնակութեամբ, գառնալու համար մեղետական ներդաշնակութեամբ,

զի եւ օրօր, նմանաձայն բառերու ծիածան մը, ծափ ու ծիծառով, ծառ ու ծաղիկով զիրար ողջունելու համար:

Դժբախտաբար զբքոյի մը սահմանները թոյլ չեն տար աւելի խորանալու եւ վերլուծելու գործը ինք-նատիպ բանաստեղծի մը:

Մեծարենց բերաւ մեր զբականութեան, շատ յատ-կանչական ըրջանի մը մէջ զգայութեան եւ արտայայ-տութեան նոր տարրեր, պատկերներու ինքնատպու-թիւն, նիւթերու եւ գոյներու պէսպիսութիւն, բառերու եւ վոխաբերութիւններու տոհմիկ զեղեցկութիւններ, միշտ արուեստի բնատուր եւ բարձրագոյն մտահոգու-թեամբ տողորուած: Անիկա արժանի դարձաւ այսպի-սով, քսաներորդ դարու հայ զբականութեան տաղան-դաւոր ներշնչեալ քերթողներու շարքին մէջ իր պատ-ուաւոր տեղը զբաւելու:



ՄԱՏԹԵՈՅ ԶԱՐԻՑՑԵԱՆ

Մատրէու - Տրդան Զարիֆեան ծնած է Կ. Պոլիս,
Կէտիկ Փաշա քաղը, 1894 Յունիար 4ին։ Փոքր տարի-
քէն, ծննդքին հետ կը փոխադրուի Սկիւտար, Առեն մը
Ազգ։ Վարժարան յանախելէ Վերջ, 10 տարեկանին կը
դրուի Պէրպէրեան վարժարանը։ Պատանեկութեամբ հ-
ղած է խելացի, յառաջադէմ բայց անառակ ու չարանի։
Կարգով կ'անցնի Պարտիզակի բարձրագոյն վարժարա-
նը, Խօսկէրք Գոլէն եւ կրկին Պէրպէրեան, որուն փայ-
լուն ընթացաւաններէն մէկը կը դառնայ 1913ին, գրա-
կան նիւղին մէջ երեւան բերելով մասնաւոր ընդունա-
կութիւն։ Մինչև ատեն լաւագոյն մարզիկ մըն էր։

Գրական սկզբնաւորութիւնը կը սկսի օրբորդի մը ալ-պոմին մէջ գրի առած ժերբուածէն, որ՝ առանց իր զիտութեան օր մը լոյս կը տեսնէր ձակասամարտ օրաբերքին մէջ։ Իրմէն ունինք երկու հասոր Տրտմութեան և Խաղաղութեան երգեր եւ Կեանքի եւ Մահուան երգեր։ 1922 Ապրիլին կը փրքի անոր կեանիքին թելը, երկար արիւնահոսութենէ մը եւ տառապանիներէ վերգ։

ՄԱՏԹԵՈՍ ԶԱՐԻՖԵԱՆ

ՎԱՂԱՄԵՌԻԿ ԲԱՆԱՍԵՂԵԾԸ

Նոր լոյս տեսած էր իր առաջին հատորը, Տրտմութեան եւ Խաղաղութեան Երգեր, այն օրերուն, երբ «Ճակատամարտ» օրաթերթը, իրարու ետեւէ, «Հարաթը քանի մը անդամ, Հրատարակութեան կուտար անոր քերթուածները»:

Զարիֆեանին հանդիպեցայ «Ճակատամարտ»ի խըմբագրատան մէջ, ուր զրի առաւ իր զրքին ճակատը, դողդոջուն մատներով, քանի մը տող, իբրեւ ձօն:

Առաջին եւ վերջին հանդիպումս պիտի ըլլար դաւկահար երիտասարդին հետ, որուն ճակատը, այդ օրը, համեստ հպարտութեան մը ճառադայթը կը ցոլար: Համեստ՝ որովհետեւ իրեն շուայլուած բառերն ու խօսքերը չափազանցուած կը գտնէր: Կ'ըսէր թէ ընկերներն ու մտերիմ բարեկամները շատ աղնիւ ու բարի էին իրեն հանդէպ: Սակայն միայն այս վերջինները չէին, որ բանաստեղծ մը ողջուներ էին անոր առաջին հատորին մէջ, այլ բոլոր անոնք որ առաջին իսկ ընթերցումով, եւ պահելով բոլոր համեմատութիւնները, մեր օրերու Դուրեկանն ու Մեծարենցը ողջուներ էին. ոչ թէ անոր հսմար,

որ աւաղ՝ ձակատադրով կ'եղբայրանար անոնց, այլ
որովհէտեւ, խորքով բանաստեղծ, իր հոգիին տրտմու-
թիւնն ու խաղաղութիւնը կ'երգէր, եւ որոնց պիտի դա-
յին միանալ շուտով կեանիի եւ Մահուան երգերը . . . :

Ոչ միայն հոգիով եւ ներշնչումներով բանաստեղծ
էր Զարիֆեան, այլ եւ արտաքին իր ապրումներով,
վարած կեանքին մանրամասնութիւններով : Երազող,
փնտոռղ, կարեկցող ու ազօթող բանաստեղծ էր: Գի-
շերները ներշնչումի ամէնէն բանաստեղծական պահերն
էին անոր համար: Կ'ապաստանէր ծառերուն ստուերնե-
րուն: Հոն կը կենար գլուխը կախ, աչքը բաց, դիտելով
հեռուն ծովը եւ գալկահար լուսինը: Յաճախ Սազմոս
կը կարդար, մանաւանդ Պայրըն, դոր կը սիրէր արուես-
տագէտի սիրով՝ ու նուիրումով: Գիշերները բաց դաշ-
տին վրայ կ'անցընէր, խոկալով ու երազելով եւ գրի
առնելով հետեւեալ յատկանշական տողերը . . .
Ես գիւղին մէջ աղքատ ենքողող մ'եմ,
Ցորեկը, մուր անտառին մէջ տրտում երգեր

կը հիւսեմ,

Ու գիշերը, աստղերուն տակ, երազանի կը նստիմ,
Վայրի ծաղիկ կը փերթեմ:

Զարիֆեանի հոգին գերզգայուն թելերով կատուած
էր իր ըլջապատին հետ: Ծնունդն էր Սկիւտարի պէս
միջավայրի մը, ուր խառնուածք ունեցող երիտասարդ-
ները չեն կրնար չգառնալ գրտղէտ կամ բանաստեղծ:
Բնութիւնը կը հրապուրէր բոլոր տիսուր հողիները:
Մտաւորական - կրթական միջավայրը արուեստագէտ-
ներ կը պատրաստէր: Զարիֆեանի պէս զգայուն հողի
մը չէր կրնար կանուխէն չազգուիլ բոլոր այս աղդակ-
ներէն, եւ մանաւանդ չքամել սիրոյ բաժակին վերջին

կաթիւը : Անոր գերզգայութիւնը կատարեր էր իր գերը : Մէկ կողմէ զարձնելով երիտասարդը բանաստեղծ , որ քնարի մը վրայ իր ներքին տրտմութեան սէրերը կը քնարերգէր , միւս կողմէ քանդելով անոր Փիզիքականին վերջին պատնէշները , աղատ ասպարէղ տալով արտաքին ամէն յարձակումներու , տանելով հէք քերթողը դէպի շիրիմ , այնքան վաղահասօրէն . . . :

* *

Հոգեբանական պահու մը կը զուգադիպէր ԶարիՓեանի յայտնութիւնը : Աչքի առջեւ բերէք զինադադարին յաջորդող տարիները , 1918 – 21 : Անդարձ մեկներ էին մեր գրականութեան վարպետները : Բառին գրական եւ արուեստագիտական իմաստով գրականութիւն գոյութիւն չունէր : Վերապրող գրական սերունդը , եւ այն որ նոր սեմեր էր գրել , կը գտնուէին տարագրութեան սարսափներուն անմիջական ազդեցութեան տակ : Թերթերը կը լեցուէին անհատական յուշերով եւ ականատեսի ցնցող պատմութիւններով : Հակակշխո գոյութիւն չունէր եւ ոչ ալ վրական մտահողութիւն : Ոչ մէկ գրող կը փորձէր պատկերացնել հայրջինջ Մհծ Եղեսնը իր համայնական ծաւալով ու տարսողութեամբ գրական սոնղծագործութեան մը մէջ , ուր պիտի դադրէին սովորական ձեւերն ու երանդները , եւ ուր պէտք էր յայտնուէր բարախող այն ողին , որ տարագրութեան բովանդակ տարիներուն ապրեցաւ , չնչեց , չըջան ըրաւ բոլոր տնկիւնները եւ արիւնոտ անապատները , բանտերունկուղներուն մէջ , լեռներու կոյս կատարներուն վրայ , անտառներուն խորը եւ հայրենական արծաթ ջուրերուն զողը : Այն ողին , որ ցեղին գերագոյն անկումներուն եւ

Հոգեվարքին մէջ իսկ խլախօրէն ժպտեցաւ դահիճներուն եւ ոճաբաղործներուն . . . :

Գրական ամայութեան մը մէջ էր հետեւաբար, որ կը յայտնուէր Մատթէոս Զարիֆեան։ Մխիթարական եւ կազմուրիչ էր անոր երդը։ առաջին իսկ օրէն անոր քնարը մեզի կը բերէր անկեղծ եւ ապրուած տրտմութեան եւ փնտուած խաղաղութեան արձագանդը։ Սիրեցինք իր առաջին երդերը, եւ այդ երդերով՝ երդիչը։ Որովհետեւ անիկա մեզի կը բերէր տիսրութեան մէջ քնքուշ եւ զբայուն երդերու գեղեցկութիւնը։ Եւ ինչո՞ւ համար չսիրէին զինքը մանաւանդ բոլոր այն երիտասարդները որոնց հոգիներն ալ իրենին պէս խոռված էին հիւանդապին հեծեծանքներով։ Այս էր պատճառը, որ դուրեանին ու Մեծարենցին պէս Զարիֆեանն ալ դարձաւ երիտասարդութեան սիրելի երդիչը։

Մէկը, որ կը զպայ թէ իր կեանքի լապտերը կը մթագնի հետդհետէ, որ իր աչքերը կը խաւարին ու քնութեան գեղեցկութիւնները հազիւ տեսանելի կը դառնան, որ պայծառատես զիտակցութիւնը քերթողը գերեզմանին դուռները կը տանի հետդհետէ եւ անոր ականջին տիսուր մեղեդիներ կը հծծէ, — այդպիսի հոգի մը անկենդան մեքինայ մը պիտի դառնար եթէ աշխարհին հոգն ու վիշտը երդէր, զադրելով երդելէ իր հոգիին սեփական վիշտն ու տառապանքը։ Զարիֆեանի քերթուածները ուրեմն անոր հոգիին պատմութիւնը կ'եղերդիչն։

Բայց Զարիֆեանի տրտմութիւնը եւ խաղաղութեան կարօտը, առաջին ակնարկով, մելամաղձոտ եւ յոռետես շեշտ մը չունին, ինչպէս երդերը բոլոր այն մեծ հոգիներուն, որոնք կեանքին ունայնութիւնը ողբերգեցիներուն, որոնք կը պատճառ անոր հոգիին պատմութիւնը շատ բնական, ցին դարերէ ի վեր։ Անոր տիսրութիւնը շատ բնական,

վայրկեանէ վայրկեան կեանքին եւ իր գեղեցկութիւններուն հրաժեշտ տալու գիտակցութենէն կը ծնի, գիտակցութիւն մը, որ կը դառնայ անոր գրական նկարագրին ամէնէն հարազատ ու անխարդախ մէկ տարը:

Երեւակայեցէք երիտասարդ մը, որուն համար կեանքը ամէն վայելք ու չնորհ կը չուայլէ, մանաւանդ մօտը կը զգայ քնքուշ եւ սիրելի էակի մը հպումը, կամ հեռուէն կը լսէ քաղցր ձայնի մը, երգի մը ներդաշնակութիւնը, համրել կը փորձէ երկնակամարին պլազացող աստղերը, կը կարգայ արշալոյսին եւ վերջալոյսին խորհուրդը, պարտէզին մէջ բուրող ծաղիկներուն հոտը կ'առնէ եւ կ'ապրի անոնց բանաստեղծական խոռովը, իր մօտ կը զգայ սիրելի հոգիներուն ժպիտը . . . : Եւ կենդանի գիտակցութեամբ կը տրամաբանէ, որ այդ բոլոր բարիքներն ու գեղեցկութիւնները իրեն համար չեն, իր օրերը, վայրկեանները համրուած են, եւ ինք յաւէ՛տ պիտի բաժնուի այս բոլորէն . . . :

Երիտասարդ մը վերջապէս որուն հոգին կարօտով ու սիրով կը բարախի եւ որ տաղանդ ունի իր զգայութիւնները թուղթին յանձնելու այնպէս՝ ինչպէս անոնք կը բխին մաքրամաքուր եւ վճիտ ակէ մը . . . :

Մատթէոս Զարիֆեանի եւ նման քերթողներուն ճակատագրի եղբայրութիւնը այսպէս կարելի է բացատրել միայն: Ճակատագրուած էր, որ ան ալ զգար իր էութեան խորտակութիւր, եւ ճամբորդութեան մը համար պատրաստողի մը պէս, իրարու ետեւէ բիւրեղացնէր իր ներքին կարօտներն ու սէրերը, տրտմութիւնն ու խաղաղութիւնը:

Իր մահուան տասնամեակին առթիւ անդամ մըն ալ մտերմանալով Զարիֆեանի գործին հետ, կը տարուինք

խորհելու, որ ինչ որ կըցաւ տալ, կամ աճապարեց տալ, — քանի որ մահուան նախազգացումն ունեցաւ, — պիտի մնայ իրբեւ իր կարապի երդը։ Որովհետեւ ժամանակ չունեցաւ եւ ոչ ալ կեանքի փորձառութիւն իր հոգիին սահմաններէն դուրս ալ վնառելու արուեստի տարրեր, եւ խորանալու նոյն իսկ ինքն իր մէջ։ Այս է պատճառը, որ, շատ գժուար է սահմանել իր դերը մեր նոր գրականութեան մէջ։ Մեզի համար սրտառուչ է սակայն տիսուր վախճանը քնարերդակին, որ երդը կէս մնացած շրթունքին վրայ, կոտրած ու ջախջախուած թեւերով կ'իյնայ մահուան անդունդին գերկը։ Ինք բերաւ մեր գրականութեան մէջ քանի մը զգայութիւններու կրկնութիւնը, սակայն ինչ որ տուաւ, իր հոգիին անկեղծ ու հարազատ արտայայտութեան կնիքը կը կրէր։ Եւ ասիկա աննշան առաւելութիւն մը չէ քերթողի մը համար։

* *

Իրմէն երկու հատոր ունինք միայն։ Առաջին համուրին վերնագիրն է Տրտութեան եւ Խաղաղութեան Նրգեր (1921), երկրորդինը՝ Կեանիքի եւ Մահուան Նրգեր (1922)։ Առաջինները ներշնչուած են կեանքի խորունկ տրտմութիւնը եւ անոր հետեւող, խաղաղութեան կարօտն ունեցող եւ յոդնած մարդուն յուսահատական ձիգերէն։ Տրտմութեան ու թախիծին երդը, ազնուացած, մարդկայնացած ձեւին տակ, բանաստեղծին կը թելաղրէ ողբալու իր հիւանդ հոգիին «տժզոյն ծաղիկները»։ Հնդհանուր կասկած մը, առանց արուեստականութեան, կը մատնէ տառապած հոգին, որուն մէջէն «կը թափին հին օրերու հաւատքները»։ Զարիֆեանի տրտմութիւնը փոխանցիկ է, կը գրաէ մեղ։ Փոքրիկ երգերով, կը փորձէ երդեւ իր հոգիին մեծ վիշտերը.

ինչպէս Հայնէն :

Քանի մը ազօտ գիծերով միայն կը մօտենայ վաղամեռիկ Միսաք Մեծարենցին : Սակայն Զարիֆեանի երդին կը պակսէր բնութիւնը պաշտելու ուժն ու կորովը : Մեծարենց կը սիրէր ու կը պաշտէր բնութեան գեղեցկութիւնները , ինչպէս Զարիֆեան՝ իր սիրած էակը : Զարիֆեանին համար բնութեան գիրկը եւ հորիզոնները միջավայր են , հոն երգելու իր սիրած էակին գեղեցկութիւնները , կարուը եւ սէրերը , մինչեւ Մեծարենց բնութիւնը կը սիրէր ու կ'երդէր , իբրեւ անմիջական տարր եւ գործոն . ինք բնութեան սիրահարած էր եւ ինքզինքը կը նկատէր անոր անբաժան մէկ մասնիկը : Մեծարենց հաղորդուած էր անոր հետ , անոր երգերուն մէջ ժպիտ կար , արեւ , գաշտային հով ու վերջալոյս : Անոր քերթուածներէն գոյքը բոյքը կ'առնէիք ծաղիկներուն , կը լսէիք թուզուններուն երդը եւ թաւալող ջուրերուն կարկաչը : Մինչեւ Զարիֆեանի մօտ ամէն բան կը հազնի տրտմութեան քօղ : Արևեն ալ , աստղերն ալ , համայն բնութիւնը տրտմութեան շղարշովը ծածկուած են , որովհետեւ՝ բանաստեղծը իր հոգիին տրտմութիւնը անդրագարձած կը տեսնէր բնութեան ամէն երեւոյթի մէջ :

*

Սիրոյ զդայութիւնը միակ եւ գլխաւոր երակն է , որ գոյն եւ բովանդակութիւն կուտայ Զարիֆեանի քնարերգութեան : Իր կենսագիրներուն պարտականութիւնն է մեղի ըսել , թէ անոր սիրոյ ենթական իրապէս ապրա՞ծ է անոր ներշնչումներուն մէջ : Անոր երազին աղջիկը , իրաւ միս ու ոսկոր ունեցող էակ մը եղե՞ր է թէ ոչ : Անոր երկու հատորներուն մէջ , դժուար չէ գըտնել հետքը սիրոյ ենթակայի մը , որ հետեւեր է անոր

միրահարի քայլերուն, եւ մինչեւ վերջին շունչը անոր սրտին թելերը մէկիկ մէկիկ կտրատեր է : Այս է սպառ-ձառը, որ բոլոր քերթուածները ապրուած, կենդանի պահերու արտայատութիւնը կը թուին ըլլալ : Անոր սէ-րը տժգոյն ծաղիկ մըն է, հիւանդ կարապ եւ կամ մեռ-նող նշոյլ մը : Կասկածոտ ու տարտամ, կը թուի թէ կը նախընտրէ չսիրել, որովհետեւ թունաւոր եւ զգուշաւոր կասկած մը բոյն չիներ է սրտին մէջ : Տրտմութեան ու-տայնն է, որ սիրոյ խոռովգը խեղդելու կը միտի, եւ դեղ-նած ծաղիկներու բոյրը կը տարածէ կարծես անոր սէ-րը :

Երկու նմոյշ կը բաւէ գաղափար մը կաղմելու հա-մար անոր այդ հիւանդագին զգայութեան մասին : Առա-ջինը ի՞նչ շուտ վերնագիրը կը կրէ .

Հովին հիւանդ համբոյրէն
Ծառերն ամբողջ դեղնեցան .
Ի՞նչ շուտ, ի՞նչ շուտ դեղնեցան,
Վարդերը մահ կը բուրեն ...
Վիշտի մը լուտ համբոյրէն
Երազներըս դեղնեցան .
Ի՞նչ շուտ, ի՞նչ շուտ դեղնեցան,
Ակրերըս մահ կը բուրեն ...

Երկրորդին վերնագիրն է Կարեկցութիւն .

Պգտիկ աղջիկ մ'ինծի կ'ըսէ
Որ զիս խենքի պէս կը սիրէ .
Պգտիկ աղջիկ մը զիս սիրէ ...
Գիշերն անհուն իմ աչքերուն
Երեւի դեռ նա չէ տեսեր .
Պգտիկ աղջիկ մ'ինծի տայ սէ՛ր ...

Երեւի դեռ նա չէ նայեր
Հոգւոյս խաւար անդունդն ի վար.
Պզտիկ աղջիկ մ'ինձ սիրահա՛ր ...

Եքէ լըսէր թէ ո'չ մէկ սէր
Այդ անդունդին մէջ կը շնչէր
Հէֆ պզտիկը չէ՞ր հառաչեր ...

Ուստի եղբօր մը պէս ըսի
Որ լուսնին տակ մարդ կը մսի.
«Գնա՛, գնա՛, ննջէ» ըսի,
Յետոյ գացի հեռուն լացի ...

* *

Կ'ըսէի, որ հէք բանաստեղծը ժամանակ չունեցաւ
խորանալու կեանքի տխուր երեւոյթներուն վրայ եւ խո-
րացնելու մանաւանդ իր հոգիին տարակոյսները եւ մահ-
ուան ու կեանքին գերագոյն երգերը։ Հակառակ երկ-
րորդ հատորին վերնադրին, կեանքի եւ Մահուան նր-
գեր, շատ քիչ քերթուած կը գտնենք հոն այդ ուղղու-
թեամբ։ Աւելի շատ մահուան ստուերն է, որ կը հետա-
պնդուի կարծես։ Այն համեմատութեամբ որ ներքին
տրտմութիւնը կը չեցտուի, եւ հոգին աւերակներու կը
վերածուի, նոյն համեմատութեամբ մահուան ստուերը,
եւ անխուսափելի ճակատադրին մօտիկութիւնը կը զգայ։
Ասոնցմէ խուսափելու մէկ միջոց ունի սակայն, — լա-
րել քնարին լարերը եւ անոնց վրայ երդել իր արհամար-
հանքն ու հեգնանքը.

Քամի կ'ամի ցաւը մարմնիս,
Ժպիտն աչքիս վարդ կ'ըլլայ.
Ցուրտ հոգիկս կ'անցնի մայիս,
Ու լոյս կ'իյնայ նակտիս վրայ ...

Ու այս վարդով , այս գարունով ,
Կը հեզնեմ Ան որ կուգայ .
Ան որ կուգայ , հողին նինջով ,
Քընացնել Ցաւն հսկայ :

(«Տրտ . եւ Խաղ . Երգեր»)

Վերջին նմոյշը , Մահը կուգայ . . . քերթուածն է .
Հեւքը կրծքիս տակաւ տակաւ կը շատնայ ,
Մա'հը կուգայ իր արծաքէ մանգաղով .
Եկո'ւր , բընար , դէմ զանէ անոր նո'ր տաղով ,
Նա արքան է արքաներու , մե'ծ է նա . . .
Տե'ս , իմ բընար , ոսկին շուտով կը հալի
Սա իրիկուան երանգներուն , ա'հ , արդէն ,
Տե'ս , զիշերը կ'առաջանայ յամրօրէն
Հանդերձանքը հագած իր է'ն քախծալի . . .
Եկո'ւր , նստինք սա ծառին տակ բեզի հետ .
Աս այն նամբան է ուրիէ Սէրը կ'անցնի
Երբ արշալոյալ նո'ր է որ կը ծնի ,
Ու Մահը՝ երբ կ'ըլլայ երազը անհետ :
Ու երգէ՛ երգ մը բառերով սառոյցէ ,
Ցուրտ եւ խորութիւն , ինչպէս երկինք մը ձմրան
Ուր լոկ քանի մը սեւ քոչուն կը սուրան .
Կ'ըսեն քէ Մահը չախորժիր շատ ցոյցէ . . .
Ահ , լոկ երգէ Արհամարհանքը շը քեղ
Զոր ունեցանից ցաւին համար այս կեանքին .
Եւ քէ ի'նչպէս չը հաւտացինք երկրնքին .
Ուր կարդացինք Սուտը ոսկի ու ահեղ :

(«Տրտ . եւ Խաղ . Երգեր»)

Անշուշտ տարբերութիւն մը կայ երկու հատորներուն
մէջ : Առաջինին մէջ , երազող , յոյսով ապրող ու
սիրող քերթողն է , երկրորդին մէջ կը զգանք , որ կեանքի
ծառին տերեւները թափիլ կը սկսին : Անծանօթին

վախը գրաւած է անոր հողին։ Օրերը համբուած են։
Կ'ուզէ անտարերսութեամբ նայել իր շուրջը։ Բնութեան
ամէն մէկ պատկեր տիսուր կը ներկայանայ, ինչպէս իր
հիւանդ հողին։ Այլ եւս մուք նամբուն ուխտաւորն է,
որ դէպի շիրիմ կը դիմէ։ Բայց այդ անծանօթ ու մութ
համբուն վրայ իսկ յոյսն ու հաւատքը անդամ մըն ալ
կը ծաղկին։ Սիրոյ կարօտը եւ սիրած էակին ներկայու-
թիւնը անդամ մըն ալ կը խոռվին իր սիրաը։ Կը յիշէ
ապրած օրերը, երջանիկ կը գրայ ինքզինքը, եւ անսահ-
ման ծիծաղով մը կը գոչէ ձակատագրին դէմ.

Ես այսօր

Ճառագայր մ'եմ բոսոր ...

Աչքերուս հեշտօրօր,
Այնքան լոյս ունիմ ոք
Կը ժըպտիմ՝
Մըտերիմ՝
Արեւին ...
Ու վարդե՛ր կ'երեւին
Արեւին
Ուկեղէն
Հոգիէն ...

Ես այսօր, ես այսօր,

Արեգա՞կ մ'եմ բոսոր ... («Կեանքի եւ Մահ. Երդեր»)

Բայց մահուան սասւերը գարանակալ կը սպասէ
հէք քնարահարին մահճին մօտ։ Երկու քառեակներ ունէ՛
որոնք հատորներէն գուրս կը մնային և որոնք քերթողին
հողին վերջին պոոթիումը կը խորհրդանշեն։ Բանաս-
տեղծը իր խոռվայոյց սրտին խաղաղութեան համար
ննջել կ'ուզէ։ Հետեւեալ տողերը կը մատնեն անոր հո-
գիին փոթորիկները, որովհետեւ գարուն գիշերով, ծա-

զիկ հասակի մէջ չուզեր անձնատուր ըլլալ անծանօթ-դեւերուն ... Հովերու խորհուրդին ...

Թողէք զիս ննջեմ ...
Այնքա՞ն եմ խըռով
Գարուն զիշերով ...
Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ...
Թողէք զիս, դեւեր ...
Մի՛ նետէք զիս ծով
Գարուն զիշերով ...
Սիրտ չունի՞ս դուն, Տէր :

**

Երկու խօսք ալ Զարիֆեանի լեզուին և ոճին մասին :
Աչքի զարնող առաջին յատկանիշը պարզութիւնն է, յատակութիւնը : Ինչպէս իր մտածումներն ու զգացումները, այնպէս ալ բառերն ու նախադասութիւնները չափուած, ձեւուած եւ յղկուած են : Ինչպէս իր հոգիին պատկերը, բաց ամէնուն առջեւ, առանց դադոնիքի ու խորհրդաւորութեան, այնպէս ալ անոր ոճը իր հոգիին հարազատ ցոլացումն է : Պատկերներու տրտմութիւնը փոխանցուած է կարծէք բառերուն : Յաճախ մէկ բառ կ'արտայայտէ ներքին զգայութիւն մը, հայելիի յատակութեամբ եւ ձառապայթով օծուած : Զարիֆեան իր լեզուով ու ոճով, կը թուի թէ կուզայ մեղի ըսել, թէ ամէնէն խորունկ սէրերն ու տարակոյաները, ամէնէն բարդ մտածումներն ու մահուան ստուերին առջեւ զգացուած սղբերկութիւնը կարելի է երգել եւ արտայայտել ամէնէն պարզ բառերով, առանց արուեստականութեան, Միւս կողմէն, մեր կեանքին մէջ հետպհաէ զգալի եղող արագութեան ու հեւ ի հեւ արշաւին հետքերը հազիւ կը տեսնուեին իր բառերուն եւ նախադասութիւններուն մէջ : Անոր տրտմութիւնն ու խաղաղութեան կա-

բառը պէտք չունէին արդէն արուեստակեալ բառերու, շլացուցիչ պատկերներու եւ կրակոտ բացագանջութիւններու: Արովհնետեւ այդ քերթուածները ներջնուած եւ յօրինուած էին աւելի ներքին պահանջներու քան թէ ուրիշներու համար: Եւ որոնք մեր մէջ կ'արթնցնեն մտերիմ քաղցրութիւններ:

իր ներջնումները թուղթին յանձնելու ատեն, օգտագործեած է ոտանաւորին բոլոր ձեւերէն։ Գրած է քառեակներ ու հնչեակներ։ Բայց ամէնէն աւելի սիրած է ազատ չափի քերթուածները, որոնց մէջ աւելի շատ ներդաշնակութիւն գտած է իր մտքին ծաղկիները հոն թափելու համար։ Այդ կարգի քերթուածներուն մէջ ալ զդալի է երաժշտական ներդաշնակութիւնը, ուր ամէն մէկ բառ իր տեղն ունի եւ արուեստով ընտրուած։ Ներքին հարազատ ձայները բնականութեամբ ու դիտակլցութեամբ երգած ըլլալուն համար է, որ ներողամտութեամբ պէտք է վերաբերուիլ տաղաչափական վրէպներուն հանդէպ։

Այս հակիրք վերլուծումը վերջացնելու առթիւ,
չենք կրնար խանդաղատանքով չխստովանիլ, որ մեր
գրականութեան պարտէզին մէջ Մատթէսս Զարիֆեան
ունի սեփական ածու մը, թէեւ փոքր, բայց խնամքով
ու գիտակցութեամբ մշակուած, ուր ամէն մէկ ծաղիկ
ու բոյս, հակառակ փոքրութեան, կը պահէ մեծութիւն-
ներու և արժէքներու քննչութիւնն ու գեղեցկութիւնը:
Մենք կը գուրզուրանք ամէն գեղեցկութեան վրայ: Եւ
արուեստի ո եւ է զգայութիւն մեր մէջ արթնցնող ար-
ուեստակէտին յիշատակը կը սիրենք պահել մեր հոգի-
ներուն մէջ:



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՇԱԽԱՐԾ ՆԱՐԴՈՒՆԻ

1.	Դրական խառնուածք մը	7
2.	Երեք հիմնական տարրեր	15
3.	Զգայապաշտ, բնութենապաշտ խորհրդապաշտ	19
4.	Միամիտ քրիստոնեան	27
5.	Սկեպտիկը	31
6.	Արուեստը	37

ՎԱՀԱՆ ԹՀՔԵԱՅՆ

1.	Նկարագրի մը ողբերգութիւնը	50
2.	Հայրենի Քննարը	60
3.	Խմասուն համակերպութիւն	64
4.	Սէր եւ բնութիւն	67
5.	Յոռեսեսութիւն	70
6.	Հաւատացնալը	74
7.	Մահուան ժերբուածը	76
8.	Արուեստի բաժակը	79

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

1.	Մահուկը եւ պատաճին	86
2.	Ռուբէն Զարդարեան եւ Միսաք Մեծարենց	92
3.	Գերազնահասում եւ թերազնահասում	97
4.	Արձակագիրը	103
5.	Բանաստեղծը	106

ՄԱՏԹԵՈՍ ԶԱՐԻՖԵԱՆ

Վաղամեռիկ բանաստեղծը	116
----------------------	-----

IMP. ARAX - 46, RUE RICHER - PARIS

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220031177

(2n)

A II
31177

ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ

ԱՐԵՒՄՏԱՀԱՅ
ԲՈՆԱՍՏԵՂԾՆԵՐ

(Բ. ՇԱԲԻ)

Գ Տ Հ Յ



Համազգայինի Փարիզի Կեդր . Վարչ .
Հասկել է .

V. Yarjanian ,
44, Rue Lafayette, Paris

Գին 10 Գրամ :